

2571

ՅԱԻՑԻ ԳՈՐԾՎԱՅՐ

Տարբականի

ՔԵՐՈՒԹՅԱՆ ՈՒԹԵԱԾ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ

ԽՈՍՀ ԱՄԱՐԴԱՅ  
ԸՆԴԱԿ ԴԱՏԵԱՆ

ԽՈՍՀ ԱՄԱՐԴԱՅ ԴԱՏԵԱՆ ՊԱՇԱՐԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՏՏՈՒՄ ՊԱՇԱՐԱՆ

معارف نظارات جلیل سنك رخصتيله طبع او نشادر

491.99 -

հ-25



Կ. ՊՈՂԻՆ

Տարբականի 6 հա Ճ. Ա. Արամեանի

1894

2010

491.39-5

2001

7-23

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Տարրական Քերականութեան այս Երկրորդ կամ Լրացուցիչ Շրջանն ուրիշքան չէ, բայց եթէ նախորդն՝ աւելի ճոխացած բազմազան հրահանգներով։ Աշակերտը որ կ'աւարտէ Առաջին եւ Համառօս ընթացքը այս հնդարձակին վրայ կըրկնութիւն մը կ'ընէ նախորդ շրջանի գասերուն, եւ նոր նոր հրահանգներուն շնորհիւ, աւելի ճիշդ, յատակ եւ հիմնական կերպով կ'ըմբռնէ եւ կը գործադրէ դասագրքիս տեսական մասը։

ԴԱՍԱԿԱՆԴՄԱՆ ԵՎԱՆԱԿ

Կը խնդրենք որ Պատ. Ուսուցիչը հոգ տանի գործադրելու դասաւանդման եղանակը զոր ստորեւ կը գծենք, եւ ի հարկին աւելի ընդլայնելով բացատրէ զայն աշակերտներուն ալ։

ԴԱՍԱՏՈՒՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ

Կ'ուզեմ քանի մը խօսքով ձեզի հասկցնել թէ ի՞նչպէս պիտի կարդանք աս զիրքը որ ձեզի պիտի սովորեցնէ Հայերէն լեզուն ուզիլ խօսիլ, կարդալ եւ գրել։ Ասոր մէջ կան այլ եւ այլ տեսակ նիւթեր, սովորելիք առարկայներ։

1. Կանոններ. Դասի ատեն, ես ձեզի պիտի կարդամ՝ կանոնները, որք զրբին ձախ էջը դրուած են, եւ դուք՝ աչքի առջեւ ունենալով ձեր գիրքը՝ մտիկ պիտի ընէք։ Կանոնները պիտի բացատրեմ օրինակներ զրելով սեւ տախտակին վրայ։ Յետոյ զձեզ պիտի հարցափորձեմ, գիտնալու համար թէ լաւ մը հասկցած՝ ըմբռնամծ էք նոյն կանոնները։ Ձեզի ալ պիտի գտնել տամ օրինակներ, եւ եթէ ճիշդ են, պիտի գրել տամ Քերականութեան կանոններու տետրակին մէջ, այդ տետրակին մէն մի էջը պիտի կրէ դասագրքին էջերուն թիւը, անոր մէջ պիտի գրէք նախ կանոնը, եւ տակն ալ նոյն կանոնին վերաբերեալ ծանօթութիւններ, դիտողութիւն-

Աեր, զիտելիիներ, բացառութիւններ եւ օրինակներ։ Վաղը ձեզի պիտի հարցնեմ այս դասը, եւ դուք պիտի պատասխանէք իմ հարցումներուս, բայց գրքին մէջի կանոնները նոյնութեամբ ըսելու պարտաւոր չէք, կրնաք ուրիշբառեր գործածել, բաւական է որ նոյն միտքը բացատրէք, եւ օրինակներով հաստատէք ձեր սովորած կանոնները։

2. Հրահանգներ. — Ձեր գրքին մէջ հրահանգներ դրուած են, ատոնք պարզապէս քերականական կանոններուն, բառագիտութեան եւ բառակազմութեան վրայ գործնական վարժութիւններ են, որոնք պիտի նպաստեն նոյն կանոնները լաւ տպաւորելու ձեր մտքին մէջ։ Պիտի սովորիք նաեւ թէ բառերը ի՞նչպէս կը կազմուին, արմատները եւ մասնիկները որո՞նք են։ Ս.յս վարժութիւնները նախ դասարանին մէջ պիտի ընենք միասին՝ բարձրածայն։

Ամէն մէկ բառը եւ խօսքը կարդացած ատեննիդ, յիշեցէք վերի կանոնը եւ, եթէ պակաս մասեր կան, ամբողջացուցէք։ Բերանացի կատարուած նոյն հրահանգները յետոյ, աերտողութեան ատեն — կամ ձեր տունը — գրաւոր ալ պիտի կատարէք պարտականութեան տետրակին մէջ։ Հոլովելի բառերը, խոնարհելի բայերը գրելով՝ այլ եւ այլ վարժութիւններն ամբողջ կատարեցէք եւ միտքերնիդ պահեցէք անոնց ձեւն ու կանոնը։ Զգիտցածնիդ կամ մոռցածնիդ ուրիշն կրնաք հարցնել։ Հո՛գ տարէք մաքուր գրելու, ճի՛շդ եւ անթերի կատարելու նոյն հրահանգները։ Տետրակները մաքուր պահող աշակերտին բարենիշ կու տամ։ Վաղը, դասի ատեն, նոյն գրածնիդ պիտի կարդաք եւ, եթէ սխալ կայ, պիտի սրբազրէք։ Կրնանք մէկուն զրածը ուրիշի մը տալ սրբազրելու համար, ասով ամէն տղայ առիթ կ'ունենայիր ընկերով գրածին վրայ կարծիք յայտնելու, դիտողութիւններ եւ դատողութիւններ ընելու։


3. Ընթեցում. — Ընտիր պատառիկները զորս պիտի գըտնէք այս քերականութեան մէջ, պէտք է նախ ընթեցման

նիւթ ընենք, Ես պիտի սկսիմ կարդալ, եւ դուք պիտի հետեւիք՝ գրքին յառած ձեր աչքն ու միտքը, ուշադրութեամբ մտիկ պիտի ընէք. պիտի կարդամ բարձրաձայն, յստակ, հասկնալի կերպով, կէտերուն, շեշտերուն ձայնի ելեւէջներուն։ Հոգ տանելով (\*): Վերջը ձեզի՝ ալ պիտի կարդացնեմ կարդաւ. ուր որ հարկ կայ, դիտողութիւններ պիտի ընեմ, ըսելով. «Շատ արագ կը կարդաս, կեցի՛ր, չո՛ւնչ առ, սա բառը չեշտուելու է, միօրինակ ձայնով կարդալու չէ, մանաւանդ երգելու պէս բան մը կընես։ Բա՛րձր, աւելի բարձր կարդա՛, բայց ո՛չ թէ պոռալով։ Յատակ հնչէ, որպէս զի ընկերներդ լսեն ամէն մէկ բառի, վանկի, զրի ձայնը, եւ հասկնան գրուածը։ Այսպէս լս'ւ է, ապրի՛ս։ Հիմա դուն կարդա՛, Շուշանի՛կ։»

Ընթեցումը պէտք է շատ պարզ եւ բնական ըլլայ, նիւթին՝ իմաստին համեմատ, խօսակցութեան ձեւով եւ ո՛չ թէ բռնազրուիկ։

4. Հատուածին վրայ խօսակցութիւն. — Ամէնքդ ալ կարդացիք, այնպէս չէ<sup>o</sup>։ Հիմա ալ աս հատուածին վրայ քիչ մը խօսակցինք. դժուար բառերուն բացատրութիւնը եւ օգտակար տեղեկութիւններ պիտի տամ ձեզի աս նիւթին վրայ։ (Եւ դասատուն կը սկսի մեկնաբանել հատուածին մէն մի բառը. Նիւթը կը բացատրէ, իրազիտական, մտամարզական, աշխարհազրական, պատմական. քերականական եւ այլ կարեւոր կէտերը աշակերտաց կը յիշեցնէ)։ Յետոյ ձեզի կրկնել պիտի տամ այս ծանօթութիւններս ու դիտողութիւններս։ Ուրեմն միտքերնիդ պահեցէք. տեսնեմ ո՞վ պիտի կրնայ ամբողջ այս բացատրութիւնները կրկնել։ Եթէ չէք հասկցած, նորին ըսեմ, Շատ զաւարձալի է, անանկ չէ<sup>o</sup>։ Զ'եմ ուզեր որ ծանծրանաք։ Հիմա վստահ եմ թէ լսւ կը հասկնաք բնաւ-

(\*) Ընթեցանութեան կանոնները բացատրուած են Փունչ հաւաքածոյի մէջ որ կընայ տրուիլ աշակերտաց. իր դաստիք Արտասահութեան եւ Ընթեցանութեան։



14381-58

82-18

զիւրը զոր կարդացինք։ (Դասատուն կրնայ հատուածներուն վրայ հարցումներ ընել եւ անոնց պատասխանը պահանջել բերանացի եւ գրաւոր կերպով, ինչպէս էջ կ'ա։ Հրահանգ Բ.)

5. Լեզուի եւ ոնի վարձութիւն։ — Տեսնեմ կրնա՞ք սա կտորը կրնել առանց գրքին վրայ նայելու։ Բայ' լսաշիկ, պատմէ՛ աս գրուածքը. միայն միտքը հասկցուր, հոգ չէ թէ ուրիշ բառերով քու գիտոցած բառերովդ ըլլայ։ Դուն ըսէ հիմա, թո՛րսս. շատ դիւրին բան է, ի՞նչ որ հասկցար, նոյնը ինձի ալ զրուցէ՛, մի՛ վարանիր։ Դուն ալ պատմէ՛, Դա՛ւիթ, ըսէ՛, ըսէ, հեթեար զրուցել չե՞ս գիտեր, ճիշդ այնպէս ըրէ։ Այսպէսով ձեր միտքը ուրիշն յայտնելու՝ խօսելու կը վարժուիք. խօսին ալ, մանաւանդ լաւ խօսիք՝ կարեւոր բան է։

6. Ընդօրինակութիւն եւ ուղլազրութիւն։ — Այս հատուածը զոր կարդացիք, բացատրեցիք եւ պատմեցիք, հիմա ալ ուշադրութեամբ պիտի օրինակէք. մոքերնիդ պահեցէք թէ բառերը ի՞նչ զրով կը զրուին, չսխալի՞ք. ասոր ուղղագրութիւն կ'ըսեն. դ զրին տեղ թ չդնէք, թ ի տեղ փ, խ ի տեղ դ, ե ի տեղ ե, գ ի տեղ ի, հ ի տեղ յ, ո ի տեղ ր, ւ ի տեղ վ, օ ի տեղ ո, չ ի տեղ չ չդնէք. ինչպէս որ զրուած է, նոյնութեամբ օրինակեցէք։

7. Զրուցագրութիւն։ — Վաղն նոյն հատուածին վրայ ուրիշ վարժութիւն մը պիտի ընենք. ե՛ս պիտի կարդամ. դուք ալ, առանց գրքին վրայ նայելու, նոյն հատուածը պիտի զրէք պարտականութեանց տետրակին մէջ, ասոր կ'ըսեն զրուցագրել։ Վերջը՝ զրածնիդ իրարու հետ պիտի փոխանակէք սըրբագրելու համար։ Գիրքը պիտի բանաք, ձեր ընկերով զրածը գրքին մէջ զրուածին հետ պիտի բաղդատէք. միաւ զրուած բառերն ու գիրերը պիտի ուղղագրէք. զիսապիրներուն, կէտերուն եւայն ուշադրութիւն ընելով։ Սխալ զրուած բառեն տակը խաչանից մը դրէք, եւ նոյն տողին լուսանցքին վրայ ալ ուղղածիդ գիծ մը քաշեցէք, որպէս զի մխալները համրել գիւրին ըլլայ։ Նայեցէ՛ք որ մխալ չփախցնէք, ամէնքն ալուզ-

զէք, նշանակէք եւ համրէք։ Անսխալ ուղղագրութեան համար 10 նիշ պիտի տամ որ ըսել է յաջալաւ. երբ բառի մը ուղղագրութեան վրայ տարակոյս ունիք, ե՛ս պիտի բացատրեմ. պատճառը, կանոնը, պիտի յիշեցնեմ ձեզի որպէս զի գիտակցարար՝ հասկնալով ուղղէք մխալները եւ ճիշդ ուղղագրութիւնը միտք պահէք։

8. Արտասանութիւն։ — Շատ հաճոյք պիտի զգաք, երբ դասագրքին մէջի հատուածներէն զոր երէկ կարդացինք եւ բացատրեցինք. ձեզի ցոյց տամ գոց սովորելու համար. Ես կը վարժեցնեմ գոց ընելու, եւ պէտք եղած կերպով արտասանելու։ Հատուածը կրնաք կարդալ. բառերուն նշանակութիւնը գիտէք, նիմին իմաստը հասկցած էք։ Կարդացէք նորէն առաջին երկու տողը, գոցեցէք գիրքը եւ ջանացէք նոյն տուշերը կրկնելու բարձրածայն եւ նիմին համեմատ ձայնով ու չեշտերով։ Յետոյ երկու տող ալ նոյն կերպով կը սովորիք եւ առաջնին հետ կը կրկնէք. առանց գիրքին նայելու, այս կերպով կամաց կամաց կը սովորիք ամեռողջ հատուածը միտք պահնել եւ գոց զրուցել յաջորդ օրուան դասին։ Ուրիշ զըրքերէ ալ աղաւոր կտորներ, զուարձալի առակներ գոց պիտի ընկել տամ, եւ տարեզլիմուն կը նայիք որ շատ մը հատուած գոց ըրեր էք. հանդէսներու եւ զուարձումներու մէջ կրնաք այս կտորները զրուցել ձեր ծնողքին եւ բարեկամներուն առջեւ։

9. Գարծնական վարժե։ — Հատուածներուն տակ ուրիշ հրահանգներ ալ զրուած են, իբր կրկնութիւն նախորդ հրահանգներու եւ կանոններու։ Նոյն վարժութիւններէն պիտի սովորիք, աւելի գործնական կերպով. լեզուին օրէնքները եւ բառերու գործածութեան կերպն ու պատճառը։ Միւս հրահանգներուն պէս, այս վարժութիւններն ալ դասարանի մէջ կատարելէ ետքը պիտի զրէք պարտականութեան տեսրակին մէջ։

10. Վերլուծութիւն։ — Ձեր սովորածը աւելի լաւ տալաւու-

րելու համար ձեր մտքին մէջ, վերլուծութիւններ պիտի ընէք, այսինքն բերանացի եւ գրաւոր պիտի ըսէք թէ այս ինչ բառը ո՞ր մասն բանիէն է, ո՞ր տեսակէն եւ ո՞ր ձեւէն է, ի՞նչ փոփոխութիւններ կրած է, ի՞նչ պաշտօն կը վարէ. Շատ լաւ վարժութիւն մ'է վերլուծութիւնը, անմիջապէս կը լի- չք բերականական որ եւ է կանոն:

11. Հարցումներ.— Կանոններու կրկնութիւնը կրնաք ընել անոնց վրայ դրուած հարցումներով. մէն մի հարցում կը կրէ կանոնին թիւը. անոնց պատասխանը գրքին մէջ է, բայց մոտացի աշակերտ մը պէտք չունի գրքին նայելու, քանի որ արդէն սովորած է: Հարցումին պատասխանը յիշելով՝ կրնաք իսկոյն օրինակներ տալ, որով անդրադարձած կ'ըլլաք նախորդ դասին, պարզապէս տեսակ մը կրկնութիւն՝ կանոնները ձեր միշողութեան մէջ տպաւորելու համար:

### ԾԱՆՈՑՈՒԹԻՒՆ

Ինչպէս յիշեցինք աշակերտը պէտք է ունենայ, հետեւ- եալ չորս տետրակները:

1. Կանոններու

2. Հրահանգներու

3. Բնդորինակութեան, Ուղղագրութեան եւ Զրուցա- գրութեան:

4. Արտասանելի հատուածներու համար:


Գրավարժութեան դասը մասնաւոր խնամով կ'աւանդուի ի հարկէ: Պէտք է շատ հոգ տանկիլ որ աշակերտը վարժուի մայուր պահելու իր տետրակները. ասով կը վարժուի նաեւ հոգածու եւ նախանձախնդիր ըլլալ դպրոցական թէ տնական ամէն առարկայի մաքրութեան: Դաստուն ստիպուած չէ հրահանգները զրքիս ընթացքին համեմատ կատարել տալու. ի հարկին կրնայ այս կամ այն հրահանգը զանց ընել կամ վե- րապահել առաջիկային, յարմարագոյն առթիւ կատարել տա- լու համար:

Կ. Պոլիս, 28 Յունիս 1894

Ս. ԴԱՒԹԵԱՆ

## ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԷՆԻ



Աշխատասիրեց

ՍՄԲԱՏ ԴԱՒԹԵԱՆ



ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ  
ՈԽՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՎԱԽԵՐԱՑՈՒԱԾ



Կ. ՊՈԼԻՍ

Տպագրութիւն Ն. Ճ. Արամեան

1894

ՎԵՐԺ  
36249

## ՏԱՐԱՎԱԿԱՆ

# ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ

ՆԱԽԱԳԻԾԵԼԻՔ

1. ՄԵՐ ԽՈՍԱՃ ԿԱՄ ՊՐԱՃ ՂԵՂՈՒՆ ԿԸ ԿԱՂՄՈՒՒ  
ԲԱՈՒԵՐԵՒ :

2. ԲԱՈՒԵՐՈՎ ԿԸ ԲԱԳԱՄՈՒԵՆՔ մԵՐ ՊԱՂԱՓԱՐՈՒԵՆՔ  
Ու ՊՊԱՋՈՒԹԻՒԵՐԸ :

3. ԲԱՈՒԵՐԸ ԿԸ ԿԱՂՄՈՒՒՆ ՎԱԱԼԵՐԵՒ և ՎԱՆԿԵՐԸ  
ՏԱՈՒԵՐԵՒ :

4. ՎԱԱԼ ԿԸ ԿՈՉՈՒՒՆ մԵԿ ԿԱՄ մԵԿ ՔԱՆԻ ՄԱՊԵՐ  
ՈՐ մԵԿ անգամէն կԸ հՆչուԵՒՆ :

5. ՏԱՌ ԿԱՄ զԻՐ ԿԸ ԿՈՉՈՒՒՆ այլուրէնի 38  
Նշանները կամ ձեւերը :

6. ԵՐԿՈւ ՄԵԽԱԿ գԵՐ կայ . Զայնաւոր և Բաղա-  
ձայն :

7. Զայնաւոր են . ա , թ , ի , ո , ո որ կԸ նան  
արտաբերուիլ առանձին :

8. Բաղաձայն են . թ , զ , դ , զ , թ , ժ , ի ,  
ժ , կ , հ , ձ , դ , մ , յ , ն , շ , լ , պ , ջ , ո , ս , վ , ս ,  
ր , ց , փ , ժ , ժ : Ասոնք ձայնաւորներուն հետ միասին  
կԸ նան հՆչուիլ :

**ՀՐԱՀԱՅՆ 1.** Գասառուն հատուած մը ցոյց կուտայ քն-  
քերցանուրեան զբէնեւ առակերտները նոյն հատուածին բառերն  
ուղղահայաց սիւնակի մեջ կ'օրինակեն, վանկերը զատելով :

## ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ

Հայ մանուկը պէտք է սիրէ Հայ-եկեղեցին և մաս-  
նակցի եկեղեցին սուրբ խորհուրդներուն :

Հայ մանուկը միշտ պէտք է յիշէ Աստուծոյ պատ-  
ուէրները, պատուելով իր ծնողքը, վարժապետները,  
յարդելով եկեղեցւոյ պաշտօնեաները, պէտք է գոր-  
ծադրէ Յիսուսի վերջին խրատը . Սիրեցեմ զմիմեան :

Հայ մանուկը պէտք է աշխատասէր ըլլայ և բարե-  
վարք ունենայ :

**ՀԲԱՀԱՆԴ Ա.** — Գրեցեմ վերի հատուածը, վանկերը զա-  
տելով եւ բառերուն մեջ ուղղածից զիծ մը հաւելով :

**ՀԲԱՀ. Բ.** — Սա վանկերուն սիրով մեյմեկ բաղաձայն դիր  
եւ երկերկու բառ կազմէ, այսպէս . ազ — հազ, մազ :

1. — . աթ — . ակ — . աղ — . ամ — . ան — . ատ :
2. — . եծ — . եռ — . իւ — . էր — . իծ — . իր :
3. — . ոհ — . ոչ — . ոմ — . ով — . ոտ — . որ — . ոց :
4. — . ութ — . ուկ — . ուն — . ուշ — . ուռ — . ուտ :
5. — . այլ — . այտ — . այր — . ոյլ — . ոյն — . ոյս :
6. — . իւթ — . իւղ — . իւն — . իւս :
7. — . արդ — . արթ — . արկ — . անձ :

**ՀԲԱՀ. Գ.** — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեմ :

1. ի՞նչ բաներէ կը կաղմուի լեզուն : 2. Բառերով ի՞նչ  
կը բացատրենք : 3. Վանկերով ի՞նչ կը կաղմուի, իսկ տա-  
ռերով : 4. ի՞նչ է վանկը : 5. ի՞նչ է զիրը : 6. Բանի տե-  
սակ գիր կայ : 7. Որո՞նք են ձայնաւոր : 8. Որո՞նք են բա-  
ղաձայն :

9. Երբ քանի մը բառեր ամբողջ իմաստ տան, կը .

կազմեն իսով:

10. Հայերէն լեզուի բառերը տասը տեսակ են.

Անոն կամ Դոյական, Յօդ, Ածական, Դերա-  
նուն, Բայ, Դերքայ, Մակրայ, Նախադրութիւն,  
Շաղկապ, Զայնարկութիւն:

11. Այս տասը տեսակ բառերը կը կոչուին Մա-  
սունք բանի (խօսքին մասերը):

12. Քերականութիւնը կը սովորեցնէ որոշել խօս-  
քին մասերը, ճանչնալ անոնց յատկութիւնը, փոփո-  
խումները, իրարու հետ ունեցած յարաբերութիւնները,  
ևայն:

#### Կ Է Տ Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն .

13. Կէտադրութիւնն է զատել խօսքի մանդամ-  
ները կամ մասերը՝ այլ և այլ նշաններով որոնց պէտք  
է ուշ դնել գրութեան մէջ:

14. Այս նշաններն են. Սորակէս (,), Միջակէս  
(.), Բութ (‘), Վերջակէս (‘), Շեշ (’), Պարոյկ (°),  
Երկար (’), Կախում (…), Գիծ (—), Զակերս («»),  
Փակազիծ (()), Ապարաց (’), Ենթամնայ (-):

Ծանօթ. — Դաստառուն ընթերցանութեան միջոցին օրի-  
նակներով կը բացատրէ սոյն նշաններու գործածութիւնը:

ՀՐԱՀԱՆԳ. 2. Գտէք տար իստ միավանկ բառ, տասն  
երկավանկ բառ, տասն եռավանկ, եւայլն: Սպա տնօնց վանկերը  
զատեցէք ուղղաձիգ զիծով:

#### Կ Ա Ղ Ն ՈՒ Կ Ո Յ Ռ Ը

Երկու մարդ, օր մը, իրարու հանդիպեցան առուա-  
կի մը եղերքը, և կ'ուզէին գիմացի կողմն անցնիլ: Մէ-  
կը կաղ էր և չէր կրնար տեղէն շարժիլ, միւսն ալթէ-  
եւ ոտք ունէր, բայց չէր կրնար քալել, աչքերը կոյր էին:

Մտածեցին և գտան ճարը. ի՞նչ որ զատ զատ չէին  
կրնար ընել միասին ըրին:

Կոյրը շալկեց կաղը և քալել սկսաւ. կաղն ալ, իր  
ընկերին կանակին վրայէն կը ցցնէր ճամբան: Այսպէսով  
երկուքն ալ անվտանգ հասան գետին միւս եղրը որ էր  
իրենց նպատակակէտ:

ՀՐԱՀԱՆԳ. Ա. — Զատ զատ սիւնակներու մէջ գրեցէք վերի-  
նատուածին բառերը, միավանկ, երկավանկ, եռավանկ եւն:

ՀՐԱՀԱՆԳ. Բ. — Գրեցէք տար անոն երիկ մարդու եւ  
տար անոն կիմիկ մարդու:

ՀԲ. Գ. — Կէտերուն տեղ ձայնաւոր գրերը դնելով բառեր շինէ:  
Ա. = Ճ. Գ. — Հ. Ղ. — Բ. Լ. — Վ. Խ. — Ր. Հ. — Մ. Ճ. —  
Ճ. Հ. — Կ. Ա. — Ճ. Ա. — Ղ. Ր. — Կ. Ր. — Բ. Լ. —  
Ե. = Մ. Գ. — Ա. Բ. — Վ. Թ. — Ճ. Փ. — Հ. Բ. — Կ. Բ. — Բ. Լ. —  
Ի. = Բ. Ճ. — Ք. Բ. — Ճ. Ճ. — Լ. Ճ. — Կ. Բ. — Ի. Գ. — Հ. Ա. — Ճ. Լ. —  
Ո. = Գ. Մ. — Բ. Բ. — Գ. Ա. — Ճ. Ճ. — Մ. Ճ. — Ճ. Ճ. — Ճ. Ճ. — Ճ. Ճ.

ՀՐԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատախանեցէք:

9. Ի՞նչ է խօսքը: 10. Բառերը քանի տեսակ են:  
11. Ի՞նչ կը կոչուին տասը տեսակ բառերը: 12. Ի՞նչ կը  
առըկեցնէ Քերականութիւնը: 13. Ի՞նչ է կէտագրութիւն:  
14. Որո՞նք են կէտագրութեան նշանները:

## ԳԼՈՒԽ Ա.



### ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

15. Մարդ, անասուն և առարկայ ցուցնող բառերը կը կոչուին ամուն կամ գոյական:

Գիտ. Կան անուններ որոնք մտքով միայն կը հասկցուին: Ինչպէս. սէր, խելֆ, ջանի, ցաւ, եւայլ:

**ՀԲԱ.ՀԱ.ՆԳ. 3.** Որոշեցէք մարդ (անձ) անառուն (կենդանի) և առարկայ (իր) ցուցնող բառերն եւ զատ զատ սխմակներու մէջ գրեցէք:

Հնկոյզ, խղունջ, մշակ, աղամանդ, Աղամ, բարձ, ականջ, դատաւոր, Կայէն, հովանոց, կաքաւ, մարդագետին, արեւ, Գրիգոր, եղ, սեւամորթ, ձպուռ, տախտակ, կեռաս, Պողեցի, գիրք, էշ, ստամոքս, Ընկեր, դաշտ, տաշտ, բենիամին, կնքահայր, շաքար, կէտ, մժեղ, ծէր, նաւ, ուղտ, հող:

**ՀԲԱ.Հ. 4.** Որոշեցէք տեսանելի կամ թիրական բաներ, եւ անտեսանելի կամ մատոր բաներ ցուցնող անունները:

Գրիչ, թաջուն, հոգի, խաչ, պատկեր, հրեշտակ, արօր, Աստուած, սեղան, ապրուստ, աքաղաղ, եռանդ, մարդ, բաժակ, սէր, աշխոյժ, ալիւր, կաքաւ, կաղամբ, պատիւ, միտք, դրամ, աշխատանք, կացին:

**ՀԲԱ.Հ. 5.** Գտէք իինգ անձի իինգ կենդանիի և իինգ առարկայի անունները:

**ՀԲԱ. 6.** Գտէք տար հատ տեսանելիի (Ելութական, բանձրացեալ) և տար անձնանելիի (մտաւոր, վերացեալ) առարկայի անունները:

## Զ Ե

Զի կայ կենդանի մը սր այնչափ ծառայութիւն մատուցանէ մարդուս՝ որչափ ձին. Ընդհանու ապէս հլու և խելացի է ձին. մինչեւ իսկ պատերազմի ատեն կու գեւորի զինուորի մը պէս: Ձին կ'ուտէ վարսակ, խար և խոտ: Իր կեանքին տեւողութիւնն է քսան տարիի չափ: Մէկ ձին եօմը կամ ութը մարդու ոյժ ունի: Իր աշխուժութիւնը և արագընթացութիւնը գերազանց է ուրիշ կենդանիներու վրայ: Իր տիրոջ հաւատարիմ է: Մատակ ձին կը կոչուի զաւրիկ. իսկ փոքրիկ ձի մը կը կոչուի մՏՐՈՒԿ:

**ՀԲԱ.ՀԱ.ՆԳ. Ա.** — Օրինակեցէք վերի հատուածն, սուրագծելով գոյականները:

**ՀԲԱ.Հ. Բ.** — Վերի հատուածին գոյականները չորս սիւնակներու մէջ զատ զատ գրեցէք. 1. անձ, 2. կենդանի, 3. իր նրաւանկող անուններն եւ 4. միայն մՏՐՈՎ հասկցուող (վերացեալ) անուններ:

**ՀԲԱ.Հ. Գ.** — Կետերուն տեղը դրէք տոլին սկիզբը գտնուալ եւլքարբառը, այսպէս. կուզ, բուզ, եւայն:

**ՈՒ.** = կ. զ — թ. զ — ց. ւ — մ. լո — լ. ծ — շ. ն — թ. շ — ն. շ — գ. շ — ն. ո — ո. տ — մ. ր:

**ԻՒ.** = ձ. թ. — ձ. լ — շ. լ — ձ. ն — ո. ն — լո. ո — հ. ո — հ. լ — գ. լ:

**ՈՅ.** = մ. գ. — թ. լ — թ. ն — թ. ն — լ ո — թ. ո — կ. ո — թ. ր — թ. ո — թ. ր — թ. ր — գ. ն — լո. լ — հ. ն:

**ՈՅ.** = մ. թ. — գ. լ — թ. լ — լո. ծ — կ. ծ — պ. տ — փ. տ — ծ. ր — ո. լ — հ. կ — հ. ր — մ. ր — ձ. ն:

**ԵՒ.** = դ. — թ. — հ. — լո. — ձ. — ո. — :

**ՀԲԱ.Հ. Դ.** — Պատասխաննեցէք բերանացի եւ գրաւոր.

15. Ի՞նչ է անուն կամ գոյական: Օրինակներ տուր: Ի՞նչ է վերացեալ անունը: Օրինանկ: Ի՞նչ է վերացեալին հաշառակը. Օրինանկ:

## ՀԱՍՏՐԱԿ ԱՆՈՒՆ, ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆ

16. Անունն երկու տեսակ է. հասարակ և յատուկ։  
 17. Հասարակ անունը կրնայ յարմարիլ տեսակի մը ամէն անհատին, ինչպէս. մարդ, ձի, իւր։  
 18. Յատուկ անունը տեսակի մը մէկ անհատին կրնայ ըսուիլ, ինչպէս. Աղամ, եւա, եզիպտու։

Գիտելիք Ա. Մարդերու, քաղաքներու, գիւղերու, գետերու, երկիրներու, ծովերու անուններն յատուկ անուն են։

Գիտելիք Բ. Յատուկ անունները գլխագրով կը սկսին։

**ՀՐԱՀԱՑՄԳ. 7.** Յատուկ եւ հասարակ անունները զատ զատ սիւծակերու մէջ գրեցէք։

Եկեղեցի, ձի, Մարիամ, գետ, տուն, Յակոբ, տղայ, վառեակ, Տրավիզոն, ժամկոչ, եղբայր, պարտէզ, երուսալիմ, քուսակ, ցորեն, ժամացոյց, հովանոց, էջմիածին, ծառ, թռչուն, սենեակ, օդ, անտառ, Յիսուս, Քեթղէհէմ, Օշական, եփրատ, վազր, մարմարիոն, սոխ, գարի, Յաբեթ, արեթ, Անակ, սանդուխ, Սանդուխտ, Մարմարա, Պրուսա, Եւզինէ։

**ՀՐԱՀ. 8** Առակերտը բող գրէ երեք յատուկ անուն որ ցուցեն։  
 Մարդ, կին, քաղաք, գիւղ, գետ, լեռ, ազգ, թագաւոր, մարդարէ, սուրբ։

**ՀՐԱՀ. 9.** Առակերտը բող գրէ երեք յատուկ անուն։

Դաւասի, թաղի, փողոցի, վանքի, եկեղեցականի, վաճառականի, վարժապետի, տօնի։

## Ս. ՄԵՍՐՈՊ

Շատ հին ժամանակները մեր այս Հայերէն տառերը չի կային. Հայերը՝ Հայերէն կը խօսէին ու կը գրէին. բայց ուրիշ ազգերու գիրերով. Մեսրոպ անուն վարդապետը գտաւ Հայերէն տառերը. Աս Մեսրոպը Վարդան անուն մարդու մը զաւակն էր. Տարօն գաւառին Հացեկաց գիւղը ծնած էր, իր մանկութեան օրերն այս գիւղն անցուց, և որովհետեւ ուսմունքի շատ փափաք ունէր, գիշեր ցերեկ կ'աշխատէր որ իր մայրենի լեզուն լաւ սովորի։

**ՀՐԱՀԱՑՄԳ. Ա.** — Օրինակեցէք վերի հատուածն եւ յատուկ անուններուն տակ մեկ զիծ, հասարակ անուններուն տակ երկու զիծ բաւեցէք։

**ՀՐԱՀ. Բ.** — Կետերուն տեղ յատուկ անուններ դրէք։

Իմ անունս . . . է, մականունս է . . . , հօրս անունն է . . . խակ մեծ հօրս անունը . . . : Մենք կը բնակինք. . . քաղաքի . . . թաղին . . . փողոցը. Մեր թաղին եկեղեցին կը կոչուի . . . , աւագերէցն է . . . Մեր թեմին առաջնորդն է . . . , որ կը նստի . . . քաղաքը. Մեր գպրոցին անունն է . . . եւ դաստուններն են . . . . . : Մեր քաղաքին մօտ են . . . լեռն ու . . . գետը։

**ՀՐԱՀ. Գ.** — Բերանացի եւ գրաւոր պատասխաննեցէք։

16. Թանիք տեսակ է անունը; 17. Ո՞րն է հասարակ անունը; Օրինածի; 18. Ո՞րն է յատուկ անունը; Օրինածի; Ո՞ր անուններ յատուկ կ'ըսուին; Ի՞նչ զրով կը սկսին յատուկ անունները։

Յ Ւ Ւ

19. Թիւը երկուք է . Եզակի և Յովնակի :

20. Անունն եզակի է երբ մէկ անձ, մէկ անառուն, մէկ իր միայն կը ցուցնէ :

Ինչպէս՝ հայր, զիրի, արռո :

21. Անունն յովնակի է երբ շտո անձ, շատ անասուն, շատ իր կը ցուցնէ :

Ինչպէս՝ հայրեր, զիրիեր, արռոններ :

22. Եզակի անունն յովնակի ընելու համար պէտք է ծայրը եր կամ ներ աւելցնենք .

Եթ աւելցնելու է, եթէ անունը միավանկ է :

Ներ » » » բազմավանկ է :

Գիտ. Ա. Քանի մը միավանկ բառեր կան որոնք ի բնէ և ունենալով իրենց ծայրը, սովորութիւն եղած է յովնակիի մէջ այս և զիրը դնել : Ասոնք են՝ եզ-եզներ, շեռ-շեռներ, բեռ-բեռներ, հարս-հարսներ, մաս-մասներ, եւայն :

Գիտ. Բ. Յ ով վերջացող բազմավանկ անուններուն յ տառը կը ջնջուի յովնակիի մէջ . Ինչպէս՝ յահանայ-յահանաներ :

**ՀՐԱՀՈՒՆԻՒԹԻՒՆ 10. ՀԵՏԵՎԵՆԱԼ ԱՑՈՒՑԵՆԵՐՆ ՅՈՎՆԱԿԻ ԸՐԵՒ :**

Հաց, կերակուր, դպրոց, թագաւոր, զինուոր, բանակ, հիւանդ, բժիշկ, դեղ, սպասաւոր, ծառայ, աղախին, ներ, քոյր, աներ, հօրաքոյր, մատնոց, ասեղ, կար, գերեզման, մահ, տրտութիւն, որախութիւն, ցաւ, ախտ, հասակ :

**ՀՐԱՀՈՒՆԻՒԹԻՒՆ 11. Եզակիներն յովնակի ըրէ, յովնակիներն եզակի :**

Մայրեր, տղաներ, մարդեր, պարտէզ, այզի, ձիեր, եղներ, գոմէշ, էշեր, ցուլեր, տետրակ, գիրքեր, մանուկ, նեղութիւն, ամիս, եղբայրներ, քոյր, քաղաք, լեռներ, ծաղիկ, պսակ, զինուոր, փողեր, աներ, զմելիններ, ներ, ընկեր, խօսքեր, բառ, գիծ, լեարդ, տառդ, անդզ, գամբուրայ, տղայ, աւարկայ, պապկայ, չուկայ, սատանայ, չղթայ :

Ե Զ

Եզն ալ, ձիուն պէս, ընտանի կենդանիներուն մէջ ամենէն օդակարն է : Տասն և հինգ տարիի չափ կապրի, շատ ուժեղ և հեղաբարոյ է . Սյլ և այլ ծառայութիւններ կընէ . արօր և սայլ կը քաշէ , և երբ ծերանայ ու անկարող ըլլայ ծառայութիւն մատուցանելու, լաւ սնուցանելով կը գիրյնեն, որպէս զի մորթեն ու միսն ուտեն . Եղջիւրներն ու մորթն ալ զանազան պէտքերու կը զործածեն : Եզր կ'ուտէ ամէն աեսակ խոտեր ու տերեւներ : Արոճալու յատկան թիւն ալ ունի, այսինքն իր սնունդը ստամոքսէն բերանը կը բերէ նորէն ծամել և կլլելու համար :

ՀՐԱՀՈՒՆԻՒԹԻՒՆ Ա. — Օրինակեցէք վերի հատուածն եւ սուրագեցէք գոյականները :

ՀՐԱՀ. Բ. — Երկու սինակի մեջ զատ զատ գրեցէք եզակի անուններն ու յովնակի անուններն :

ՀՐԱՀ. Գ. Սա բառերուն սկիզբը դրէք պատշաճ մասնիկը :

1. ԻԿ. = Հայր, մայր, եղբայր, խաչ, մասն, թաթ, փոր :
2. ԱԿ. = Դետ, լեզու, ծով, նաւ, գաս, ծոր, ծիծեռն :
3. ՈՒԿ. = Սչ, գառն, ձագ, հորթ, հարսն, քոյր, էշ :
4. ԵՆԻ. = Վարդ, խնձոր, սալոր, տանձ, կեռաս, մոր :
5. Ի. = Դեղձ, ծիրան, բալ, հաց, սերկեւիլ, կաղին, մասուր :
6. ՈՐԴ. = Սայլ, նաւ, անց, որս, ժառանգ, գին, այգի :

ՀՐԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատշախաննեցէք :

19. Քանի՞ է թիւը : 20. Անուն մը երբ եզակի է . օրինակ :
21. Անունը երբ յովնակի է, օրինա՞կ :
22. Անուն մը ինչպէս յովնակի կ'ըլլայ, օրինա՞կ : Քանի մը միավանկ բառերու յովնակին ի՞նչպէս կ'ըլլայ, ինչո՞ւ : Յ գրով վերջացող բազմավանկ անուններն ինչպէս յովնակի կ'ըլլան, օրինա՞կ :

ՀՈԼՈՎ

23. Եղակի թէ յոքնակի անուններուն ծայրը կերպ  
կերպ կը վտառի. այս է հողովը.

Քար, քարի, քարէ, քարերու, ևայլն:

24. Հումկը վեց է. Ուղղական և Հայցական,  
Սեռական և Տրական, Բացառական, Գործիական:

25. Անուն մը հոլովելու ընդհանուր ձեւն է:

Եղակի Յոհնակի

Ուղղական եւ Հայցական	հաց	հաց եր
Սեռական եւ Տրական	հաց ի	հաց երու
Բացառական	հաց ե	հաց երե
Գործիական	հաց ով	հաց երով

Դիս. Ուղղականի մէջ ա ով վերջաւորող բառեր՝ եղակի  
հոլովման ատեն յ կառնեն, ներդաշնակութեան համար:  
Եւա, Եւայի, Եւայէ, Եւայլն:

ՀԲԸ.ՀԱՆԳԱ. 12. Հոլովեցէք սա միավանկ անունները :

Խաչ, քար, փայտ, կաթ, վարդ, ծառ:  
Եզ, բեռ, լեռ, հարս, մատ:

ՀԲԸ.Հ. 13. Հոլովեցէք սա բազմավանկ անունները :

Ականջ, Երես, սեղան, աթոռ, դպրոց, վարժապետ, տղայ:  
Հոլովեցէք նաև Կիմա, Մինա, Եւա, Ովսաննա, Գողգոթա,  
Մեսիա, Եհովա, Սպարտա, Պրուսա, Ատանա, Գոնեա,  
Կուտինա, Կալաթա, Կալկաթա, Պանտրմա, Մարթա Եւայլն:

ՀԲԸ.Հ. 14. Հոլովը նոյն պահելով ևզակի բրեք:

Հացեր, խաչերու, փայտերէ, քարերու, կովերու, տուներէ, ձիեր, վարդերու, ծովերու, ծառերու, քիթերով, բերաններ, ականջներէ, երեսներու, սեղաններով, աթոռներու, դպրոցներ, թաշկինակներու, պատառներով, կերակուրներէ:

Ա.Ի.Ա.Գ. Շ.Ա.Բ.Ա.Թ.

Աւագ շաբաթ երեկոյ, Օննիկ եկեղեցիէն տուն ե-  
կաւ հօրը հետ: Ընթրիքը պատրաստ էր. սեղանին վը-  
րայ շարուած էին ուտիքի կերակուրներ՝ հաւկիթ, մա-  
ծուն, պանիր և խղով տապկած սպանախ: Օննիկ՝ մեծ  
ախորժակ ունէր ուտելու, վասն զի ամբողջ եօթը շա-  
բաթ պահճք բռնած էր: Ճաշի նստան ամէնքը, միայն  
Օննիկ ոտքի վրայ կեցած՝ ըստւ Տէրունական աղօթիը,  
յետոյ նստաւ և ընթրեց: Ընթրիքէն վերջը հրաման ա-  
ռաւ և գնաց պառկեցաւ: Մրտին մէջ հրճուանք կը  
զգար մտածելով որ միւս օրը Զատիկի է, նոր հագուստ-  
ներ պիտի հագնի և կանուխ եկեղեցի պիտի երթայ  
Յարութեան զիրիը կարդալու համար:

ՀԲԸ.ՀԱՆԳԱ. Ա. — Վերի հասուածը զրեցէք եւ գոյականներն  
սուրագիեցէք:

ՀԲԸ.Հ. Բ. — Ըսէք, ի՞նչ թիւ եւ նոլով են նոյն գոյականները:

ՀԲԸ.Հ. Գ. — Սա բառերուն սկիզբը դրեք պատշաճ մասնիկը:

7. Ա.Ա.Ս.Ա. — ծառ, անդ, Ռուս, Զին, Պարսիկ, ծաղիկ, թուրք:

8. Ա.Պ.Ա.Ն. — պահ, դուռն, ուղտ, ձի, ախոռ, թաթ, պարտէզ:

9. Յի. — Անգղիա, Զմիւննիա, Ասիա, Երուսաղէմ:

10. Ա.Յ.ի. — Նարեկ, Բիւզանդ, Խել, գիւղ, քաղաք, Խորէն:

11. ԵՅԻ. — Պօլիս, դաշտ, Աշտարակ, թաղ, ձոր, Մուշ:

12. ՈՅ. — Շար, մատն, ձեռն, փող, ակն, դպիր, վարժ:

ՀԲԸ.Հ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխաննեցէք:

23. Ի՞նչ է հոլովը: Օրինակ: 24. Քանի՞ն է հոլովը:

25. Ո՞րն է անուն մը հոլովելու ընդհանուր ձեւը: Ո՞ր հոլով-  
ներ իրարու կը նմանին: Ինչպէս կ'ըլլան ա ով վերջացող  
անուններ: Օրինակ:

## ՀՈԼՈՎՄԱՆ ԶՈՐՍ ԶԵՒԵՐ

26. Հոլովման չորս ձեւեր ալ կան, որոնք եղակիի մէջ ուրիշ կերպ կ'ըլլան, բայց յոքնակիի մէջ ընդհանուր ձեւին կը հետեւին:

Ա.	Ա.	Բ.	Գ.	Դ.
Ա. եւ Հ.	Մարդ	հոգի	մեծութիւն	օծում
Ա. եւ Տ.	մարդու	հոգոյ	մեծութեամ	օծման
Բացառ.	մարդէ,	հոգիկ	մեծութեանէ	օծումէ
Գործիակ.	մարդով	հոգիով	մեծութեամբ	օծումով

Գիտելիք Ա. Զորրորդ ձեւին պէս, սեռականի եւ տրամէջ ան կ'ըլլան շատ մը բառեր, թէեւ ում չեն վերջաւորիր. կնիկ, աղջիկ, մանուկ, անուն, տուն, շուն, ձուկ, եւայլն:

Գիտելիք Բ. Նոյնպէս սեռականի եւ տրականի մէջ ուան կ'ըլլան ժամանակ ցուցնող բառեր, ինչպէս. Ժամ, օր, տարի:

Ասոնց բացառականը կրնայ ուղնէ վերջաւորիլ. ինչպէս. զիշերուրնէ, առտուրնէ եւայլն:

ՀՅՈՒ.Հ. 15. Մարդ բառին պէս հոլովեցէք. Զի, կով, ծով, նաւ, Հայ, շահ, դար, նաւ, մահ, թի, արեւ, ժամ, շաբար, (շարթու) տղայ, (տղու) ճամբայ (Ճամբու),

ՀՅՈՒ.Հ. 16. Հոգի բառին պէս հոլովեցէք. Տարի, զինի, որդի, ուսիի, ձիքենի, կղզի, կաղճի, դրացի, եկեղեցի:

ՀՅՈՒ.Հ. 17. Մեծուրիւմ բառին պէս հոլովեցէք. Անդուրիւմ, ամուրիւմ, բացուրիւմ, ողորմուրիւմ, շարուրիւմ:

ՀՅՈՒ.Հ. 18. Օծում բառին պէս հոլովեցէք. Խոստում, բաղում, բացում, խրում, հողովում, յաւելում, հանում,

ՀՅՈՒ.Հ. 19. Նոյն կերպով հոլովեցէք. Կեկի, աղջիկ, մանուկ, անուն, տուն, շուն, մուկ, ձուկ, ծունկ, դուռ, լեռ:

Ո. Գիտելիքին պէս. Ժամ, օր, շաբար, ամիս, տարի, ամառ, ձմեռ, ցերեկ, զիշեր, ատեն, ճամանակ, իշուր, անգամ:

## ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻԼ

Ո.մէն մարդ կ'աշխատի որ ապրուսո ճարէ: Կենդանիներն ալ կ'աշխատին որ կեր գտնեն, ես ալ կ'աշխատիմ որ դասս լաւ սովորիմ:

Հայր մը կ'աշխատի իր ընտանիքին համար. Երաշխատութեամբ կը պահէ կինն ու զուակները. Պըզտիկներն ալ երբ մեծնան, կարդը անոնց է աշխատելու, ստակ վաստկելու և իրենց ծնողը պահելու:

Ո.մէն մարդ իրեն համար կ'ընտրէ աշխատութեան ձիւղ մը. մէկը մաքով կ'աշխատի, գիւտ մը կընէ, և անով ուրիշներուն օգտակար կ'ըլլայ: Գործաւորն ալ երձեռքին աշխատութեամբ կը զբաղի:

ՀՐԱՀԱՆԳ. Ա. — Օրինակեցիք այս հատուածն եւ գոյական ներուն տակը զիծ հաւեցիք, յետոյ ըսկէ քի ինչ հոլով են եւ ո՞ր ձեւին վրայ կ'երան:

ՀՐԱՀ. Բ. — Սա բառերուն սկիզբը դրէք պատշաճ մասնիկը:

15. Ա.ՆՈՅ. — որբ, աղքատ, հիւանդ, հիւր, խոհ, գոր:

14. Ա.ՐԱՆ. — կրակ, գաս, վարժ, բնակ, երգ, տաղ, խօս:

15. ՑՈՒ. — քահանայ, վարդապետ, հարսն, փեսայ:

16. ՈՒՀԻ. — ընկեր, գերձակ, Տիգրան, աշակերտ, վարդ, սան:

17. Ա.ՆՈՅՆ. — քուրմ, սէր, Խոսրով, Հայկ, Վարդ:

18. ԴՈՒԽՆ. — Շահան, Զարման, Խոսրով. Սան:

ՀՐԱՀ. Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

26. Հոլովման ուրիշ ձեւեր ալ կան: Որո՞նք են: Ո՞ր բառեր Դ. ձեւին պէս կը հոլովուին: Ի՞նչ գիտէք ժամանակ ցուցնող բառերուն վրայ:

## ԱՆԿԱՆՈՆ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

27. Քանի մը բառեր նախորդ ձեւերէն կը տարբերին. ասոնք կը կոչուին անկանոն հողովումներ :

Ո եւ չ.	Սէր	Հայր	Տէր
Ս. եւ Տ.	Սիրոյ	Հօր	Տիրոջ
Բացառ.	Սէրէ	Հօրմէ	Տիրոջմէ
Գործիական.	Սիրով	Հօրով	Տիրոջմով

Ծան. — Ա. Ասուած բառը կը հոլովուի սկզ բառին պէս, միայն բացառականը կ'ըլլայ Ասուծմէ :

Բ. Նոյն ձեւին կը հետեւին նաեւ իս վերջաւորող յառուկ անուններ, ինչպէս. Գաղատիա, Արարիա, Ամասիա, Սերասիա, Եւղոկիա, Փոհիւգիա, Գաղղիա :

ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ. Հոլովման այս զանազան ձեւերը կրնան ընդհանուր ձեւին պէս ալ գործածուիլ, ինչպէս. Արեւին զիմիի, խոստումի, անունի, ցերեկի, սերի, հայրի եւայլն : (Զանալու է այս միօրինակ ձեւն ընդհանրացնել: )

28. Կան բառեր որոնց ձայնաւոր գիրերը կը փոխուին կամ կը կորուվին եղակի հոլովերուն մէջ, ինչպէս.

Տէր — տիրոջ, Սէր — սիրոյ: Գիծ — գծի: Գիր — գրի: Բերան — բերնի: Մանուկ — մանկան:

### ՀԲԱ.ՀԱ.Ն.Գ. 20. Հոլովեցէի հետեւեալ բառերը:

1. Աստուած, մարմին, լոյս, յոյս, հուր, խորհուրդ:
2. Ասիա, Արարիա, Մալաթիա, Գերմանիա, Խոտիա:
3. Մայր, կնքամայր, կնքահայր, սանամայր, եղբայր, հօրեղբայր, մօրեղբայր, ծծմայր, վանահայր:
4. Կին, տիկին, քոյր, մօրաքոյր, հօրաքոյր, ընկեր, դասընկեր, տալ, աներ, ներ, տագր, կեսուր:

ՀԲԱ.ՀԱ.Ն.Գ. Ա. — Սա բառերը արական սեռի անուններ են, գտե՛ք անոնց իգականը :

1. Ործ, ձի, ոչխար, ծերունի, պապ, աներ, պարոն-տատ, փեսայ, մանչ, եղբայր, այր, հայր, ուստր, պարոն, երէց, քեռի, տագր, սանահայր, կնքահայր: 2. Խնամակալ, իշխան, տէր, վարդ, սուրբ, աշակերտ, գեղջուկ, ուստոցիչ, դրացի, երիտասարդ: 3. Սահակ, քուրմ, Վարդ, Խոսրով: 4. Շահան, Զարման, Խորով, Սան:

ՀԲԱ.Հ. Բ. — Գտե՛ք սա բառերուն հոմանիշները :

Ուզի, ճամբարդ, սար, նուէր, ագի, իղձ, որմ, ցնծութիւն, ազգ, մագիլ, ժանիք, խաւար, արքայ, պալատ, խաշնարած, մորթ, տիղմ, սոստ, կզակ, ատամն, հեր, հուր, կեղտ, ասր, վիճ, ընծայ, արփի, ոտնաման, գիմարկ, եղանակ, վիշտ, թուր, կարոց, գրամ, համար:

ՀԲԱ.Հ. Գ. — Գտե՛ք սա բառերուն հոմանիշները :

Աղբատութիւն, տգեղութիւն, կորուստ, լոյս, բարեկամ, թանկութիւն, ծնունդ, շատութիւն, ծառայ, մեծութիւն, ատելութիւն, սկիզբ, ջերմութիւն, առողջութիւն, գեղացի, արեւելք, հարաւ, երջանկութիւն, դիւրութիւն, չարութիւն, խելացութիւն:

ՀԲԱ.Հ. Դ. — Հետեւեալ երկու գոյականներն իրարու կցեցէք, այսպէս. Մեղրի մոմ-մեղրամում:

Խաչի փայտ, աւազի կոյտ, նամակի տուն, գործի տուն, որթի տունկ, ծովու հէն, սեղանի տուն, զօրքի պետ, հողի գոնտ, նաւի տորմ, վանքի հայր, գալիրի տուն, խունկի աման, հողի բլուր, ճակատի գիր, աղերսի գիր, գալիրի պետ, գետի բերան, լեռան շղթայ, իւղի գին, մոմի գին:

ՀԲԱ.Հ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխաննեցէք :

27. Որո՞նք են անկանոն հոլովումները: Ինչպէս կ'ըլլան իս վերջացող բառերը: Օրինակ: Ի՞նչ գլուխիք կայ հողովման այլ եւ այլ ձեւերուն վրայ: Օրինակ: 28. Հոլովման մէջ ձայնաւոր գրերը ի՞նչ կրնան ըլլալ: Օրինակ:

29. Վեց հոլովսերը զանազանելու համար սա հարցումներն ընելու է:

Ուղղականի	համար	n°ψ	կամ	ի՞նչ բան
Սեռականի	"	nrn°ն	"	ի՞նչ բանին
Տրականի	"	nrn°շ	"	ի՞նչ բանի
Հայցականի	"	qn°ψ	"	ի՞նչ բանը
Բացառականի	"	nrmk°	"	ի՞նչ բանէ
Գործիականի	"	nrn°լ	"	ի՞նչ բանով

ՅԱՏԿԱՑՈՒՑԻՉ ՅԱՏԿԱՑԵԱԼ

30. Յատկացուցիչ կը կոչուի այն սեռական հոլով անունն որ կը ցուցնէ թէ բան մը որուն է:  
Օրինակ. — Դրիի կողք, ծառի ճիւղ  
Յատկացուցիչ ունեցող բառը կը կոչուի յատկացեալ:  
Դրիի եւ ծառի բառերն Յատկացուցիչ են, իսկ կողք եւ  
ճիւղ բառերը՝ Յատկացեալ են:

ՀԲԱ. 21. Հարցումներով անուններուն հոլովը գտեմ:

Հայրս կը կարդայ: Զուրը հեղաւկ է: Կաղնին ծառ է: Քահանան ունի շուրջառ: Հացին միջուկը կակուլ է: Բարեկամիս նամակ զրեցի: Մառին քար նետեցի: Ո՞վ ծեծեց եղբայրս: Պատուզը քաղեցինք: Պարզեւ առի վարժապետէս: Դինին կը շնուփ խաղողէ: Զորեպանով զրկեցինք բեռները: Մածունը կը շինուի կաթով: Սատուած զրախտէն վանտեց Սղամն ու եւան ինչու որ արգիլուած պտուղէն կերած էին:

ՀԲԱ. 22 Հետեւեալ բառերն իրարու կապեցէմ այնպէս ու առաջին յատկացուցիչ ըլլայ, երկրորդը յատկացեալ:

Դրիչ ծայր, խնձոր կուտ, սալոր կեղեւ, դուռ բանալի, կատու պոչ, նամակ հասցէ, առիւծ բաշ, փողոց սալարի, դպրոց տեսուչ, աղքատ հագուստ, ժամացոյց շղթայ, քաշաք բնակիչ, թուր պատեան, քահանայ շուրջառ, աչք լոյս:

## — Ժ — ՄԵԼԱՆ

Մելանը շատ պիտանի է. անով գիր կը գրենք: Կայ սեւ մելան որ փայլուն հեղուկ մ'է. կայ նաև կարմիր, կապոյտ, մանիշակագոյն մելան:

Դպրոցի տղաք հիմա շատ գիւրութեամբ կը գըտնեն մելանը որ շիշերով կը ծախուի. կրնան նաև կարիպալի կոչուած փայլուն-կապոյտ փոշի գնել մանրավաճառէն և ջուրի մէջ հալեցնելով մելան շինել:

Հին ատեններ մելանը ածուխով կը շինէին, ինչպէս կընեն մինչեւ հիմա ալ Հնդկաստանի մելանը:

Սեւ մելան շինելու համար պէտք է գիստոր, երկաթի ծծմբատ կամ կանաչ արջասպ և խէժ կոչուած նիւթերը:

ՀԲԱ. 23. Օրինակեցիք հատուածը. սորագծեցէ անունները. յետոյ պատշաճ հարցումներով գտեց անոնց հոլովը:

ՀԲԱ. 24. Շեղագիր բառեր սեռական լրէք, յետոյ նոյն բառերով մեյմեկ խօսք շինեցիք, այսպէս:

Վարժապետին տղան իմ դասրնկերս է:

Ծառ տերեւ, այգի դուռ, մարմին անդամներ, լեռսոսրոտ, հայր խրատ, մօրափոյր որդի, Աստուած պատուէք, աղաւնի փետուր, զրուխ մազեր, եկեղեցի հասոյթ:

ՀԲԱ. 25. Սա բառերը վերլուծեցէ օրինակին պէս: Վարդի իւղ, եղան լուծ, գետի բերան, Մարիամի, կառքերով, լեռներէ, ձայնի, այրով, թռչուններու:

Օրինակ. վարդի՝ հաս. անուն եղ. սեռական յատկացուցիչ իւղ բառին. — իւղ հաս. անուն եղ. ուղղական յատկացեալ՝ վարդի բառին:

ՀԲԱ. 26. Բերանացի եւ գրաւոր պատախանեցէ:

29. Վեց հոլովսերն ի՞նչպէս կը զանազանուին: Օրինա՞կ: 30 Ի՞նչ է յատկացուցիչը, օրինա՞կ: Ի՞նչ է յատկացեալը:

## ԳԱՐԻՄ Բ.

### Յ Օ Դ

31. Յօդ կը կոչուի և կամ յ դիրը որ կը դրսւի գոյականին ծայրը, երբ որոշեայ մտքով գործածուած է:

Օր. Խնձորի ծառ ըսելով կը հասկնանք որ եւ է խնձորի ծառ մը, բայց երբ կըսենք. խնձորին ծառը, այն տաեն որոշ խնձորի ծառը կը հասկնանք:

Գիտելիք. Զայնաւորով վերջացող անուններ միւս և յօդը կ'առնեն: Զըսուիր՝ կատուր, այլ՝ կատուն:

Խոկ անձայն յ ով վերջացող բառեր, երբ յօդ առնեն, սովորաբար այս յ տառը կը կորսնցնեն, ինչպէս, սատանայ-սատանան, տղայ-տղան:

Գիտ. Գոյականին ծայրը կը դրուին նաեւ ս. դ. ն. կամ և զիրերը որոնք դիմուրոշ յօդ կը կոչուին:

**ՀՐԱՀԱՆԴ. 23.** Անուններուն ծայրը յօդ դիր եւ ըսէ քէ ինչ կ'ըլլայ խօսին խմառը:

Մարդէ չի վախնար. — Թուղթ տուր ինծի. — Զայն լսեցի. — Միհրան պարտիզանի տղայ է. — Եղբայրդ գիրք կարդաց. — Կերմը հաց. — Ես հաց կ'ուզեմ, գուն ջուր կու տաս. — Դարրոցի աշակերտ. — Զինուորի թուր. — Զուրի աման. — Պատուհանի փեղկ. — Դրքի կողք.

**ՀՐԱՀ. 24.** Սա անուններէն որնին յօդ ունին:

Զին, եկեղեցին, զմելին, անկիւն, անկողին, մեղն, հացը, լուսին, կանոն, սալորն, ողոն, աստղը, աղքատն, սալլատան, ամաւն, աման, ալիւր. քթան, տղայ, բան, քժիշկ, ձուկն ու մուկը, փիղը, հոփիւն, մատեան, գիրք, կորիւն, մելան, թանաքն, դուռ, պատեան, թանաք, կօշիկն:

**ՀՐԱՀ. 25.** Յօդով հոլովեցէք սա անունները:

Կատու, ձի, լեզու, չուկայ, հաւ, դեւ, չայ, տղայ: Լուսին, կտաւ, կոգի, կուրծք, ծիծ:

## Դ Ա Ս Ա Ռ Ա Ն Ի Մ Է Զ

Երբ առաջին անգամ դպրոց եկայ, սիրաս սաստիկ կը դարնէր. Մանաւանդ երբ տեսայ սրահին մէջ շատ աշակերտներ, պատերուն վրայ կախուած պատկերներ և աշխարհացոյցներ, և դասասուն՝ բարձր տեղ մը նստած. այնչափ շփոթեցայ որ կարծեցի իմ է չորս կողմն ամէն բան կը դառնայ:

Բայց նայեցայ որ աշակերտներուն մէջ ինձմէ փոքր մանուկներ ալ կային, որոնք ուշադիր էին իրենց դասին և կ'աշխատէին: Այն ատեն, սիրտ առի և մաքովս ըսի. — Է՛հ, ե՛ս ալ կրնամ աշխատիլ:

Երբ դասը լմնցաւ, վարժապետը քովս եկաւ և ժպտելով ըսաւ. «Ճղա՛ս, գուն ալ անոնց պէս ըրէ, աշխատէ՛, բան սովորէ», որ ծնողքիդ ուրախութիւն և պատիւ բերեսս:

**ՀՐԱՀԱՆԴ. Ա.** — Օրինակեցէք այս հատուածն, սուրագծեցէք գոյականներն եւ ցոյց տուեք յօդերը:

**ՀՐԱՀ. Բ.** — Նոյն հատուածին հոլովլուած բառերուն եզակի ուղղականը գրեցէք:

**ՀՐԱՀ. Գ.** — Վերլուծեցէք հետեւեալ անունները:

Խաղողին ողկոյզը, պայուսակս, լուսին, կօշիկիդ ներբանը, լուսինին մահիկը, կացին, հացին, կայմով, ամառուընէ, կանոնէն, քթան, որայ, քահանային փիլոնը:

Օրինակ. Խաղողին՝ հասարակ անուն եղակի սեռական և յօդով որոշեալ, յատկացուցիչ է ողկոյզը բառին: Ողկոյզը՝ հասարակ անուն եղակի ուղղական. ը յօդով. — յատկաց-եալ՝ խաղողին գոյականին:

**ՀՐԱՀ. Դ.** — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք:

31. Ի՞նչ է յօդը: Օրինա՞կ: Ի՞նչ զիտելիք կայ յօդի վրայ:

## ԳԼՈՒԽ Գ.



### ԱԾԱԿԱՆ

**32.** Ածական կը կոչուի այն բառն որ կը ցուցնէ Գոյականին որպիսութիւնը, կամ կ'ո՛ոշէ՝ կը սահմանառէ անոր իմաստը: Օրինակ. Մեծ գիրք, երկու տղայ:

**33.** Հինգ տեսակ Ածական կայ. Հասարակ, Յոցական, Սացական, Թուական, Անորոշ:

#### 1. ՀԱՍԱՐԱԿ ԱԾԱԿԱՆ

**34.** Հասարակ ածականը գոյականին որպիսութիւնը կը ցուցնէ:

Օրինակ. Խելօֆ տղայ, ճերմակ թուզթ:

Գիս. Ածականը գոյականին առաջ կը դրուի եւ չի հոլվուիր: Բայց երբ մինակ (առանց գոյականի) է, կրնայ հոլվուիլ եւ յօդ առնել:

**ՀԲԱ. 26.** Առուցեցի Հասարակ Ածականներն ու Դոյականներն ու:

Համեստ աղջիկ, բարի Աստուած, չար սատանայ, կատաղի առիւծ, գժուար դաս, դիւրին գործ, անվախ մարդ, քաջ եւ կտրիճ երիտասարդ, մատղաշ հասակ, ազնիւ տղայ, սեւ մազ, ցած ձայն, անուշ հոտ:

**ՀԲԱ. 27.** Սա զյուկաններուն Հասարակ ածականներ կցէ. Տղայ, գլուխ, գլխարկ, թաշկինակ, գիւղ, աղուէս, մարդ, դաս, կօշիկ, դանակ, տուն, գագաթ, բնութիւն, աշակերտ, բժիշկ, մայր, վարդ, լուսին:

**ՀԲԱ. 28.** Հետեւեալ Հասարակ ածականներուն զյուկաններ կցէ. Ծանր, գեղեցիկ, կակուղ, կանաչ, մաքուր, թաց, չոր, սուր, ուղիղ խոր, սեւ, ծոյլ, անհամ, անլի, աղէկ, կարմիր, խարտեաշ, սիրելի, հաստ:

**ՀԲԱ. 29.** Ա. — Էջ Փ. ի հատուածը (ՄԵԼԱՆ) նորին գրեցիք եւ հասարակ ածականներուն տակը զիծ բաւեցիք:

**ՀԲԱ. 30.** Օրինակին նման խօսիք ըինեցիք:

Կարծր, հեղուկ, կազային, ծանր, թեթեւ, թափանցիկ, անուշ, լեղի, բրու, կծու, դեղին, կաևաչ, կապոյց, սեւ, մերմակ, կարմիր:

Օրինակ. Քարը կարծր է:

**ՀԲԱ. 31.** — Վերլուծեցիք հետեւեալ բառերը:

Կարմիր վարդին տերեւը, գեղին ազեցութենէն, լեզր խնձորս, գեղին կտաւ, կատաղի առիւծին բաշը, աշխէտ ձիովտ, կակուղիկ բարձիդ երեսը, խելօք տղուն:

Օրինակ. Կարմիր՝ հասարակ ածական, կը ցուցնէ՝ վարդին որպիսութիւնը: Վարդին՝ հասարակ անուն եղակի սեռական և յօդով, յատկացուցիչ տերեւը բառին: Տերեւը՝ հասարակ անուն եղ. ուղղ. և յօդով, յատկացեալն է վարդին ին:

**ՀԲԱ. 32.** Օրինակին պէս խօսիք ըինեցիք յոզհակի:

Մուրճ, մկրատ, զրոց, վերիչ, բահ, վրձին, բրիչ, խարազան, ծեփիչ, բիակ, խարտոց, կացին, զրիչ, ցնցուղ, յօսոց:

Դարբին, հողագործ, հանքագործ, նաւավար, քանդակագործ, նկարիչ, դերձակ, փայտահար, սայլապան, այդորդ, գրագէտ, հիւսն, որմնաղիր, կոպալարար (չիշինկիր), պարտիզան:

Օրինակ. Դարբինները կը գործածեն մուրճեր:

**ՀԲԱ. 33.** — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

**32.** Ո՞ր բառեր ածական կը կոչուին: Օրինա՞կ: **33.** Քանի՞ տեսակ ածական կայ: **34.** Ի՞նչ կը ցուցնէ Հասարակ ածականը: Օրինա՞կ: Ածականը գոյականին առաջ թէ վերջը կը դրուի: Օրինա՞կ: Ածականը ե՞րբ կը հոլովուի: Օրինա՞կ:

35. Հասարակ ածականներէն գոյական կը շինուի ուրիշն մասնիկով, ինչպէս՝ մեծ-մեծուրին:

Գիտելիք. Անձ, կենդանի եւ առարկայ ցուցնող (նիւթական, տեսանեղի, բանձրացեալ) անուններէն շատը մտաւոր, անհետանեղի կամ վերացեալ անուն կ'ըլլայ ուրիշն մասնիկով ինչպէս. Հայր-հայրուրին, տղայ-տղայուրին:

36. Շատ անդամ գոյականներուն ծայրը մասնիկներ կցելով ածական կը կազմուի: Այս մասնիկներն են. ական, աւոր, ային, եան եղի, աղի, ոս, ուս, եղէն, եայ. եղ, ող, ած, իջ, եայլն:

ՀԲԸ. Հ. 29. Հետեւեալ ածականներն ու գոյականները վերացեալ անուան փոխն ուրիշն մասնիկն աւելցնելով:

Հայ, քաջ, իշխան, կին, եղբայր, սիրելի, թանձր, աղնի, մանուկ, աղուոր, կառավար, տկար, տէր, տառելի, ծեր, թագաւոր, տխուր, ծոյլ, դասատու, անառակ, մայր, մեծ, հայր, բարի, ցած, ժամկոչ:

ՀԲԸ. Հ. 30. Ածականը գոյական բրե՛ եւ փոխադարձաբար:

Սիրելի եղբայր, ճշմարիտ Աստուած, մարդկային յանցանք, խաղասէր մանուկ, մթին գիշեր անմեղ տղայ, վրէժ-խընդիր կրակ, ծեր հայր, բարեսիրտ մարդ, ամբարիշտ հեթանոս, չնորհալի եղբայր. կապոյտ երկինք, դիւական չառութիւն, գեղեցիկ հրաշք, տաճկական հիւրասիրութիւն:

ՀԲԸ. Հ. 31. Որակական ածականները գոյականի փոխեցէք մասնիկները ջնջելով:

Դալոցական, հայրական, ծովային, կանոնաւոր, փափառելի, չնորհալի, փայլուն ուժեղ, քոսոտ, քարուտ, արծաթեղին, ներող, ընկերական, հարաւային, փառաւոր, մատնիչ, ողորմած, գէորգեան, արծաթեայ:

### ՓՈՓՐԻԿ ՎԻՐԳԻՆ ԵՆ

Վիրդինէ փոքրիկ աղջիկ մ'է, վառվուսն ու սրամիտ: Վեց տարեկան է և արդէն սկսած է կարդալ, գրել և կար կարել, կարդացածը կը հասկնայ և իր գրածն ալ կը կարդացուի: Մաքուր ու գեղեցիկ գիր գրածն ալ կը կարդացուի: Ուշադրութիւն կ'ընէ որ գիրերէն մէկը մեծ մունի: Ուշադրութիւն կ'ընէ մէկը ծուռ միւսը շիտակ. շատ լայն կամ միւսը փոքր, մէկը ծուռ միւսը շիտակ. շատ նեղ չըլլան, այլ հաւասար չափով, ուղղութեամբ ու հեռաւորութեամբ կը գրէ, և պէտք եղած տեղերը կը գնէ կէտադրութեան նշանները:

Կարդացած ատենն ալ հոդ կը տանի շեշտերուն և ձայնին ելեւէջներուն:

ՀԲԸ. Հ. 32. Ա. Օրինակիցէք վերի հատուածն եւ ցոյց տուի հասարակ ածականներն :

ՀԲԸ. Բ. Նոյն հատուածին մէջ գտնուող ածականներն ու տուարկայ ցուցնող (բանձրացեալ) անուններն ուրիշն մասնիկով վերացեալ անուան փոխեցէք :

ՀԲԸ. Գ. — Օրինակին համեմատ խօսեր ըինեցէք :

Առարկայ. — Օղակ, գնտակ, հաւկիթ, պնակ, աղեղ, տապելունք, ասեղ, դանակ, ձող, սոկի:

Զեւ. — Կըր, բոլորչի, գուլ, երկայն, ձուածեւ, սուր,

քառակուսի, բոլորակ, կիսարուրակ, կըրակ:

Օրինակ. Օղակը կլոր է:

ՀԲԸ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխաննեցէք :

35. Հասարակ ածականը ինչպէս գոյական կ'ըլլայ: Օրինակ: Անձ, կենդանի եւ իր ցուցնող (թանձրացեալ) անունները ուրիշն մասնիկն առնելով ի՞նչ կ'ըլլան: 36. Գոյականները ծայրը ո՞ր մասնիկները կցուելով ածական կը կազմուիր տուէք մէյմէկ օրինակ:

2. ՅՈՒՅԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ

**37.** Յուցական ածական են այս (աս), այդ (ատ), այն (ան), սա, դա (տա), ևս, սոյն, դոյն, ևյն բառը որոնք իբր թէ մատով կը ցուցնեն առարկան։

Գիտելիք. Այս, սա, սոյն, կը ցուցնեն մօտ բան մը, այդ, դա, դոյն քիչ մը հեռաւոր բան մը, այն, ևս, ևյն՝ աւելի հեռուն եղող բան մը։

Գիտելիք. Յուցական ածականները չեն հոլովուիր եւ սովորաբար ցուցական ածական ունեցող գոյականներն յօդ կ'առնեն, ինչպէս։ Այս տունն, այդ պարտէզը, եւայն։

**ՀՐԱՀ. 32.** Հոլովեցէք. Այս մարդը, այդ ծառը, այն հողը, սա եկեղեցին, սա բուղը, նա խարը, սոյն նամակը։

**ՀՐԱՀ. 33.** Օրուեցէք ցուցական ածականները։

Ո՞վ ստեղծեց այս աշխարհս։ — Միթէ սա զի՞րքն է ձեր փնտռածը։ — Ո՞ւսկից կը բղխի այս վճիտ ջուրը։ — Սա տղան աւելի խելք եւ մտացի կ'երեւի։ — Այս մարդն, այդ ձակը, այն անտառները, սոյն հոյակաս դղեակին տիրոջն են։ — Նոյն օրը լսեցի քու գեղեցիկ ձայնդ։ — Սա ուսեալ կնոջ եղբայրն ո՞վ է։ — Տա դուռը զա՛րկ։ — Նա մարդն հմուտ ձարտարապետ մ'է։ — Ա՛ռ այս թուղթերն եւ ինձի տուր այդ կաղամարը։

**ՀՐԱՀ. 34.** Կետերուն տեղ հասարակ ածական մը եւ զիմերուն տեղ յատկացեալ մը դրէք, այսպէս։ Այս անուշ իմձորին կուտը։

Այս . . . իմնձորին —։ Այդ . . . պարտէզին —։ Այն . . . աղբիւրին —։ Նա . . . թոչունին —։ Նոյն . . . դասարանին —։ Տա . . . գառնուկին —։ Տա . . . պատկերին —։ Սոյն . . . ժամացոյցին —։ Սա . . . մարդուն —։ Սն . . . գիշերներուն —։

**ՀՐԱՀԱՆԳԱՄԱՆ** Ա. — Հետեւեալ բառերուն սկիզբը դրէք ան, ս, չ, դժ նախադաս մասնիկները, որոնք բառին խմասը ժիւտականի կը փոխեն։

1. Ամօթ-, առակ, բան, խօս, գործ, գին։
2. Երախտիք, չնորհ, ուշ օրէն։
3. Գէտ, գեղ, կար, մարդ։
4. Գոյ, տես քահանայ։
5. Գոհ, բաղդ, կամակ։

**ՀՐԱՀ. Բ.** — Գտեք սա բառերուն հոմանիքը։

Զուարթ, տխուր, նուրբ, ջերմ, փոքր, յոռի, հիւանդոտ, կեղտոտ, ճարտար, սաստիկ, թերի, մութ, յստակ, անհուն, թշուառ, անսուաղ, ցած, սպիտակ, քաղցր, հեղ, անողորմ, կենդանի, երկչոտ, հանդարտ, բոլորակ, շողզողուն, զքեղ, ջինջ, լոկ, սին, որոշ։

**ՀՐԱՀ. Գ.** — Բառերուն սկիզբը դրէք պատճան մասնիկը։

1. Ական. — հայր, մայր, եղբայր, որդի, ծնող, տղայ։
2. Ային. — Ընկեր, դաշտ, ծով, ցամաք, օդ, հանֆ, հարաւ։
3. Աւոր. — Ան, օր, կամ, նշան, հուշակ, շահ, մեծ։
4. Աւես. — հոն, խաշմ, դպար, բուրումն, հոն, շահ։
5. Գին. — Ցաւ, դառն, տրում, ողք, ուժ, հիւանդ։
6. Գոյն. — Քաղցր, առաս, մեծ, փոքր, կրսւեր, լաւ։
7. Եայ. — Աղամանդ, բեհեզ, փղոսկր, բիւրեղ, արծար։

**ՀՐԱՀ. Դ.** — Բերանայի եւ գրաւոր պատախաննեցէք։

**37.** Ո՞ր բառեր ցուցական ածական են։ Ի՞նչ գիտելիք կայ անոնց վրայ։ Յուցական ածականները կը հոլովուի՞ն։

(\*) Գին մասնիկը հոս չի նշանակիր արժէք։

(\*\*) Գոյն և ու ու եւանգ։

3. ՍՏԱՑԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ

38. Ստացական ածականները կը ցուցնեն թէ  
բան մը որո՞ւ ստացուածքն է.

39. Ստացական ածական են.

Ա. դէմք՝ իմ, մեր. Բ. դէմք՝ յու, ձեր. Գ. դէմք՝  
իւր կամ իր, իրենց, անոր, անոնց :

Դիս. Ստացական ածականները չեն հոլովուիր եւ եր-  
բեմն Ստացական ածականին տեղ անունին ծայրը ս, դ, և  
կամ ը դիմուոշ յօդերը կը դրուին :

ՀՐԱՀ. 35. Հոլովեցէք. Իմ գրիչս, յու ձեռփդ, իր աչքը,  
անոր մայրը, մեր հասակը, ձեր փողոցը, իրենց հայրենիքը,  
անոնց զինուորեները :

ՀՐԱՀ. 36. Ստացականներն յօգնակի ըրէք.

Իմ նոր բնակարանս : — Քու անխոհեմ վարքդ : — Իմ  
անկեղծ փափաքս : — Անոր մեծ սեղանը : — Իր գեղեցիկ  
հրացանը : — Քու կապոյտ շըշազգեստդ : — Իմ ընդարձակ  
կալուածներս : — Անոր խոհեմ ընթացքը : — Այս ծառն ու  
իր համել սպոռզը : — Քու սեւ մազերդ : — Իմ սիրելի  
ծնողքս : — Իր աշխէտ ձին ու իմ հուժկու ջորիներս :

ՀՐԱՀ. 37. Գիծերուն տեղ դիր ստացական ածական մը.

Մովսէս կ'ըսէր — ժողովուրդին եթէ պատուէք — ծնողքը,  
— կեանքն երկարատեւ կ'ըլլայ : Երջանիկ է այն աշակերտը  
որ — ջանքով — աշխատափութեամբ եւ — բարի վարքով  
սիրելի եղած է — ուսուցիչներուն : Բարի հայր մը կը սիրէ  
— զաւակներն բայց չսիրեր — թերութիւնները : Սիրեցէք —  
զաւակներն, բայց մի՛ սիրէք — թերութիւններն : Կը սիրեմ —  
բայց չեմ սիրեր — բնաւորութիւնդ : Ամէնքս ալ յարդանք  
եւ սէր կը պարտինք — ծնողքին : Սարդը կ'ասլիի — ոստայ-  
նով, ինչպէս որսորդն — որսով :

Հ Ա. Խ

Սքաղաղին էդն է հաւը, զոր շատ լաւ կը ճանչ-  
նաք իր ածած հաւկիթներուն շնորհիւ : Մէկ տարուան  
մէջ մինչեւ երկու հարիւր հաւկիթ կրնայ ածել. բայց  
այս թիւը հետզետէ կը նուազի : Հաւը կրնայ տամնը-  
հինգ տարիի չափ ապրիլ : Մասնաւորապէս կը սիրէ  
հինգ տարիի չափ ապրիլ : Տարօրինակ  
ուտել միջաները, որդեր և հացաբոյսեր : Տարօրինակ  
և զարմանալի է հատուն սէրն ու խնամքը իր ձագին  
համար որ վառեակ կը կոչուի : Թխսելով կը հանէ ձա-  
գերը զորոնք այնքան խնամով կը պահպանէ :

ՀՐԱՀ. Ա. — Օրինակեցէք վերի հատուածն, եւ ցուցա-  
կան ածականներուն տակ մէկ զիծ, Ստացական ածականներուն  
տակ երկու զիծ, բաւեցէք :

ՀՐԱՀ. Բ. — Նոյն հատուածին մէջ ո՞ր գոյականներ յօդ  
ունի՞ն ստորագծեցէք :

ՀՐԱՀ. Գ. — Օրինակին համեմատ վերլուծեցէք սա բառերը :  
Այս տունին տիրոջը, մեր ձիին թամբով, զրպանիս բե-  
րանը, վարժապետէդ, դասընկերներուն, նոյն տարւոյն  
հունձքերով. տա խեղճ մարդը, իր գործին, անոնց զաւակ-  
ներուն :

Օրինակ. Այս ցուցական ածական, կ'որոշէ տունին բա-  
ռը : Տունին՝ հասարակ անուն եղակի սեռական, յատկացու-  
ցիչ՝ սիրոցը ին . և յօդ : Տիրոցը հաս . անուն եղ . սեռ . յատ-  
կացեալ տունին բառին, ը դիմորոշ յօդ :

ՀՐԱՀ. Դ. — Բերանացի եւ գրառոր պատասխանեցէք :

38. Ի՞նչ կը ցուցնեն ստացական ածականները . 39. Ո-  
րո՞նք են ստացական ածականները : Ի՞նչ կը կոչուին Ս. Դ. Ն.  
գիրերը :

4. ԹՈՒԱԿԱՆ ԱՌԱԿԱՆ

40. Թուականները կը ցուցնեն թիւ և կարգ։

41. Թուական ածականները երկու տեսակ են։

1. Բացարձակ՝ որ առարկային քանի հատ ըլլալը կը ցուցնէ։ Մեկ, երկու կամ երկու, երեք, չորս, ինչ, տասն, տասնը մեկ, տասն երկու, եւայլն։

2. Դասական՝ որ դաս, կարգ, աստիճան կը ցուցնէ եւ շինուի բացարձակին վրայ որորդ կամ երորդ աւելցնելով։ Առաջին (եւ ոչ միերորդ), երկրորդ, երրորդ, չորրորդ, եւն-

Գիս. Ա. Բացարձակներուն վրայ ական մասնիկը դնելով կունենանք բաշխական թուականներ։ Խնչպէս. երեխական, տասնական եւն. Եղյանպէս նոց մասնիկով կը կազմուին արժէք եւ չափ ցուցնող թուականներ։ երկունոց, չորսնոց, եւն,

Գիս. Բ. Թուական ածականները եթէ առանց գոյականի են կը հոլովուին հոլովման ընդհանուր ձեւին համեմատ։

ՀՐԱՀ. 38. Գրեցէք բացարձակ թուականները մինչեւ հարիւր։

ՀՐԱՀ. 39. Դիմերուն տեղ հարկ եղած բացարձակները դիր։

Աստուած աշխարհու — օրուան մէջ ստեղծեց։ Երկու անգամ ութ — կ'ընէ։ Ամսուան մէջ — օր կայ։ — տարին դար մ'է։ Քրիստոսի առաքեալները — էին։ Այրուբէնը — գիր կը պարունակէ։ Տարին — եղանակի բաժնուածէ։ Մէն մի եղանակ — ամիսէ կը բաղկանայ։ Շարթուան մէջ — օր կայ գործի եւ — օր հանգստեան։ Դպրոցներու արձակուրդները սովորաբար — շաբաթ։ Կը տեւեն։ Մէկ Օսմանեան ոսկին — գահեկան կ'արժէ։ Մէկ գահեկանը — փող եւ մէկ փողը — ստակ։

ՀՐԱՀ. 40. Հոլովիցէք բայարձակ թուական ածականները մէլլէ մինչեւ տասն։

ԶԵՌՔԸ

Սմէն մէկ ձեռքիս վրայ ունիմ հինգ մատ, առաջին մատս, որ ամենէն աւելի հաստ է, կը կոչուի բոյք կամ բուրամատ, երկրորդը՝ զոր բան մը ցցա ցած ատենա կ'երկնցնեմ, կը կոչուի ցուցամատ, երրորդը՝ ամենէն մեծը՝ ուշ ճիշդ մէջտեղն է, կ'ըսուի միջնամատ չորրորդը որուն վրայ կ'անցընեն մատանին, կը կոչուի մատնեմատ։ իսկ հինգերորդը՝ ամենէն փորբը՝ կը կոչուի ձկոյք։

ՀՐԱՀԱՆԳ. Ա. — Օրինակեցէք վերի հատուածն եւ ցոյց տուեք բուական ածականները։

ՀՐԱՀ. Բ. — Գրով գրեցէք սա բուականները։

5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 20, 28, 30, 141, 250, 362, 478. 1080. 2097, 1894։

ՀՐԱՀ. Գ. — Բացարձակ, դասական, բաշխական, եւ արժեկ ու չափ ցուցնող թուական ածականները չորս սինակի մէջ գրեցէք դեմ առ դեմ։

Բացարձակ	Դասական	Բաշխական	Արժեկ ցուցնող
Մէկ	Առաջին	Մէյմէկ	Մէկնոց
Երկու	Երկրորդ	Երկերկու	Երկուքնոց
Երեք	Երրորդ	Երեքական	Երեքնոց

(Եարուն սկիեցէք այսպիս)

ՀՐԱՀ. Դ. — Եերանացի եւ գրաւոր պատասխաննեցէք։

40. Ի՞նչ կը ցուցնեն թուական ածականները։ 41 Քանի՞ տեսակ թուական ածական կայ։ Ի՞նչ կը ցուցնեն բացարձակները եւ որո՞նք են։ Ի՞նչ կը ցուցնեն դասականները եւ ի՞նչպէս կը շնուին։ Օրինա՞կ։ Բաշխական թուական ածականներն ի՞նչպէս կը շնուին։ Օրինա՞կ։ Արժէք եւ չափ ցուցնող թուականներն ի՞նչպէ՞ս կը կազմուին։ Օրինա՞կ։ Թուականները ե՞րբ եւ ի՞նչպէ՞ս կը հոլովուին։ Օրինա՞կ։

5. ԱՆՈՐՈՇ ԱՌԱԿԱՆ

42. Անորոշ ածական են այն բառեր որ գոյականին կու տան անորոշ և ընդհանուր իմաստ մը։

43. Անորոշ ածական են. մը կամ մի, մէն մի, յանի մը, մի յանի, մի յանոյն, անոյն, անէն, բոլոր, ուրիշ, միւս, ինչ ինչ, այս ինչ, այն ինչ, անձնիւր, իւրաքանչիւր, ի՞նչ, ո՞ր, յանի՞ն, ո՞րչափ, ո՞րքան, ի՞նչ-պիսի, այսափ, այսան, ոչ մի։

Գիտ. Ա. Անորոշ ածականներն ալ (բացի մի եւ մը էն) իրենց գոյականէն առաջ կը դրուին եւ չեն հողվուիր։

Օրինակ. Քամի մը տարիին, միւնոյն տան մէջ։

Գիտ. Բ. Մը եւ մի անորոշներուն ը եւ ի տառերը կը ըստուելով տեղը ապաթարց կը դրուի եթէ յաջորդ բառը ձայնաւորով կը սկսի. Ինչպէս՝ Մարդ մ'ելաւ, խնձոր մ'առի։

ՀԲԱՀ. 41. Անորոշ ածականներն սուրագծեցէք։

Գրիչ մը, մէն մի ճիւղ քոչի մը հոգի, մի եւ նոյն օրը, նոյն միջօցին, ամէն մարդ, բոլոր տարին, ուրիշ տեղ, միւս եղբայրը, ի՞նչ գործ, ինչ ինչ խնդիրներ, այս ինչ գիրքը, այն ինչ բանը, քանի մը զինուորներ, անձնիւր քաղաքացի, իւրաքանչիւր աշակերտ, ի՞նչ խօսք, ո՞ր փողոց, ո՞րչափ ծաղիկ։ Ի՞նչ գիրք է ատ։ Այն ինչ տեղը մեզի սպասէ։

ՀԲԱՀ. 42. Ի՞նչ տեսակ են ինչեւ եալ ածականները։

Մեծ, մէկ, մը, իմ, մի, այս, առաջին, տաք, բարակ, սա, այդ, նոյն, քու, հինգ, հին, չորրորդ, երերուն, երեսուն, սոյն, անձնիւր, հարիւր, լաւ, այն, տա, յիսուն, երրորդ, նեղ, երկչոր, կլոր, ճերմակ, չորսնոց, տասնական, քանի՞ն, ո՞ր, տասներորդ, այն ինչ, պատուական, անորոշ, բիւր, հինգական, սուզ, մեր, գիւղական, հարիւրնոց։

Ա. ԵԽԱ. ՏՈՒԹԻՒՆ

Պէտք է մեր հոգին ամէն բանի ընդունակ ըլլայ։ Աստուծմէ պարզեւուած հուր մ'է այն, պէտք է որ արծարծենք ու մնուցանենք զայն ամենէն թանկագին նիւժերով։ Պէտք է բանանք մեր խելքին ու սիրտին գոները՝ ամէն տեսակ գիտութիւններու և զգացումներու։ Անխելքութիւն է զարգացման ո'ր և է առարկայ զանց ընել. ի՞նչ որ այսօր անպէտ կ'երեւայ, օր մը թերեւս շատ պիտանի ըլլայ։ Մեր միտքն ու հոգին կրնան պարփակել ուսումներուն թէ արուեստներուն ամէն քիւղերն ալ՝ բաւ է որ պէտք եղած չափով ու ոճով ուսուցուին նոյն ճիւղերը։

ՀԲԱՀԱՆԳ. Ա. — Օրինակեցէք հատուածն, եւ անորոշ ածականներն սուրագձեցէք։

ՀԲԱՀ. Բ. — Նոյն հատուածին մեջ ուրիշ տեսակ ածականներ ալ կա՞ն. որո՞նք են, ցոյց տուեք։

ՀԲԱՀ. Գ. — Օրինակին համեմատ վերլուծեցէք սա բառերը։

Տասն երկու տարուան տղայ մը, հինգնոց սոկիին արժէքը, չորրորդ դասարանի աշակերտներուն, այս ինչ մարդուն, ո՞ր բանէն, միւնոյն սենեակին բանալիներով, ամէն թաղի տուները, տասնական սոկիի պարզեւը։

Օրինակ. Տասներկու՝ գասական թուական ածական. կ'որչէ տարուան բառը։ Տարուան՝ հաս. անուն եղ. սեռ. Տղայ հասարակ անուն եղ. ուղղ. Մը անորոշ ածական, կը վերաբերի տղայ բառին։

ՀԲԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք։

42. Ի՞նչ կ'ընեն անորոշ ածականները եւ 43. Որո՞նք են։ Օրինակի ի՞նչ գիտէք մը եւ մի բառերուն վրայ Օրինակի։

## ԳԼՈՒԽ Դ.

### ԴԵՐԱՆՈՒՆ

44. Դերանունը բառ մէ որ կը դրուի արդէն միշտած բառի մը տեղ զայն չկրկնելու համար. Խնչպէս՝ Ասուած արդար է. Ան կը պատմէ յանցաւորները:

45. Հինգ տեսակ դերանուն կայ. Էական կամ Անձնական, Յուցական, Սացական, Անորոշ և Յարերական:

#### I ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

46. Անձնական դերանունը կը ցուցնէ անձերը կամ դէմքերը որ երեք են.

Ա.	Դէմք	Եզակի	Ցովնակի
Բ.	»	Ես	Մենք
Գ.	»	Դունք	Դուք
		Անք	Անձնք
		Ինք	Իրենք

Դիս. Անձնական դերանուն են նաեւ. իրարու, մեկմեկու. ասոնք փոխադարձ դերանուն ալ կը կոչուին:

ՀԲԱ. 43. Օրուեցիք անձնական դերանուններն եւ բաէք թէ բառերուն տեղ դրուած են:

Յակոր շատ կը սիրէր Յովսէմը, ան հոգցուց անոր գեղեցիկ կապայ: — Կովս ու շունը կը վիճէին իրարու հետ: — Տղաք, պէտք է դուք օգնէք իրարու: — Զին, կովս եւ եզը ըսին. ինչու մենք ծառայենք մարդուն, ան թո՛ղ ուրիշ ծառայ գտնէ: — Յուսիկ եւ Շաւարչ լաւ աշակերտներ են. անոնք դպրոց կ'երթան եւ իրարու կ'օգնեն: — Յիսուս աշխարհ եկաւ. ան չարչարուեցաւ մարդուն փրկութեան համար:

ՀԲԱ. Ա. — Բառերուն սկիզբը դրէք պատճան մասնիկը:

8. ԵԱՆ. = Արեւել, Բարելոն, Ներսէս, Դաւիթ, Մեսրոպ:
9. ԱԼԻ. = Շնորհ, ցաւ, ողբ, պանծ, ցանկ, զարման:
10. ԵԼԻ. = Գով, պարսաւ, յարգ, պատիւ մէր, փափաք:
11. ԵՂ. = Ահ, զօր, համ, հիւթ, մազ, ուժ, հանձար:
12. ԵՂԻՆ. = Սրծաթ, բոց, բանջար, հող, քար, մազ:
13. ԵՐԵՆ. Կամ ԱՐԵՆ. = Հայ, Յոյն, Գերման, Թուրք:
14. ՈՐԻ. = Նախ, ձախ, յաճախ, առաջին, յաջ, միջին:

ՀԲԱ. Բ. — Սա բառերն իրարու կցեցիք, ածականը գոյականն առաջ դնելով, այսպէս. Զայնը-բարձր՝ բարձրաձայն:

Տունը-մեծ, վիզը-երկայն, քիթը-խոշոր, ձակատը-լայն, սիրտը-փափուկ, միտքը-թանձր, միտքը-ուղիղ, սիրտը-աղնիւ, ձայնը-քաղցր, միտքը-մեծ, լեզուն-քաղցր, սիրտը-չար, դէմքը-գեղեցիկ, մարմինը-թանձր, միտքը-թեթեւ, փետուրը-նոր, բազուկը-երկայն, քայլը-թեթեւ, սիրտը-վատ:

ՀԲԱ. Գ. — Սա բառերուն կցեցիք պատճան մասնիկը:

15. ԻԿ. = Փոքր, սիրուն, աղուոր, անուշ, կակուզ, քնքուչ:
16. ԱԿ. = Կլոր, բոլոր, անուշ, յաջող, կապոյտ, դաշն:
17. ՈՒԿ. = Սեւ, խաժ, ճերմակ, տաք, պաղ, կարմիր:
18. ԻԶ. = Աւեր, կործան, երգ, պահպան, փարատ, կափար:
19. ՈՂ. = Շահ, բեր, խօս, կատար, չուրջ, ծեծ, աքծան:
20. ՈՒ. = Ծիլ ցաւ, ողորմ, խորշոմ, կոտոր, կատար, ման:
21. ՈՒՆ. = Սոլ, զեռ, խօս, չորժ, փայլ, հաս, հաստատ:

ՀԲԱ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատճաննեցիք:

44. Ի՞նչ է Դերանունը: Օրինա՞կ: 45. Քանի՞ տեսակ դերանուն կայ. 46. Ի՞նչ կը ցուցնէ Անձնական դերանունը-Դէմքը քանի՞ է: Որո՞նք են փոխադարձ դերանունները:

47. Անձնականները կը հողովուին այսպէս.

Ա. Դէմք

Եզակի	Յովնակի	Եզակի	Յովնակի
Ա. Ես	մենք	դուն	դուք
Ա. իմ	մեր	քուն	ձեր
Տ. ինձի	մեզի	քեզի	ձեզի
Հ. իս զիս	մեզ, զմեզ	քեզ, զքեզ	ձեզ, զձեզ
Բ. ինձմէ	մեզմէ	քեզմէ	ձեզմէ
Գ. ինձմով	մեզմով	քեզմով	ձեզմով

Բ. Դէմք

Եզակի	Յովնակի	Եզակի	Յովնակի
Ա. ան	անոնք	ինք	իրենք
Ա. անոր	անոնց	իրեն	իրենց
Տ. անոր	անոնց	իրեն	իրենց
Հ. ան	զանոնք	զինք	զիրենք
Բ. անկէ	անոնցմէ	իրմէ	իրենցմէ
Գ. անով	անոնցմով	իրմով	իրենցմով

Գիտ. Փոխադարձ դերանուններն ուղղական չունին:

Անո. եւ Տրական  
Հայցական  
Բացառական  
Դործական

իրարու	մէկմէկու
իրար	մէկմէկ
իրարմէ	մէկմէկէ
իրարմով	մէկմէկով

ՀՐԱՀ. 44. Օրուելք սա պերանուններուն բիւն ու հոյովը :  
Սեսոյ եզակիներն յովնակի յրէք եւ յովնակիներն եզակի:

Ես, քեզմով, իրենցմէ, ինք, անկէ, մեզմով, իմ, դուն,  
իրենք, ձեզի, զիս, իրենք անոնց, ան, քեզմէ, մեզ, իրեն, իս,  
ձեզմէ, անով, իրենցմով, անոր, անոնք, իրմէ, ինձմէ :

ՀՈՎԻԿԻԸ

Իր ոչխարներուն քովիկը, ոտքի վրայ կայնած է հովիւը՝ ուշադիր և հոգածու։ Աչքն անոնց վրայ է, անոնց կը հետեւի, անոնց կ'առաջնորդէ դէպ ի խոտաւէտ աեղեր։ Եթէ ոչխարները ցրուին, իրարմէ հեռանան, ինքը կը վազէ անոնց ետեւէն և կը հաւաքէ։ Եթէ հեռուէն նշմարէ թէ դայլ կուգայ, խկոյն շունը կ'արձակէ անոր վրայ և կը փախցնէ։ Իր սիրուն ոչխարներուն վրայ կը դուրգ ուրայ, զանոնք կը մնուցանէ։ Կը ինամէ և կը պաշտպանէ։ Օրն երկու անդամ իլը սրինդին ձայնով կ'առաջնորդէ զանոնք ազբիւրը կամ առուրին եղերքը՝ ջրելու համար։ Ի՞նքն է որ կը խուզէ անոնց բուրդը և մեզի կը ծախէ։

ՀՐԱՀ. Ա. — Օրինակեցէք սա հատուածն եւ ստուգձեցէք հական դերանունները, որուելով դէմք, թիւ, հոլով :

ՀՐԱՀ. Բ. — Հոլովեցէք. Ոչխար, ոսք, հովիւ, տեղ, զայլ սրինգ, ձայն, աղրիւր, առու, եզերք, բուրդ :

ՀՐԱՀ. Գ. — Օրինակին համեմատ վերլուծեցէք սա հական դերանունները :

Իրմով զեեզ, մեզի, անոնցմով, իրենք, անոր, դուք :

Օրինակ. Իրմով՝ էական դերանուն երրորդ դէմք եղագործիական, ուղղականն է ինէ։

ՀՐԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատախաննեցէք :

47. Ինչպէս կը հողովուին անձնական դերանունները։ Քոկ փոխադարձ դերանունները։

2. ՅՈՒՅԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

48. Յուցական գերանուններն իրու թէ մատնաշիշ կը լուսնի, կը յուցնեն անձերն ու իրերը որոնց տեղ կը բռնեն:

49. Յուցական գերանուն են, Այս, սա, այժմ. Այդ, դա, դոյն. Այն, նա, նոյն. Ասոնք առանց գոյականի կը գործածուին:

Կը գործածուին նաեւ ասիկա, ատիկա, անիկա՝ միայն եզակի ուղղական եւ հայցական:

50. Սոյն, դոյն, նոյն հոլովման ընդհանուր ձեռքն կը հետեւին և միայն եղակի կը գործածուին:

Այս, սա են. կը հոլովուին սապէս.

Եզակի	Յոյնակի
Աւղական եւ Հայց.	այս, սա
Մեռ. եւ Տրակ.	ասոր
Բացառական	ասկէ
Գործիական	ասով
	ասոնցմով

ՀԲԱՀ. 45. Հոլովեցեք յուցական դերանունները:

ՀԲԱՀ. 46 Եզակի յուցականներն յօհնակի ըրէք եւ փոխադարձ:

Ասոնցմէ, ան, այն, դա, ասով, անոնք: Ասկէ ալ հրամեցէք: Ասոր ի՞նչ անուն կուտան: Անոնցմէ ի՞նչո՞ւ չառիր: Աս աղբուր չէ: Անոնց զրկէ: Ասկէ աւելի մեծ յանցանք քըպար: Ասոր որչափ յոգնեցայ: Անոնցմէ առիր թէ ասկէ: Քեզի կու տամ աս, եթէ խօսիս: Ասով գոհ չե՞ս: Անոնցմէ թեր: Ասոր ալ տուր, անոնց ալ, իմ փնտուածս այդ չէ: Անազ, աս ով: Ասիկա ընտրեցիր թէ անիկա:

ՀԲԱՀԱՆԳ. Ա. — Գրեցեք իին ի խօսք որ ցուցանկ սն դերանուն պարունակին:

ՀԲԱՀ. Բ. — Դերանունները պատճառ հոլովին փոխ:

Մեր ծնողքը մենի համար կ'աշխատի, պէտք է որ անոնի հնազանդ ըլլանք մենք: — Վարժապետս ես շատ կը սիրէ եւ ես բարենիշ կու տայ, երբ դասս գիտնամ: — Ես դուն չեմ վախնար: — Հայրս սրդողեցաւ դուն դէմ: — Դուն զրիչ մը կ'ուզեմ: — Քիչ մը թուզիթ ալ տուր ես: — Դուն հիւանդ կը կարծէի: — Սերովիէ ես աւելի մեծ է: — Առ սա ծրարը եւ տար անոնի: — Ես շատ կ'ախսորժիմ դեղձն եւ կ'ուտեմ ան. կարծեմ գուն ալ կը սիրես դեղձն ու կ'ախսորժիս ան: — Այդ տղեկը ես չի ձանչնար:

ՀԲԱՀ. Գ. — Օրինակին պիս վերլուծեցեք յուցական դերանունները: Գրեցեք այսպէս. Ասկէ՝ յուցական դերանուն եզ. բացառական, ուղղական ե աս:

Ասկէ, տա, նոյնին, ասոնցմէ, ատով, անոնց, անով:

ՀԲԱՀ. Դ. Գրեցեք սա բառերուն սեռականը. բացառականը եւ գործիականը, եզակի եւ յօհնակի:

Մէր, դաստիարակ, շոհ, գլուխ, տղայ, ճամբայ, Ասիացի, գինի, սուր, հիւանդութիւն, երգում, ձիւն, ստամոքս, գին, զինի, սուր, հիւանդութիւն, կին, ձի, ցին, աներ: սիւն, տաճար, ծնունդ, խթում, թուժիւն, կին, ձի, ցին, աներ:

ՀԲԱՀ. Ե. — Նոյն բառերուն ածական մը կցեցեք:

ՀԲԱՀ. Զ. — Նոյն հրամաննի բառերուն եով դրէք ուրիշ բառ մը: Ինչպէս. Սիրոյն նշանը, դասիարակին խրաք եւն: Յետոյ անոնցմով մէյմէկ խօսք կազմեցէք, այսպէս. Շահուն կէսը ձեզի կը բռնու. Գլխուն մազերը ներմիեցան:

ՀԲԱՀ. Է. — Ծերանացի եւ գրաւոր պատճառնեցեք:

48. Ի՞նչէ յուցական գերանունն պաշտօնը: 49. Որո՞նք են յուցական գերանունները: 50. Ի՞նչպէս կը հոլովուին:

3. ՍՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

51. Ստացական դերանունները կը ցուցնեն թէ  
որու կը վերաբերի (ստացուածքն է) այն բանը որուն  
վրայ կը խօսուի (\*).

52. Ստացական դերանունները կը շինուին Ստա-  
ցական ածականներէն՝ ս, դ, և (կամ լ) դիմորոշ յօ-  
դերով և ասոնք են.

Եզակի

Ա. դէմք իմս կամ իմինս	մերը կամ մերինը
Բ. » յուկդ » յուկինդ	ձերը » ձերինը
Գ. » իրը » իրենը	իրենցը » իրենցինը

Յոնն սին. Իմիններս, մերինները, յուկիններդ, ձերին-

ները, իրենները, եւն:

53. Ստացականները կը հոլովուին այսպէս.

Եզ. իմինս, իմինիս. իմինէս, իմինուս:

Յոն. իմիններս, իմիններուս, իմիններէս, իմիններովս,

ՀԲԱՀ. 47. Հոլովեցէք ստացական դերանունները :

ՀԲԱՀ. 48. Ստացական դերանունները գտէք եւ նոյն խօսիւն  
յորնակի բրէք և բառին եղան եւ դիելով եւ գոյականներն ալյոնիա-

Այս պարտէզն իմս է: — Այդ տունը քուկդ է: — Այս  
նաւակը մերն է: — Այդ արտն անորն է: — Այս գլխարկը  
քուկինդ է: — Ո՞ր ծրաբն է անսնցինը: — Այս պարտէզն է  
ձերինը: — Հոն չէ քուկինդ: — Հոս է ձերինը: — Ահա  
անոնցինը: — Անորինը տեսար թէ իմինս: — Այս սպասա-  
զանդակը ո՞ր եկեղեցւոյն է: ասորինը թէ անորինը: — Ո՞ր  
խանութէն ափր այս կտաւը, ասոնցինքն թէ անոնցինէն.

(\*) Ստացական դերանունը կը դրուի Ստացական ածական ունեցող դոյա-  
կանի մը տէղ, Օրինակ, իմ զիրքս — իմինս.

ՀԲԱՀ. Ա. — Ստացական դերանուն պարանակող հիմն  
խօսի գրեցէք:

ՀԲԱՀ. Բ. — Շելազիր բառերուն տեղ յարմար դերանուն  
մը դրէք, այսպէս. Միրենք մեր ծնողիր եւ ջանաճի օգտակար  
ըլլալ անոնց:

Միրենք մեր ծնողըն եւ ջանաճի օգտակար ըլլալ մեր ծնող-  
ին: — Վարժապետա եկաւ եւ դասս կարդացի վարժապետին: — Կաթը  
կը կթեն կովին եւ կարեն մածուն կը մակրդէն: — Մարթա  
եւ Նեկտար դաս չեն գիտեր. Մարքա եւ Նեկտար պիտի  
պատժուին: — Գրիգոր իր մայրը գրկեց, Աննիկ աւ իր մայրը  
գրկեց: — Մօրեղօրս տունը աւելի մօտ է, քան մեր տունը:  
— Եթէ թշնամիդ անօթի է, հաց տուր թշնամիիդ: — Պե-  
տիկ շատախօս տղայ մ'է, Պետիկ չի կրնար զալել իր լեզուն:  
— Ահա երկու զիրք, աս զիրքը աւելի սուզ է, քան թէ ան  
զիրքը:

ՀԲԱՀ. Գ. — Օրինակին պէս վերլուծեցէք Ստացական դե-  
րանունները: Օրինակ. Իմիններուս՝ ստացական դերանուն, Ա.  
Դեմք, յոննակի սեռ. կամ տրական:

Իմիններուս, իրենցը, քուկիններէդ, մերինը, ձերը, ի-  
մինէս, քուկինիդ, իրեններուն, անորինով, իմինիս, անորինը:

ՀԲԱՀ. Դ. — Սա գոյականներուն կցէ յարմար ածական մը:  
Ծերունին, աշակերտները, օդը, մարդը, երկրագործը,  
տղաքներ, դատաւորը, բարեկամ:

ՀԲԱՀ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատախաննեցէք:

51. Ի՞նչ կը ցուցնեն Ստացական դերանունները: 52.

Ի՞նչպէս կը շինուին. 53. Ի՞նչպէս կը հոլովուին:

4. ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆ

54. Անորոշ դերանուններն ընդհանուր և անորոշ գաղափար մը կուտան այն անձերուն և իրերուն ոռոնց տեղ կը դրուին։

55. Անորոշ ածականներն են նաև անորոշ դերանուն, միայն թէ դոյականի հետ չեն գործածուիր և կրնան հոլովուիլ։

Գիս. Անորոշ դերանուններէն մէկ քանին հոլովման այլ եւ այլ ձեւեր ունին։ Ասոնք են (\* ) մին, մեկը, ամեն, ո՞ր, ի՞նչ, ոչինչ, ոչ ո՛ք, եւայն։

**ՀԲԸ.ՀՅ.ՆՊ. 49 Հոլովիցէք սա անորոշ դերանուններն հովման բնիքանուր ձեւին համեմատ։**

Իւրաքանչիւր, միւս, ուրիշ, մէկ քանի, նոյն, բոլոր, շատեր, ոչինչ, այսինչ, անձինչիւր, քանին, որչափ, այսչափ, այսքան, այսպիսի։

**ՀԲԸ.Հ 50. Ս.օւկերն ստորազգէտ անորոշ դերանունները։**

Ինչ որ կ'ուզես որ ուրիշ քեզի ընէ, նոյն ըրէ ուրիշին և — Շատեր կը պնդեն թէ Դանիացիները գտաւծ են Ամերիկան Քրիստոափոր Գոլոմազոսէն առաջ։ — Ոչինչ այնքան քաղցր է որքան բարեգործութիւնը։ — Ոչ մէկը պիտի գայ։ — Այս մարդիկներէն իւրաքանչիւրն իր կարծիքն ըստւ։ — Ո՞վ որ կ'ուզէ, հետո թող գայ։ — Ոչ ոք մարգարէ է իր գտառին մէջ։ — Մենք ամէնքս հաւասար ենք Աստուծոյ առջեւ։ — Մէկ քանին ինձի տուր։ — Բոլորն ալ ուրիշներուն տուաւ։

(\*) Դաստուն ասոնց հոլովումը կը զրէ տախտակին վրայ եւ աշակերտները կ'օրինակեն։

**ՀԲԸ.Ա. — Խօսերն ամբողջացուցէք սա բառերով։**

Բառեր. 1. Դուռ, դուր, քուր։ 2. Հոս, հօս։

1... գոց պահէ, դրացիդ գող չըրնես 2. Զինուորին մէջքէն... մը կախուած էր։ 2... անհրաժեշտ գործիք մ'է հիւսնին, կահագործին եւ ատաղձագործին համար։ 4. Վարդն անուշ... կը բուրէ։ 5. Հովիւն իր... կ'առաջնորդէ արօտաշատ տեղեր։

**ՀԲԸ.Բ. — Գտէք սա վերջաւորաբիւնն ունեցող երեական բառ։**

Ած, ուած, ուածի, աճի, ունի, ուրիւն, ուս, իւն, ուն, ոյր, ուրդ, ուի։

Ահաւասիկ մէյմէկ օրինակ. Կատարած, դիպուած, գրուած, մեղադրանի, ցոլուոնի, ֆնուրիւն, բայուած, հնչիւն, խօսուն, ծածկոյր, յազուրդ, մւևսուր։

**ՀԲԸ.Գ. — Վերլուծեցէք սա անորոշ դերանունները։**

Մէկուն, ամենէն, որո՞ւ, ինչէն, մէկէն, բոլորին, անձնիւրէն, այսչափով, իւրաքանչիւրը, միւսներուն։

Օրինակ. Մէկուն անորոշ դերանուն եզակի սեռական, և գիմորոց յօդ։

**ՀԲԸ.Դ. — Ցեսարաս մասնիկները կցեցէք սա բառերուն։**

22. ՈՒՏ. — Ապառաժ, աւազ, քար, թաւ, ոսկը։

23. ՈՒՏ. — Սըրիւն, եռանդ, ժանգ, ծակ, խոց, քոս։

24. ԿՈՏ. — Վախ, դանդաղ, նուազ, գեղեւ։

25. ՈՒՐԴ. — Սըրձակ, պարապ, յագ, աճ, նուազ։

26. ԱՏ. — Պոչ, լեզու, ձեռն, ձիւղ քուն, հուր։

**ՀԲԸ.Ե. — Բերանացի եւ գրաւոր պատախաննեցէք։**

54. Ի՞նչ կ'ընեն անորոշ դերանունները. Օրինա՞կ։ 55. Որո՞նք են անորոշ դերանունները. Գրեցէք ամեղջապէս և հոլով ցէք։

5. ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

56. Յարաբերական գերանուն կը կոչուի որ բան և կանխաւ յիշուած անուան կամ դերանուան մը ճարաբերութիւն կը ցուցնէ:

57. Այս բառն՝ որուն կը վերաբերի յարաբերա կան դերանունը՝ կը կոչուի յարաբերեալ:

Օր. Թուչունն որ կ'երգէ:

Այս խօսքերուն մէջ որ, զոր են յարաբերական դերանուն, եւ յարաբերեալ են՝ բոլունն, նաևակը:

58. Ար գերանունը կը հոլովաւի այսպէս.

Եղակի Որ, որուն, որուն, զոր, որուն, որով:  
Յոթն մի Որոնք (որի), որոնց որոնք (զորու), որոնցմէ,  
որոնցմէ:

ՀԲԱՀ. 51. Որուեցէք յարաբերականներն ու յարաբերականները:

Հաւը զոր վաճառեցինք: — Հիւրերը որք ներս մտան, դրիչները զորս կոտրեցիր: — Մանգաղը որով կը հնձեն: — Աղքատները որոնց հաց տուիք: — Ո՞վէ որ կը խօսի: — Այս մարդը որուն տղան կը ճանչնաս: — Ընկերս որուն ընծայ- եցի գիրք մը: — Հարցումը զոր ըրիք: — Ծառը որմէ քա- ղեցինք սալոր: — Նաւերն որոնցմով ճամփորդեցինք: — Այծերն որոնցմէ կաթ կթեցինք:

ՀԲԱՀ. 52. Զանազանեցէք անորոշ աժականներն եւ ան-

ռոշ դերանուններն :

Ոչինչ այնքան քաղցր է, որչափ բարեգործութիւնը: — Դրիչ մը տուր: — Անձնիւր մարդ իր շահը կը մտածէ: — Մի քանի ծառ տնկեցի: — Մի քանին ինծի տուր, միւսներն ալ դուն առ: — Այս մարդոց մին հայրս է, միւսն ալ հօրեղ- ուայրս: — Եղայրներէս մին երաժշտութիւն կ'ուսանի: — Բոլոր գիշերն հսկեցինք: — Բոլորն ալ ձեզի տամ: — Ո՞ր տղան է սիրելի եւ ո՞րն է ատելի: — Ծառ մը կտրեց: — Ծառերէն մին կտրեց: — Ուրիշ տղաք ալ կու գան: — Ուրիշը կը ճանչնաք:

ՀԲԱՀԱՆԳ. Ա. — Օրինակեցէք երկու սիւնակներու մէջ գտնուող խօսերը եւ ուշադրութիւն լրեմ թէ դերանունը ինչ- պէս կը դրուի գոյականին տեղը:

1. Աստուած Մովսէսին- տուաւ տասն պատուէրներ եւ Մովսէս ալ իսրայէլացի- ներուն տարաւ տասն պատ- ուերները:

2. Ահա երկու պատկեր, ո՞րն է գեղեցիկ, այս պատկե՞րը թէ այն պատկերը:

3. Իմ դասս լմնցաւ, յու- դասդ գեռ կէս է:

4. Ծաղիկները — մենք քաղեցինք ծաղիկները — շատ անուշ կը բուրեն:

5. Մարդ մը թող զայ սա- բեռը վերցնէ:

1. Աստուած Մովսէսին- տուաւ տասն պատուէրներ եւ ան ալ իսրայէլացիներուն տա- րաւ զանոնի:

2. Ահա երկու պատկեր, ո՞րն է գեղեցիկ, ա՞յս թէ այն:

3. Իմ դասս լմնցաւ, յու- կինդ գեռ կէս է:

4. Ծաղիկները, զորս մենք քաղեցինք, շատ անուշ կը բու- րեն:

5. Մեկը թող գայ սա- բեռը վերցնէ:

ՀԲԱՀ. Բ. — Բակի թէ երկրորդ սիւնակին շելազիր բաները ի՞նչ տեսակ դերանուն են:

ՀԲԱՀ. Գ. — Այս օրինակներուն համեմատ, իւրաքանչիւ- րեն մերմեկ խօսք շինելով՝ դեմ առ դեմ գրեցէք:

ՀԲԱՀ. Դ. — Վերլուծեցէք սա յարաբերականները:

Որով, որոնց, որմէ, որու, զոր, որոնք, որ, որոնցմէ:

ՀԲԱՀ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատավաննեցէք:

56. Ի՞նչ կը ցուցնէ յարաբերական դերանունը եւ ո՞րն է: 57. Ի՞նչ է յարաբերեալ: Օրինա՞կ: 58. Ի՞նչպէս կը հո- լովաւի որ բառը:

## ԳԼՈՒԽ Ե.

### ԲԱՅ

59. Բայ կը կոչուի այն բառն որ զործողութիւն կամ վիճակ կը ցուցնէ, այսինքն ընել կամ ըլլալ:

Օրինակ. Հայրս կը գրէ: Արեւը պայծառ է:

ՏԵՐ ԲԱՅԻ ԿԱՍ ԵՆՔԱԿԱՅ

60. Բայի մը ՏԵՐԸ կամ ենթական է այն բառն որ կը ցուցնէ դործողութիւնը կատարող անձը կամ իրը: Ինչպէս. Արշակ կը խաղայ: Հացը կ'ուտուի:

Արշակ բառը կը խաղայ բային ՏԵՐՆ է, Այսինքն Արշակ է որ խաղալու գործը կը կատարէ: Հացը բառը՝ կ'ուտուի բային ենթական է:

61. Բայի մը ԵՆԹԱԿԱՆ ճանչնալու համար քովը դնելու է ո՞վ կամ ի՞նչ հարցումը:

Ինչպէս. Կը խաղայ. Ո՞վ—Արշակ: Կ'ուտուի. Ի՞նչ—Հացը:

Գիտ. Շատ անգամ տէր բային յայտնի չի դրուիր, բայց զօրութեամբ կամ լսելեայն կ'իմացուի, օրինակ. ԵՐԵՒ ժամ անընդհատ յալեցի (տէր բայի, ես, զօրութեամբ կ'իմացուի):

**ՀՐԱՀԱՆԴԻ 53. Առաջեցի՞ բայն ու ենթական:**

Օձը կը սողայ: — Զուկը կը լրջայ: — Տղան կը խաղայ: — Ծոյլը կը կաղայ: — Առագաստները կ'ուռփին: — Գլուխոս կը ցաւի: — Տերեւները կը գեղնին եւ կը թափին: — Մարդիկ կը խորհին եւ կը խօսին: — Դուն ո՞վ ես: — Ո՞վ են այս պարոնները: — Ես կ'աշխատիմ, զուք ալ աշխատեցէք: — Աստուած ողորմած է. Ան կը ներէ զզացողներուն: — Հաւերը կ'ածեն հաւկիթ եւ մնաք կ'ուտենք: — Հաւկիթն ունի ձերմիուց եւ գեղնուց: — Դեղնուցն է օգտակար մեր սնունդին համար:

### Ա. Յ Ծ

Ոչխարին նման խոտակեր կենդանի մ'է այծն ալ-արուն նոխազ կը կոչուի, մինչեւ 15 տարի կրնայ ապրիլ: Աշխոյժ և քմահաճ բնաւորութիւն մ'ունի և կը սիրէ հօտէն զատուիլ, ժայռերու վրայ մագլցելու կամ բլուրներուն վրայ ենելու համար: Խոտ կ'ուտէ, մացառներէն կը կրծէ իր ճաշակին յարմար ծիլեր, ծղօտներ ու տերեւներ: Այծէն կը ստանանք իր կաթը որ ոչխարին ու կովին կամէն աւելի օգտակար է, մանաւանդ տղոց և հիւանդներու համար. ասկէ զատ իր մազը շատ պիտանի է մեղի՝ կերպասներ շինելու համար: Նշանաւոր է Գաղատիոյ (Էնլիլիրի) այծը որուն բուրդը կամ մազը կը կոչուի պրոն:

**ՀՐԱՀԱՆԴԻ Ա.** — Օրինակեցէք վերի հատուածն եւ որուեցէք բայերն ու ՏԵՐ բայիները:

**ՀՐԱՀ. Բ.** — Նոյն հատուածին մեջ ո՞ր բառերը գոյսկան են, որո՞նք են ածական եւ որո՞նք դերանուն:

**ՀՐԱՀ. Գ.** — Գտէք սա բառերուն հնկանիը:

Աղի, խակ, առողջ, հասուն, գեղեցիկ, բարձր, փափուկ, դիւրին, աջ, գէր, գերի, կանուխ, աժան, ամբողջ, կուշո, լրյուն, մեծ, երկայն, իրաւ, մօտ, ծանր, պաղ, հին, կակուղ, մաքուր, թաց, ծոյլ ծուռ, բարակ, սեւ, մութ, տրտում, պըղտոր, բարի, սուտ, կարծր, հարուստ, մանր, հպարտ, բաց:

**ՀՐԱՀ. Դ.** — Բերանացի եւ գրաւոր պատախանեցէք:

59. Ո՞ր բառեր բայ կը կոչուին. Օրինա՞կ: 60. Ո՞ր բառեր բայի տէր կամ ենթակայ կը կոչուին. Օրինա՞կ: 61. Ինչպէս կը ճանչնաս բային տէրը:

ԲԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉԸ

62. Խնդիր կամ լրացոցիշ կը կոչուի այն բառն  
որ բային խմաստը կ'ամբողջացնէ:

63. Երկու տեսակ խնդիր կայ. սեռի խնդիր և  
քննորեամ խնդիր:

4. ՍԵՌԻ ԽՆԴԻՐ

64. Սեռի խնդիրը կը ցուցնէ անձ կամ իր մը՝ ո-  
րուն վրայ կը կատարուի բային ցցուցած գործողու-  
թիւնը:

65. Բայի մը սեռի խնդիրը գտնելու համար քովը  
սա հարցումները դնելու է. զ՞ո՞վ (անձերու համար) և  
ի՞նչ բանը (իրերու համար):

Օրինակ. Կը պաշտեմ Աստուած: Դուն ժաղեցիր վարդը:

ՀԲԱՀ. 51. ԳՏԵԼ բային, եճականերն եւ սեռի խնդիրներն:

Երկրագործը կը մշակէ երկիրը: — Աստուած պիտի  
դատէ մեր գործերը: — Նաւազը վարեց նաւը: — Լաւ  
գրքերը կը զարդարեն միտքն եւ կը մշակեն սիրտը: — Վագրը  
երբեմ իր ձագերն իսկ կը պատառէ: — Յովսէփ ազատեց ե-  
գիպտոսը սովէ: — Կիրքերդ կը կուրացնեն զբեզ: — Արեւը  
կը լուսաւորէ աշխարհ: — Եղբայրս շատ կը սիրէ զիս: —  
Տղաք իրենց դասերը կը սերտեն: — Կայէն զարկաւ սպան-  
նեց իր եղբայրը՝ Սրէլ: — Աստուած օրհնեց Սրբահամը:

ՀԲԱՀ. 55. ԳԻՃԵՐՈՒՆ ՏԵՂ սեռի խնդիր գրել:

Աստուած զբախտէն վանտեց: — Մովսէս Եգիպտոսէն  
հանեց: — Անձրեւը կը զովացնէ: — Ակուան կը մանրէ: —  
Կատուն կը լրտեսէ: — Աստուած տնիծեց: — Զին կը ճանչ-  
նայ: — Շունը կը պահպանէ: — Հովիւը կ'արածէ: — Յուղա-  
համբուրելով մատնեց: — Ս. Մեսրոպ գտաւ:

ՀԲԱՀ. Ա. — Յարմար սեռի խնդիրը դի՛ր կէտրուն տեղ:

ՍԵՌԻ ԽՆԴԻՐ. — Նաւերը, փողոցները, հունգմերը,  
մարզագետները, ամպեր, երկիրը, լեռները, դաշտերը, կերա-  
կուրները:

ԳԵՄԸՐ կ'ուոզէ: . . . — Առուակը կ'արգասաւորէ: . . . —  
Հովը կը վանէ: . . . — Արեւը կը տաքցնէ: . . . — Կարկուտը  
կ'աւրշտիէ: . . . — Զիւնը կը պատէ: . . . — Կազը կը լուսա-  
ւորէ: . . . — Շոգին կը քալեցնէ: . . . — Կրակը կ'եփէ: . . .

ՀԲԱՀ. Բ. — Օրինակին համեմատ խօսեր ժինեցէ:

ՏԵՌ ԲԱՅԻ. Արեւ, լուսին — ձի, եղ — կով, այծ — հայր  
մայր — գետ, առու — սոխակ, խայտիտ:

ԲԱՅ. Երգել, սիրել, ուսոզել, լուսաւորել, տալ, քաշել:

ՍԵՌԻ ԽՆԴԻՐ. Արօր, Երգեր, զաւակներ, Երկիր, մար-  
գագետին, կաթ:

ՕՐԻՆԱԿ. Արեւն ու լուսինը կը լուսաւորեն երկիր:

ՀԲԱՀ. Գ. — Վերլուծեցէ օրինակին պէս:

Արտեմ կը կարդաց իր համարը: Ես կը կարդամ դա-  
սերս: Թոչունը որ թաւաւ իր բոյնէն: Միւսները ճամբէ: Միւս  
տղան քու եղբայրդ է, իմինս մեծ է:

Օրինակ. Կը կարդայ՝ բայ է, ինչու որ գործողութիւն կը  
նշանակէ: Ո՞վ կը կարդայ. — Արտեմ. Արտեմ՝ յատուկ անուն  
եղակի ուղղական, տէր բայի կը կարդաց բային. իր՝ ստացա-  
կան ածական, կը վերաբերի համարը բառին. համարը՝ հա-  
սարակ անուն եղակի հայցական, ը դիմորոշ յօդով:

ՀԲԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատախանեցէ:

62. Ի՞նչ է խնդիր կամ լրացուցիչ: 63. Քանի՞ տեսակ  
խնդիր կայ: 64. Ի՞նչ է սեռի խնդիրը: Օրինակ: 65. Ի՞նչ-  
պէս կը դանուի սեռի խնդիրը: Օրինակ:

2. ԲՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

66. Բնութեան խնդիրը կ'ըլլայ՝ տրական, բացառական և գործիական հոլով Անուն կամ Դերանուն մը առանձին՝ կամ մէջ, տակ, վրայ, ուղի, առ ևն. բառերուն հետ.

67. Բնութեան խնդիրը կը ճանչցուի սա հարցումներով.

Անձերու համար	իրերու համար
Տրական՝ որո՞ւ, որո՞նց	ի՞նչ բանի, ի՞նչ բաներու
Բացական՝ ո՞րմէ, որո՞նցմէ,	ի՞նչ բանէ, ի՞նչ բաներէ
Գործիկն՝ որո՞վ, որոնցմո՞վ,	ի՞նչ բանով, ի՞նչ բանով
Նաեւ սա հարցումներով. ե՞րբ, ո՞ւր, ո՞ւսկից, ինչո՞ւ փնչէն, ի՞նչպէս, եւայն:	

ՀՐԱՀ. 56. Գտե՛ք բնութեան խնդիրը պատշաճ հարցումով:

Հնազանդինք մեր խոզի ճայնին: — Դիմադրէ՛ չար միտումներուդ: — Զարերը կը միաբանին իրենց մոլութիւններով: — Կեղծաւորը կը խօսի իր գաղափարին հակառակ: — Կողում այն անձին վրայ որ կը հնազանդի իր կիրքին: — Առն բան չի վերջանար մահով: — Մայր մը դիւրաւ կը ներէ իր գաւկին: — Ժիր գործաւորը կարօտ չըլլար չ'ալիկի: — Անձեւը կը տեղայ երկինքին:

ՀՐԱՀ. 57. Շեղագիր բառերը սերի թէ բնութեան խնդիր են:

Ծառը կը ճանչցուի իր պատուին: — Բարիի ըրէ մերձաւորներուդ: — Ադահը իր պատիւը կը զոհէ իր ջահերուն: — Աստուած կու տայ սեունի փոքրիկ բոցուններուն: — Նախընտրենք զիսութիւնը հարսութենին: — Աղջիկը չուան կը մանէր իր սենեակին մէջ: — Պէտք է ներել ուրիշին բերութիւններուն: — Բարեկործութիւնը կը բերէ իր վարձը: — Լիգուրկոս Սպարտայի տուաւ շատ իմաստուն օրենքներ: — Յիսուս զատեց որոմը ցորենին:

Ա.ՊՈՒՆ ԶԱՂԱՅԱՑՊԱՆԸ

Ի՞նչ կ'ըսես, երբ տեսնես ջաղացպան մը որ իր ջաղացքին քարը պարապ կը թողու, ցորեն չի լեցնել, և քարը կը գառնայ, կը գառնայ շարունակ, բայց առանց օգտուտ տալու: «Ապն չջաղացպան, պիտի ըսես. աւելի աղէկ է որ քարը կոտրան, բան թէ զուր տեղը մայիլ ընեն անոր ձայնը»

Դուն ալ, ծոյլբարեկամն, ճիշդ ու ճիշդ այս ջաղացպանին կը նմանիս. մաքիդ բան մը չես տար աղալու:

ՀՐԱՀ. Ա. — Դժեկ վերի հատուածին մէջ բայերը, եկ բայիները, սեռի խնդիրները, բնութեան խնդիրները:

ՀՐԱՀ. Բ. — Օրինակեցիք սա ցուցակը և միտք պահեցիք քե հական դերանուններն ինչպէս կը գործածուին խօսի մէջ:

Եզակի

Skr բայի	Ուղղ. ես	, դուն	, ան	ինք	
Յատկացուցիչ	Սեռ.	իս	, ուն	իրեն	
Սեռի խնդիր	Հայց.	զիս	, զինք	անինք	
Բնութեան խնդիր	Տրակ.	ինձի	, նեզի	անոր	իրեն
	Բայց.	ինձմէն	, նեզմէն	անկէ	իրմէն
	Գործ.	ինձմով	, նեզմով	անով	իրմով

Յոթնակի

Skr բայի Ուղղ.	մենի	, դունի	, անոնի	, իրենի	
Յատկաց.	Սեռ.	ձեր	, անոնց	, իրենց	
Սեռի խն.	Հայց.	զեզի	, զանոնի	, զիրենի	
Բնութ.խն.	Տրակ.	մեզի	, ձեզի	, անոնց	, իրենց
	Բայց.	մեզմէն	, ձեզմէն	անոնմէն	, իրմոնմէն
	Գործ.	մեզմով	, ձեզմով	անոնմով	, իրմոնմով

ՀՐԱՀ. Գ. — Շերանայի եւ գրաւոր պատասխանեցիք:

66. Ո՞ր բառեր բնութեան խնդիր կ'ըլլան եւ ի՞նչ հոլով, մէյմէկ օրինակ տուր: 67. Ի՞նչպէս կը ճանչցուի բնութեան խնդիրը: Օրինակ:

68. Բայց փոփոխութիւն կը կրէ դէմքին, բիւին, ժամանակին եւ եղանակին համեմատ։

69. ԴԵՄՔ. Բայն ալ գերանուններուն պէս երեք գէմք ունի։

70. ԹԻՒ. Գործ մընողը կրնայ մէկ հոգի կամ մէկէ աւելի ըլլալ անոր համեմատ բայն ալ եզակի կը գրուի կամ յովնակի։

71. ԺԱՄԱՆԱԿԸ ԵՐԵՔ է. Աներկայ, անցեալ, ապանի։

Ա. Բայց Աներկայ ժամանակ կը ցուցնէ, երբ գործը կը կատարուի հիմա. Օրինակ. Կը կարդամ (հիմա)։

Բ. Բայց անցեալ ժամանակ կը ցուցնէ երբ գործը կատարուած է առաջ. Օրինակ. Կարդացի (առաջ)։

Գ. Բայց ապանի ժամանակ կը ցուցնէ երբ գործը սիտի կատարուի վերջը. Օրինակ. Պիտի կարդամ (վերջը)։

72. ԵՂԱՆԱԿ կը նշանակէ ձեւ, կերպ, և կը ցուցնէ թէ գործ մը ի՞նչպէս կը կատարուի։

Եղանակը վեց է. Սահմանական, Թէական, Հրամայական, Սուրադասական, Աներեւոյր եւ Ընդունելուրին կամ Դերայ։

ՀՐԱ. 58. Օրացեցէք բայերուն դեմք. ի իւլ եւ ժամանակը։

Կ'երգեմ, պիտի երգեմ, կ'ուզենք, պիտի առնէք, կ'երթայ, կ'առնեն, թողուցիք, մեռան, պիտի մեռնինք, զրեցի, կը զընք, պատժուեցաւ, պիտի քաղէ, զրէ, պիտի երթաս, երգէ, կը խաղային, մեռաւ, զարկէք, խածաւ, կը հաչէր, կու գար, պիտի խօսինք։

ՀՐԱ. 59. Նոյն բայերուն ոկիզը Աներկայ մը (դ' բան և կամ անոն) եւ խնդիրներ դնելով խօսն ամբողջացուցէ։

Փոքրիկ Մովսէս քրոջը Ամբինէին հետ կը խաղար։ Շատ կը զուարձանային և շտատ ալ ազմուկ կը հանէին։ Իրենց գաստիարակը, որ մօտակայ սենեակը կը գըտնուէր, յանկարծ հարցուց անոնց։

«Տղաք, ով գատաւ Ամերիկան։»

Մովսէս կարծելով որ կը հարցնէ թէ ով է ազմուկ հանողը՝ իսկոյն պատասխանեց։

«Ճշմարիտ կ'ըսեմ, պատառե՛լի, քոյլու էր, ես չէի։»

ՀՐԱ. Ա. — Օրինակեցէք եւ որուեցէք բայերուն դեմքը, բիւը, ժամանակը։

ՀՐԱ. Բ. — Նոյն հատուածը Սահմանական եղանակ ներկայ ժամանակ եզակի Պ. դեմքի վերածեցէք։

ՀՐԱ. Գ. — Վերլուծեցէք աս խօսիեր։

Միհրանիկ գանգատեցաւ գասատուին։ Զաւէնին քոյլու ինկաւ։ Քերականութեանս կանոնները կը սովորիմ եւ հրահանգները կը գրեմ։ Դուն ի՞նչ կ'ուտես. Փառք տանք Աստուծոյ որ զմել ստեղծեց։

Օրինակ. Գանգատեցաւ բայ. — ՈՎ գանգատեցաւ — Միհրանիկ՝ յատուկ անուն եզակի ուղղական։ Միհրանիկ գանգատեցաւ. — Որո՞ւ. դասատուին. հասարակ անուն եզակի տրական, և դիմորոշով. բնութեան խնդիր է զանգատեցաւ բային։

ՀՐԱ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք։

68. Ի՞նչ փոփոխութիւններ կը կրէ բայց. 69. Ի՞նչ է դէմքը. Օրինակ. 70. Ի՞նչ է թիւը. Օրինակ. 71. Ի՞նչ է ժամանակը եւ քանի. 72. Բայց ե՞րբ ներկայ ժամանակ կը ցուցնէ. Ե՞րբ անցեալ, Ե՞րբ ապառնի. տո՛ւր օրինակներ. 73. Ի՞նչ է եղանակը եւ քանի։

ԱՐՄԱՏ ԵՒ ՎԵՐԶԱԿՈՐՈՒԹԻՒՆ

73. Բայը կը բազկանայ երկու մասէ .  
Արմատ և վերջառութիւն :

74. Արմատն է բային այն մասն որ կու տայ որոշ  
իմաստ և սովորաբար անփոփոխ կը մնայ .

75. Վերջառութիւնը կը փոխուի՝ գէմքին, թի-  
ւին, ժամանակին և եղանակին համեմատ .

Օր. Գործել — գործ եցի — գործ եցէք, եւայլ :

ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ

76. Բայը խոնարհել՝ կը նշանակէ նոյն բային ըս-  
լոր ձեւերը գրել կամ ըսել :

77. Բայերը խոնարհելու չորս ձեւ կայ որք կը կոչ-  
ուին լծորդութիւն :

Ա. 1. կը վերջառորք ել եւ նել՝ (սիրել, տեսնել)  
Բ. 2. » հել » նիշ՝ (խօսիլ, հազնիլ)  
Գ. 3. » ալ » նայ՝ (կարդալ, գոյնալ)  
Դ. 4. » ուլ » նույ՝ (բողոք, զրունուլ)

78. Կահոնաւոր են այն բայեր որ տյո չորս լծոր-  
դութիւններուն պէս կը խոնարհին :

79. Անկանոն կամ ջաւառուղի կը կոչուի բայը երբ  
սոյն տիպար — օրինակներէն կը տարբերի :

ՀՅԱՀ. 69. 1 Ի՞նչ կ'ընէ վարժապետը, մշակը, գերձակը,  
դարբինը, դահիճը, ատամնաբոյժը, պատկերահանը, հիւսնը,  
սպայտարը, սափրիչը :

2. Գառնը կը մայէ, իսկ կո՞վը, ձի՞ն. Է՞շը, չո՞նը, կա-  
տո՞ւն, սոխա՞կը, կաքա՞ւը, առի՞ւծը, օ՞ձը, մեղո՞ւն, հա՞ւը  
(գտի ատելց ձայները) :

ՀՅԱՀ. Ա. — Եզակիի վերածելով սորագծեցիք տէր բային :  
Զիերը կը վրնջեն կամ կը խիսջեն : — էշերը կը զուան :  
— Եզները կը պոռոշան : — Կովերը կը բառաշեն : — Աչ-  
խարները կը մայեն : — Շուները կը հաջեն : — Վազրերը կը  
խոնչեն : — Տատրակները կը դուրգուրան : — Կատուները  
խոնչեն կամ կը նուան : — Խոզերը կը խանչեն : — Հա-  
ւերը կը կրկուան : — Վառեակները կը կտկուան : — Կա-  
ւաները կը կարկչեն : — Աղաւնիները կը միչեն : — Ճընճ-  
քաւները կը կարկչեն : — Աղաւնիները կը ճուղան : — Պուկները  
կը ճուղան : — Ծիծեռնակները կը ճուղան : — Պուկները  
կը ժայլոյլեն : — Սնձեղները կը կարկաչեն : — Սու-  
գուաւները կը կոնչեն : — Գորտերը կը կոկուան : — Կո-  
րդիլուսները կ'ախարըն : — Լակուաները կը թնծկան : —  
Սագերը կը ունգեն : — Աղուէմները կը կաղկանձեն : — Լորե-  
րը կը կայկայեն : — Եղնիկները կը բբան : — Եղջերուները  
կը գոչեն : — Գայերը կ'ոռնան : — Առիւծները կը մոնչեն :  
— Օձերը կը սուլեն կամ կը չեն : — Սիրամարգները կը  
ձչեն : — Ճանձերը կը բզզան : — Փիղերը կը գոչեն : — Ճպուռ-  
ները կը ճուճուան : — Սրծիւները կը կառաշեն : — Արջերը  
կը մրմռան : — Արտոյտները կը գեղզեղեն : — Արագիլները  
կը կափկափեն : — Բուերը կ'աղաղակեն : — Եղնորթները կը  
խորդան : — Թութակները կը խօսին : — Մուկերը կը ճուան :

ՀՅԱՀ. Բ. — Գտէք սա բառերուն հոնմանիք :

Պարգևել, զրուցել, յայտնիլ, ամուսնանալ, կցել, իշ-  
խել, ջախել, փարել, յափշտակել, ստանալ, կամիլ, շարժել,  
հանդարտել, մերձենալ, սպասիլ, զատել, պահանջել թուել,  
գարշել, ծիծաղել, վախճանիլ, պարզել, շողողալ, ձմիլ,  
թարշամիլ, նուազիլ, սթափիլ, արտասուել, խոնարհիլ.

ՀՅԱՀ. Գ. — Բերանացի եւ գրաւոր պատսխանեցիք :

73. Բայը քանի՞ մասէ կը բազկանայ : 74. Ի՞նչ է ար-  
մատը : 75. Ի՞նչ է վերջառորդութիւնը, օրինա՞կ : 76. Ի՞նչ է  
բայ խոնարհելը : 77. Բայ խոնարհելու քանի՞ ձեւ կայ, որո՞նք  
են : 78. Ո՞ր բայեր կանոնաւոր են : 79. Ե՞րբ անկանոն կամ  
զարտուղի է բայ մը :

ԷԱԿԱՆ ԲԱՅ

80. Էական կամ օժանդակ կը կոչուի եմ (յշ-լալ) բայլ ո՞ր ուրիշ բայերու կազմութեան կ'օժան-դակէ, և կը խոնարհի այսպէս,

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	ԱՎԱԾԻ	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	ԱՎԱԾԻ	ԵՂԱՆԱԿ
ՆԵՐԿԱՅ	ԱՎԻՏԻ ԸԼԱՄ	ՆԵՐԿԱՅ ԵՒ ԱՎԱԾԻ
Ա. դէմի եմ	» Ըլլաս	որ Ըլլամ
Բ. » ես	» Ըլլայ	» Ըլլաս
Գ. » է	» Ըլլանք	» Ըլլայ
Ա. » ենք	» Ըլլաք	» Ըլլանք
Բ. » էք	» Ըլլաք	» Ըլլանք
Գ. » են	» Ըլլանք	» Ըլլանք
Ա. ՑԱՎԱՐ	ԱՎԻՏԻ ԸԼԱՅԻ	Ա. ՑԱՎԱՐ
էր	» Ըլլայիր	» Ըլլայի
էր	» Ըլլար	» Ըլլայիր
էր	» Ըլլայինք	» Ըլլար
էրնք	» Ըլլայիք	» Ըլլայինք
էրք	» Ըլլայինք	» Ըլլայիք
էրն	» Ըլլայինք	» Ըլլայինք
ԿԱՏԱՐԵԱԿԱՆ	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	ԱՆԵՐԵՒՈՅԹ
ՆԵՐԿԱՅ ԵՒ ԱՎԱԾԻ	ԱՎԻՏԻ ԸԼԱՅԻ	ՆԵՐԿԱՅ ԵՒ ԱՎԱԾԻ
ՆԵՐԿԱՅ ԵՒ ԱՎԱԾԻ	ԱՎԻՏԻ ԸԼԱՅԻ	ԸԼԼԱԼ
ՅՈՒՆԻԿԻ ԵՂԱՆԻ	ՅՈՒՆԻԿԻ ԵՂԱՆԻ	ԸՆԴՈՒՆԵԼՈՒՔԻՒՆ
ՅՈՒՆԻԿԻ ԵՂԱՆԻ	ՅՈՒՆԻԿԻ ԵՂԱՆԻ	ՆԵՐԿԱՅ Եղաղ
ԵՂԱՆԻ	» Պ. դէմի եղի՛ր	ԱԲԳԵԱԼ՝ Եղած
ԵՂԱՆԻ	» Գ. » Թող Ըլլայ	ԱԲԳԵԱԼ՝ Եղած
ԵՂԱՆԻ	ՅՈՒ. » Ըլլանք	ԱԲԳԵԱԼ՝ Եղած
ԵՂԱՆԻ	» Բ. » Եղէ՛ք	ԱԲԳԵԱԼ՝ Եղած
ԵՂԱՆԻ	» Գ. » Թող Ըլլանք	ԱԲԳԵԱԼ՝ Եղած

ՀՐԱ. 61. Էական բային հետ խոնարհեցէ սա բառերը.

Աշակերտ, պինուոր, խելօք, խոնարհ, բժիշկ:

ՀՐԱ. Ա. — Նեղագիր բառերը փոխելով հոմանիքը դրեմ:

- Պարապ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ :
  - Պարապ զործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ :
  - Պարապ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ :
  - Պարապ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ :
  - Պարապ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ :
- ՀՈՄՍՆԻՇՆԵՐՆ ԵՆ. — Դատարկապորտ, բանւոր, սնունդ, մեղուրիւն, կը բաշէ:

ՀՐԱ. Բ. — Գտեմ սա բառերուն հականիքը:

ՕՐՀՆԵԼ, ատել, հրամայել, առնել, մերժել, պարտիլ, ծնիլ, միանալ, կանխել, խոռվել, դադրիլ, մոռնալ, կործանել, հեռանալ, գոհացնել, դանդաղիլ, չռայել, գումարել, չեղիլ, հեռեւիլ, աւելնալ, կորսնցնել, ամփոփել, անսորանալ, փթթիլ, սթափիլ, արտասուել, պակսիլ, խօսիլ:

ՀՐԱ. Գ. — Կետերուն տեղ յարմար եկ բային դրեմ:

... կը քաշէ կառքը: — ... կը հերկէ արտը: — ... կը պահպանէ հօտը: — ... կու տայ կաթ: — ... կու տայ կաթ: — ... կու տայ կաթ: — ... կ'ածէ հաւկիթ: — ... կ'արտազրէ մեզը: — ... կը բռնէ մուկերը: — ... կ'ուտէ խայձը եւ կը կառչի կաթին: — ... կը կրծէ թթենիին տերեւը: — ... կը շինէ իր բոյնը: — ... կը փորէ հողը: — կ'ապրի իր պատեանին մէջ: — ... կը թռչտի ծաղիկներուն վրայ:

ՀՐԱ. Դ. — Վերլուծեցէ սա հական բայերը:

Եղաւ, Եղի՛ր, Ըլլալու, որ Ըլլանք, պիտի Ըլլամ, է, պիտի Ըլլայ, Եղան, Եմ, Էիք, պիտի Ըլլաս, Եղող:

Օրինակ. Էղաւ՝ Էական բայ. աահմանական Եղանակ, Կատարեալ Ժամանակ, Եղանի Երրորդ դէմք:

ՀՐԱ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատախանեցէ:

80. Էական կամ օժանդակ բայլ ո՞րն է եւ ինչպէս կը խոնարհ:

81. Ասորոգելի կը կոչուի այն բառն որ ենթա-  
կային որպիսութիւնը կամ վիճակը կը ցուցնէ:

Օր. Աստուած արդար է: Օրը ցուրտ պիտի ըլլայ:

Գիշ. Ա. Ստորոգելին կրնայ յոքնակի զրուիլ:

Օր. Այս մարդիկ մեր բարեկամներն են:

Գիշ. Բ. Ստորոգելի կրնան ըլլալ գոյականն ու ածականն  
(ինչպէս վերի օրինակներուն մէջ):

ՀՐԱՀԱՅԹ 62. Որոշեցիք ստորոգելիները:

Առիւծը կենդանիներուն գլխաւորն է: — Այս չէնքն  
ընդարձակ էք բայց հին: — Մարդագետինը կանաչ է: —  
Պէտք է հնազանդ ըլլանք մեր մեծերուն: — Զրհորը խոր  
է: — Ո՛րչափ մօտ է աս ճամբան: — Դուք իմ ընկերս էք:  
— Այս տարի բերքերն առատ պիտի ըլլան, անցեալ տարի  
սակաւ եւ սուղ էին: — Ե՞րբ ծեր պիտի ըլլանք: — Հածելի  
չեմ ձեզի: — Աղէկ եղաւ: — Սա տղաքը ձեր աշակերտ-  
ներն են:

ՀՐԱՀ. 63. Դիմերուն ևեղ ստորոգելի մը պիր:

Աստուած — է: Երկինքը — է: Խոտը — է: Նարինջը  
— է: Պնակներն — են: Ծծումբը — է: Կաթը — է: Աստ-  
ղերը — են: Լեղակը — է: Ապակին — է: Աշակերտները  
— են: Ծառերը — էին: Սկաւառակն ու անիւը — են: Օղը  
— եղաւ: Մենք — էինք: Դուք — պիտի ըլլաք: Տղան, մի  
ըլլար — : — պիտի ըլլամ: Մենք — ենք: Արեգակը — է:  
Ազոլոն ու կիտրոնը — են: Անոնք — պիտի ըլլային: Տղաք  
են: — Ցիսուս եղաւ — աշխարհի:

ՀՐԱՀ. 64. Եթե ստորոգելի գործածէ մեկ մեկ խօսի մէջ:

Հանդարտ, մաքուր, քաջ, կարձ, չոր, թաց, խոհեմ,  
բարձր, հողիւ, եղբայր, չէնք.

Առիւծը կատարի ցեղին կը պատկանի և, վագրին  
պէս, մասկեր կենդանիներուն ամենէն զօրաւորն ու  
սոսկալին է: Մինչեւ երեսուն քառասուն տարի կ'ապրի  
և շատ վնաս կը հասցնէ ոչխարներուն: Գիշերը միայն  
իր որջէն կ'ե լէ և քիչ անդամ կը յարձակի մարդուն  
վրայ: Եւդի վիրաւ սրուի, այն ատենն է որ ցոյց կուտայ  
ժայրայեղ վայրագութիւն, վասն զի կ'ուզէ ամեն կեր-  
պով վրէժ լուծել: Առիւծը խորհրդանշանն է զօրու-  
թեան, արիւթեան և վեհանձնութեան, և կը կոչուի  
կենդանեաց գլխաւորը: Կերպարանքը շատ փառաւոր  
է, բայց բարկացած ժամանակ առկալի առօք ունի: Առ-  
իւծն ձագը կը կառուի կորիւնն:

ՀՐԱՀ. Ա. — Օրինակեցիք այս հատուածը, որուելով եա-  
կան բայերը, Տեր բայիները և ստորոգելիները:

ՀՐԱՀ. Բ. — Վերլուծեցիք աս խօսերը:

Այս մարդերը մեր ուղեկիցներն են: Խոսրով կնքահայր  
եղաւ: Անոնք երկու տարի առաջ ողջ էին: Այս տարուան  
հունձքերը առատ պիտի ըլլան:

ՀՐԱՀ. Գ. — Օրինակին համենաս խօսեր շինեցիք եւ ո-  
րոշեցիք բաներուն պատօնը: Օրինակ Մելանին (յատկացուցիչ),  
գոյնը (Տեր բայի), կապոյտ (ստորոգելի) է (բայ):

Տէր ԲԱՅԻ. Լեւոնին մազերը, արծիւին կտուցը, Ման-  
նիկին ասեղը, պարտէզին ծառերը, հաւկիթին դեղնուցը:  
ՍՏՈՐՈԳԵԼԻ. Խարտեալ, կոր, սուր, խիտ, յարգի:

ՀՐԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

81. Ի՞նչ է ստորոգելի, ի՞նչ թիւով կը գործածուի եւ  
ի՞նչ տեսակ բառ:

82. Առաջին Լծորդութիւն (\*) — ԵԼ  
ՍԻՐԵԼ — արմատ՝ սէր

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	Ապառ ԵՒ	ՍՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	պիտի սիր եմ	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» սիր ես	Ներկայ եւ Ապառնի
Կը սիր եմ	» սիր ե	Որ սիր եմ
» սիր ես	» սիր ենի	» սիր ես
» սիր ե	» սիր ենի	» սիր ե
» սիր ենի	» սիր են	» սիր լ ենի
» սիր ենի	» սիր են	» սիր ենի
» սիր են	» սիր ենի	» սիր են
ԱԺԿԱՏ	ԹԷԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	ԱԺԿԱՏ
Ներկայ եւ Ապառնի		
ԱԺԿԱՏ	պիտի սիր եի	ԱԺԿԱՏ
Կը սիր եի	» սիր եիր	Որ սիր եի
» սիր եիր	» սիր եր	» սիր եիր
» սիր եր	» սիր եինի	» սիր եր
» սիր եինի	» սիր եինի	» սիր եինի
» սիր եինի	» սիր եինի	» սիր եինի
» սիր եինի	» սիր եինի	» սիր եինի
ՀԱՏԱՅԻՆ		
ԵՂԱՆԱԿ		
Սիր եցի	Ներկայ եւ Ապառնի	ԱՆԵՐԵՒԹՅԹ
Սիր եցիր	Եզ. թ դեմի սիր ե	Ներկայ եւ ապառնի
Սիր եց	» թ. » թող սիր ե	Սիր ել
Սիր եինի	Ցով. » սիր ենի	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Սիր եինի	» թ. » սիր եինի	Ներկայ՝ սիր ող
Սիր եցին	» թ. » թող սիր են	Անցեալ՝ սիր ած
		Ապառնի՝ սիր երաւ

ՀԲԱՀ. 65. Խոնարհեցիք. Գրել, շինել, պատմել կարել, հանել, մսել, շարել, թրել, գործել:

(\*) Այս լծորդութենէն բոյեր գտէք և գրեցէք ձեր տետրին մէջ.

ՅՆՉԱՌՈՒԹԻՒՆ

Թարմու մաքուր օդը պիտանի է կեանքի և առողջութեան՝ ինչպէս լաւ ոնունդը:

Իրօք օդը մնունդ է, և առանց անոր, մեր կերածն ու խմածն անօգուտ պիտի ըլլային մեր մարմնոյն: Մեր ծծած օդին մէջ թրուածին կայ, որ՝ արիւնին մէջ գըտ նուող ածիսածին անուն կազին հետ միանալով մեր մնունդին տաքութիւն: Կու տայ և մեր մարմնոը կը մնուցանէ: Ամէն անգամ որ շունչ կ'առնենք, մեր թոքերը թթուածին կ'ընդունին օդէն, իսկ երբ շունչ կու տանք՝ մեր թոքերը թթուածինի տեղ ածխային թթու դուրս կը հանեն:

ՀԲԱՀԱՆԳ Ա. — Օրինակեցիք եւ սոզելիներուն տակ զիծ մը բաւեցիք:

ՀԲԱՀ. Բ. — Նոյն հատուածին մէջ ո՛ր բառերը գոյական են, ի՞նչ նոլով եւ ի՞նչ թիւ:

ՀԲԱՀ. Գ. — Վերլուծեցիք սա բայերը. Օրինակ, փնտուեցիք բայ Ա. լծորդութեան, Սահմանական եղանակ, կատարեալ ժամ. եզ. Ա. դեմք աներւոյն է փնտուել:

Աղօթեցի, պիտի սիրեք, կարե՛, շարեց, կը պատմեմ:

ՀԲԱՀ. Գ. — Սա բառերուն կցէ իմաստին յաւմար բայ մը:

Աղնիւ ծերունին, յանցաւոր աշակերտները, մաքուր օդը, ագահ մարդը, ժիր երկրագործը, ծոյլ տղաները, արդարական գատաւորը, ճշմարիտ բարեկամը:

ՀԲԱՀ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատախանեցիք:

82. Ո՞րն է առաջին լծորդութեան տիպարը. օրինա՞կ:

83. Երկրորդ Լծորդուրին (\* ) — իլ  
Խօսիլ — արմատ՝ խօս

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՔ

ԿՈ ԽՈՍ ԻՄ

» խօս իս

» խօս ի

» խօս իմ

» խօս իք

» խօս ին

ԱԼԿԱՏԱՐ

ԿԸ ԽՈՍ ԷՒ

» խօս էր

ԿԱՏԱՐԵԱՂ

ԽՕՍ ԵԳԱՅ

ԽՕՍ ԵԳԱՐ

ԽՕՍ ԵԳԱՐ

ԽՕՍ ԵԳԱԲ

ԽՕՍ ԵԳԱՖ

ԽՕՍ ԵԳԱԲ

ԱՎԱՌԻ

ԱՓԻՑԻ

» խօս իմ

» խօս իս

» խօս ի

» խօս իմ

» խօս իշ

» խօս ին

ԹԷԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՋ ԵՒ ԱՎԱՌԻ

ԱՓԻՑԻ

» խօս էի

» խօս էր

» խօս էին

» խօս էիք

» խօս էին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՋ ԵՒ ԱՎԱՌԻ

ԵՂ. Բ. ԴԵՎԻ ԽՕՍ Կ'

» Գ. » ԹՈՂ ԽՕՍ Կ'

ՅՆ. Ա. » ԽՕՍ ԻՄ

» Բ. » ԽՕՍ ԵԳԻ

» Գ. » ԹՈՂ ԽՕՍ ԻՆ

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՋ ԵՒ ԱՎԱՌԻ

ՈՐ ԽՕՍ ԻՄ

» ԽՕՍ ԻՍ

» ԽՕՍ Ի

» ԽՕՍ ԻՄ

» ԽՕՍ ԻՇ

» ԽՕՍ ԻՆ

ԱԼԿԱՏԱՐ

ՈՐ ԽՕՍ ԷՒ

» ԽՕՍ ԷՐ

» ԽՕՍ ԷՐ

» ԽՕՍ ԷՐ

» ԽՕՍ ԷՐ

ԱՆԵՐԵՒՊՅԹ

ՆԵՐԿԱՋ ԵՒ ԱՎԱՌԻ

ԽՕՍ ԻԼ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ՆԵՐԿԱՋ ԽՕՍ ՈՂ

ԱՆԵՐԵՎԱԼ ԽՕՍ ԱԾ

ԱՎԱՌԻ ԽՕՍ ԷՐ

ՀԲԱՀ. 66. Խոնարհեցիք. Փայլիլ, աշխատիլ, բնակիլ,  
յոգնիլ, նայիլ, բուսիլ, հաւճիլ, մաշիլ:

(\*) Այս լծորդութեան բայերէն գտէք և գրեցէք ձեր աետը ին մէջ

ՀԲԱՀ. Ա. — Շեղագիր բառերուն տեղ հոմանիշները դրեք:

1. Բարի ծառան հաւատարիմ է իր տիրոջը: — 2. Աղէկ սպասաւոր մը անշուշո հաւատարմութեամբ կը կատարէ իր տիրոջ գործերը: — 3. Թերութիւններդ ուզդել ջանալու ես: — 4. Պէտք է աշխատիս պակասութեան մէջ չգտնուիլ: — 5. Արդիւնքն կը ճանչցուի արհեստառի մը ճարտարապետիւնը: — 6. Վարպէտ գործաւոր մը միշտ կրնայ գործ գոնել: — 7. Շուները զիրար կը բգժին: — 8. Պէտք է որ պատուած հագուստով դպրոց գառ:

Ծան. Հոմանիշները հրահանգին մէջ են:

ՀԲԱՀ. Բ. — Օրինակին նման խօսեր ժինեցեք:

Տէր ԲԱՅԻ. Շուն, արեւ, անձրեւ, փայտահար, հօրեղբայր, աշակերտ, քահանայ:

ԲՈՅ. — Կը տաքցնէ, կը պահպանէ, կը սիրէ, կը կորէ, կ'ուսոցէ, կ'ուսանի, կը կարդայ:

ՍԵՐԻ ԽՆԳԻԲ. — Այժեր, ոչխարներ. — մարդեր, կենդանիներ. — գաշտ, մարգագետին. — կաղնի, փեկոն. — եղբօրորդի, եղբօրդուստր. — քերականութիւն, թուաբանութիւն. — շարական, աւետարան:

ՕՐԻՆԱԿ. Շունը կը պահպանէ այծերն ու ոչխարները:

ՀԲԱՀ. Գ. — Սա խօսերուն կցէ՝ յարմար խնդիր մը (սեռի կամ բնուրեան խնդիր):

1. Աղնիւ ծերունին կը բնակի, 2. Յանցաւոր աշակերտները կայնեցան: 3. Մաքուր օդը կը նպաստէ, 4. Ագահ մարդը կը զոհէ, 5. Ժիր երկրագործը կարօտ չըլլար 6. Ծոյլ տղաք կը քրաղին. 7. Արդարասէր դատաւորը կը գործադրէ: 8. Ճշմարիտ բարեկամը կը հասնի:

ՀԲԱՀ. Դ. — Վերլուծեցեք սա բայերը:

Կը խօսէին, կը բնակինք, յոգնեցայ, թողնայի, մի՛ մաշիր, որ ըլլայ, կտրած, լուացող:

ՀԲԱՀ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

83. Ո՞րն է Բ. լծորդութեան տիպարը. օրինակներ:

84. Երրորդ Լծորդութիւն (\*) — Ս.Լ.

ԿԱՐԴԱԼ. — ալմատ՝ կարդ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	Ապառնի	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՆԱՆԱԿ		ԵՆԱՆԱԿ
Ներկայ	պիտի կարդ ամ » կարդ աս » կարդ այ » կարդ անֆ » կարդ աֆ » կարդ ան	» կարդ ամ » կարդ աս » կարդ աֆ » կարդ անֆ » կարդ աֆ » կարդ ան
ԹԷԱԿԱՆ ԵՆԱՆԱԿ		Որ կարդ ամ » կարդ աս » կարդ այ » կարդ անֆ » կարդ աֆ » կարդ ան
Անկատար	Ներկայ և Ապառնի	Անկատար
Ա. կարդ այի » կարդ այիր » կարդ ար » կարդ այինֆ » կարդ այիիֆ » կարդ ային	պիտի կարդ այի » կարդ այիր » կարդ ար » կարդ այինֆ » կարդ այիիֆ » կարդ ային	որ կարդ այի » կարդ այիր » կարդ ար » կարդ այինֆ » կարդ այիիֆ » կարդ ային
Կատարն ալ	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	ԱՆԵՐԵՒՆՅԹ
կարդ ա ի կարդ այիր կարդ աց կարդ ացինֆ կարդ ացիիֆ կարդ ացին	Ներկայ և Ապառնի	Ներկայ և Ապառնի
Եղ. Բ. դեմք. կարդ ա' » Գ. » թող կարդ ա'	կարդ ալ	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Յով. Ա. » կարդ անֆ » Բ. » կարդ ացիփ » Գ. » թող կարդ ալ	Ներկայ՝ կարդ ացրդ Աթցեալ՝ կարդ ացած Ապառնի՝ կարդ ալու	

ՀՐԱ. 67. Խոհարհեցէք. Լողալ, դողալ, չողալ, կա-  
լալ, աղալ, հաղալ, փանգտալ, պժգալ, դուռալ:

(\*) Այ գերշառողող բայեր գտեք և գրեցէք ձեր աետրակին մէջ:

ՀՐԱՀԱՆԴ Ա. — Եզակիի վերածեցէք:

ԶԵՆՔԵՐԸ կը չկահեն: — Զուրի մէջ ինկած մարմինները կը ճողիեն: — Անիւները կը ճռչեն: — Սերեւները կը խարշափեն կամ կը սօսաւեն: — Խարտոցները կը խռնտեն: — Ծղինիները կը ճռչեն: — Թնդանօթները կը գոռան: — Հոգեվարքը կը հանտայ: — Ժայռերը կ'արձագագեն: — Բոցերը կը ճարճատեն: — Անձրեւները կը շառաչեն: — Ալիքները կը գոռան: — Զանգակները կը զօղանջեն: — Ոտքերը կը դոփեն: — Զիերը կը դափեն: — Առուակները կը խարշափեն: — Սրտերը կը տրոփեն: — Հողմերը կը սուլեն: — Ձեռքերը կը ծափահարեն: — Վիճերը կը դպրուին: — Անձաւները կը վանդեն: — Ականջները կը դռչին:

ՀՐԱՀ. Բ. — Կեներուն տեղ յարմար քայլն դրէք:

ՏԵՐ ԲԱՅԻՆԵՐ. Գինին, ձուկ, ջուր, կոչեական, խոհարհուհին, ձաշ, սպասները, փայտ, ապուր, միս, հաց, աղանդեր, աղ:

1. . . կ'այրի վառարանին կամ ծխանին մէջ: 2. . . կ'եռայ խալինին մէջ: 3. . . կը տապկուի տապակին մէջ: 4. . . կը լսորովուի շամփուրով: 5. . . կ'եփի փուռին մէջ: 6. . . կը սուլէ բանջարելնը: 7. . . համ կուտայ կերակուրներուն: 8. . . Սեղանին վրայ շարուած են: 9. . . շիշն մէջ է: 10. . . լցուած է պնակներուն մէջ: 11. . . եկած են: 12. . . կերակուրէն վերջը կ'ուտուի: 13. . . պատրաստ է:

ՀՐԱՀ. Գ. — Վերլուծեցէք սա բայերը:

Կը լողամ, կը կարդային, դողաց, պիտի աղայ, կարդա՞՞ Օրինակ. կը լողամ, բայ Գ. լծորդութեան, սահմանական եղանակ, ներկայ ժամանակ, եզակի թիւ, առաջին դիմք: Տէր բային, ես, զօրութեամբ իմացուած:

ՀՐԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք:

84. Ո՞րն է Գ. լծորդութեան տիպարը. օրինա՞կ:

85. Զորրորդ Լծորդուրիւն (\*) — ՈՒԼ

ԹՈՂՈՒԼ — արմատ՝ բռդ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

ԵՂԱՆԱԿ

Կը թող ում (ՀՅ)  
» թող ուս  
» թող ու  
» թող ունի  
» թող ուք  
» թող ուք

ԱՋԿԱՏԱՐ

Կը թող ուի  
» թող ուիր  
» թող ուր  
» թող ուինի  
» թող ուինի  
» թող ուինի

ԿԱՏԱՐԵԱԿ

Թող ուցի  
Թող ուցիր  
Թող ուց  
Թող ուցինի  
Թող ուցինի  
Թող ուցինի

Ապառեհ

Ափիսի թող ում  
» թող ուս  
» թող ու  
» թող ունի  
» թող ունի  
» թող ուն

ԹԷԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ էւ Ապառեհ

Ափիսի թող ուի  
» թող ուիր  
» թող ուր  
» թող ուինի  
» թող ուինի  
» թող ուինի

ՀՐԱՄԱՆԱԿԱՆ

ԵՂԱՆԱԿ  
Ներկայ էւ Ապառեհ  
Եզ. Բ. դեմի թո'ղ  
» Գ. » թող թող ու  
Ցով. Ա. » թող ունի  
» Բ. » թող հ'օ  
» Գ. » թող թող ուն

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

ԵՂԱՆԱԿ  
Ներկայ էւ Ապառեհ  
Որ թող ում  
» թող ուս  
» թող ու  
» թող ունի  
» թող ուք  
» թող ուն

ԱՋԿԱՏԱՐ

Որ թող ուի  
» թող ուիր  
» թող ուր  
» թող ուինի  
» թող ուինի  
» թող ուինի

ԱՆԵՐԵՒՆ ՅԹ

Ներկայ էւ Ապառեհ  
Թող ուլ  
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ  
Ներկայ՝ թող ող  
Անցեալ՝ թող ած  
Ապառեհ՝ թող եղու

(\*) Գիս. Առ վերջաւորդ բայց երը շաա չեն. գրեթէ ամէն ալ կը տարբերին այս օրինակն և իրենց վերջաւորութիւնը փոխելով միւս Ծորդաթեանց կը հետեւին, ինչպէս. նուշ՝ լեցնել, առնուշ՝ առնել, զարթնուշ՝ արթնալ.

\* շաա չեն. այսու չեն չեն թոշի և  
ու չեն թոշի. Բայց առ այս առաջաւ ու առաջաւ  
այս թոշի օրու այսու չեն թոշի, թոշու,  
ու այս այսու այսու այսու չեն թոշի, ու այս  
այսու այսու այսու այսու չեն թոշի, ու այս  
այսու այսու այսու այսու չեն թոշի, ու այս

ՈՐԹՆ ՈՒ ԵՂԵԳԼ

Որթատունկ մը կը տրտնջար թէ ինք՝ որ այնքան օդակար և համեղ պտուղներ ունի՝ անջրդի և աւազուտ բլուրի մը վրայ տնկուած էր, մինչգեռ եղեգը որ անպէտ անօգուտ տունկ մ'է, առուակի մը եղերքը տնկուած է: — Անձանօթ ձայն մը պատամխանելով լսաւ անոր. «Մի՛ արտմիր, փափուկ եղեգը պիտի գօսանայ և կորսուի. իսկ քու կլորակ պտուղներդ պիտի արտադրեն համեղ հիւթ մը որ խոնարհ խրճիթներու մէջ միսիթարութիւն ու ձոխ պալատներու մէջ բերկանք պիտի սփուէ:

ՀԲԱ. Ա. — Օրինակեցիք այս հատուածն որուելով բայց երուն լծորդուրիւնը, բիւր, դեմքը, ծամանակը, եղանակը:

ՀԲԱ. Բ. — Հետեւեալ չորս բայերուն արմատները սուրեւ գրուած վերջաւորութիւններուն սիլիզր դիր, լծորդուրեան համամատ: ԲԱ. 1. Ներել, 2. շահել, 3. յուսալ, 4. թողուզ:

ՎԵՐՁԱԽՈՐՈՒԹԻՒՆ. — է, ում, ա', ացող, եցայ, եցիֆ, ացին, ած, ինի, ուն, իս, ին, ացինի, եցան, եց, եցիֆ, իֆ, ող, են, այինի, ացիփ, ացիֆ, ունի, ան, ուս, է, ի, են, աս, իին, իր, այինի, ուինի, եիր, ուին, ուցիֆ, եցավ, անի, եցաւ, աց, ուց, ուցիր, այի, եցիփ:

ՀԲԱ. Գ. — Չորս սիւնակներ զծեցիք և անոնց մեջ գրեցիք չորս լծորդուրիւններուն վերջաւորութիւնները դեմ առ դեմ:

ՀԲԱ. Դ. — Վերլուծեցիք սա բայերը:

Կը զարթնու, թո'ղ, առնելու, պիտի զբօնուիք, թողուցին, պիտի երգնուն, որ թողունք, մի՛ երգնուր:

ՀԲԱ. Ե. — Բերանացի և գրաւոր պատամխանեցիք:

85. Ո՞րն է Դ. լծորդութեան տիպարը. օրինակներ: Ի՞նչ գիտէք այս լծորդութեան վրայ:

ԲԱՅԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

86. Այն բայեր որ արմատին վերջի ծայրը և ունին, արմատական ժամանակներուն՝ այսինքն կատարեալին, հրամայականին և անցեալ ընդունելութեան մէջ նախորդ օրինակներէն կը տարրերին, այսպէս.

Կատարեալ

Մտայ, մտար, մտաւ, մտանք, մտաք, մտան:

Հագայ, հագար, հագաւ, հագանք, հագաք, հագան:

Գողցայ, գողցար, գողցաւ, գողցանք, գողցաք, գողցան:

Հրամայական

Մտի՛ր, թող մտնէ, մտնե՞ք, մտէ՛ք, թող մտնեն:

Հագի՛ր, թող հագնի, հագնինք, հագէ՛ք, թող հագնին:

Գողցի՛ր, թող գողնայ, գողնանք, գողցէ՛ք, թող գողնան:

Անցեալ ընդունելութիւն  
Մտած, հագած, գողցած:

Ասոնց կը հետեւին սկսիլ, պրծիլ, փրրիլ, նսիլ. մի-  
այն հրամայականի մէջ սկսի՛, պրծէ՛, փրրէ՛, նսէ՛ կ'ըլլան:

87. Նոյնակէս չիլ վերջաւորով բայերէն շատը ա-  
սոնց կը հետեւին՝ կատարեալին, հրամայականին և  
անցեալ ընդունելութեան մէջ կորսնցնելով չ գիրը:  
Ի՞նչ. փախչի՛ փախայ, փախի՛ր, փախած:

88. Բառնալ, դառնալ և ասոնցմէ կազմուած բա-  
յեր այս կանոնին ենթակայ են, միտյն թէ ո՞ն գիրերը  
րձի կը փոխեն արմատական ժամանակներուն մէջ:  
Օրինակ. Դարձայ, դարձի՛ր, դարձած:

ՀՐԱՅԵՐՈՒԹ. 68. Խոնցարհեցէք.

1. Տեսնել, մտնել, իջնել, գտնել:  
Հասնիլ, հագնիլ, մեռնիլ, անցնիլ, բուսնիլ:  
Գողնալ զիտնալ, կենալ, ունենալ:
2. Փախչիլ, թոչիլ, դաշիլ, փլչիլ, կպչիլ:
3. Բառնալ, դառնալ, ամբառնալ վերադառնալ:

ՀՐԱՅ. Ա. — Գտեք արմատական ժամանակները:

Խրոտչիլ, կառչչիլ, որտիլ, փակչիլ, կոչչիլ, գոչչիլ, փըլ-  
չիլ, թոչիլ, թրջիլ թրջել տրոնջալ փախչիլ, պրծիլ, փըլ-  
չիլ, սկսիլ, ընկնիլ, ծնանիլ, հագնիլ, բուսնիլ, անց-  
թիլ, մեռնիլ, տեսնել, մտնել, հատնիլ, գտնել, իջնել, հեծնել:

ՀՐԱՅ. Բ. — Ենթագիր բայերը կատարեալի փոխեցէք:

1. Աղուէսը խարել ագռաւը եւ պանիրը ուտել: 2. Ճպու-  
ռը երգել ամառը եւ երբ ձմեռը վրայ հասնիլ, անօթի մնայ:

3. Գայլը յափշտակել գառնուկն ու անտառը տանիլ ուտել: 4.

5. Աղորտը այնքան ուտիլ, փանալ որ վերջապէս ճարիլ: 5. Աղ-

գորտը հրամայական արագիլը եւ անոր ճաշ հրամցնել:

6. Առիւ-  
տէսը հրայիրել արագիլը եւ անոր ճաշ հրամցնել: 7. Աքիսը (կերին-  
ծը յօշտել եղնիկն եւ անշակել ամբողջապէս: 7. Աքիսը (կերին-  
ծի) մտնել շտեմարանը եւ այնքան ուտել ու գիրնալ որ ալ  
յլրնալ դուրս ենել. 8. Հայրս նամակ գրել եւ ես ու զայն  
թղթատուն տանիլ:

ՀՐԱՅ. Գ. — Նոյնը սահմանական ներկայ լրել:

ՀՐԱՅ. Դ. — Նոյնը ապառնի լրել:

ՀՐԱՅ. Ե. — Նոյնը սահմ. ներկայ լրել միսական ձեւով:

ՀՐԱՅ. Զ. — Սահմաններուն համապատասխանութ բառը  
լրել: (Եջ ԻԲ. Հրամ. Ա.)

1. Շէնքի մը այն մասն ուսկից կը մտնենք եւ կ'ելլենք:

2. Գործիք մը որով հիւսնը փայտ կը յլէի:

3. Երկայն զէնք մը որով կը կռուին:

4. Ոչխարներու եւ արջառներու խումբ մը:

5. Քիթին աղդով (ներգործով) զգայութիւնը:

ՀՐԱՅ. Է. — Բերանացի եւ գրառու պատասխանեցէլ:

86. Ի՞նչ կ'ըլլան արմատին ծայրը և ունեցող բայերը:  
Օրինա՞կ: Ո՞ր ժամանակներ արմատական են: 87. Ի՞նչպէս  
կ'ըլլան չիլ վերջաւորով բայերէն շատը: Օրինա՞կ: 88. Ու-  
րիշ ո՞ր բայեր ասոնց կը հետեւին Օրինա՞կ:

89. Յնել կամ ցունել վերջաւորով բայեր՝ ինչպէս  
ցուցնել, հանցնել, եւն կը վերջաւորին այսպէս.  
Կատ. ցուցի, ցուցիր, ցուց, ցուցիմ, ցուցի, ցուցին:  
Հրամ. ցուր ցնելիք, ցուցիք:  
Անց. ընդ ցուցած:

90. Խածնել, թթնել, պազնել, առնել, լսել,  
բերել, դնել, դնել, տանիլ, լալ և տալ բայերն ար-  
թիւններ կընծայեն.

Ծանօթ. Դաստառուն այս բայերը խոնարհել կուտայ և  
կը ցուցնէ զարտուղութիւնները:

91. Միավանկ բայեր խոնարհման մէջ կու մասնիկը  
կ'առնեն և ոչ կը. ինչպէս՝ կու լամ, կու տայի:

92. Չայնաւորով սկսող բայերէ առաջ կը մասնիկն  
ը գերը կը կորսնցնէ և ապաթարց կ'առնէ.

Ինչ. Կ'առնեմ. կ'երգես, կ'ուզէ, կ'օրինենի, ելն:  
Գիտիիք: Գիտեմ, կրնամ, ունիմ, կամ, եւ բայերը մաս-  
նիկ չեն առներ:

### ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

93. Անկանոն են այն բայեր որոնց արմատը բոլո-  
րովին կը փոխուի խոնարհման մէջ (Կանոն 79):

94. Անկանոն են. ուժել, երթալ, զալ, լլլալ, շինիլ:  
Ծանօթ. Դաստառուն ասոնց խոնարհման ձեւը կը զրէ  
տախտակին վրայ եւ աշակերտներն իրենց տեսրակին մէջ  
օրինակելով կը սովորին:

ՀԲԱ. 69 Սա բայերուն արմատ մամանակները գրեցէք:

1. Խաղցնել, լուսցնել, մեոցնել, կացնել, հասկցնել:  
2. Խածնել, թքնել, պազնել, առնիլ, ըսել, բերել, ը-  
նել, դնել, տանիլ, լալ, տալ:  
3. Ուտել, երթալ, դալ, ըլլալ, լինել:

ՀԲԱ. 70. Որ մէկ բայ խոնարհեցէք:

Մեծցնել, թքնել, խառնել, ուտել, ուզել, ընել:

### ԹՐՈՒԻՑԻԿ

Դուք ամէնքդ ալ դիտէք թէ ինչպէս կը շինուի  
թուուցիկը. Երբ հով կայ, թուուցիկը թող կու տան օ-  
դին մէջ և երկար առասանով մը զայն կը բանեն.  
Թուուցիկը լայն է և վերի կողմը սրածայր. թուչունի  
կը նմանի. սուր ծայրը օգը կը ճեղքէ և թեւերն ու  
ապահակ պոչը դիւրաւ կը կենան օգին վրայ. Ոյս է  
պատճառը որ թուչունի պէս կը թռչի:

ՀԲԱ. Ա. — Օրինակիցիք եւ գտեք բայերը. ի՞նչ դիտողու-  
թիւններ կրեաք ընել նոյն բայերուն վրայ:

ՀԲԱ. Բ. — Նոյն հատուածին մէջ, գոյականներէն որո՞նք  
յօդ ունին եւ որո՞նք յօդ չունին:

ՀԲԱ. Գ. — Աշակերտը գրաւոր եւ ապա բերանացի պա-  
տախանէ աս հարցումներուն:

1. Ի՞նչ կ'ըլայ կը մասնիկը՝ ձայնաւորով սկսեալբայերէ  
առաջ: 2. Ո՞ր բայեր կու մասնիկ կ'առնեն: 3. Ո՞ր բա-  
յեր կը եւ կու մասնիկ չեն առներ: 4. Ո՞ր ժամանակներ կը  
մասնիկ կ'առնեն, որո՞նք պիտի մասնիկ եւ որո՞նք կ'առնեն  
որ շաղկապ:

ՀԲԱ. Դ. — Սա արմասներէն ծագոլ բաները գտեք:

1. Մաս, բար, զիր, սկր, շին, դաս, ճառ, լոյս, ծուխ:  
2. Սուս, խելք, լուս, բարձր, անուշ, դառն, նեղ, հի-

ւանդ, ցուրս, մի:

Օրինակ. Ներկ, ներկել, ներկարար, եւայլ:

ՀԲԱ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատախաննեցիք:

89. Ինչպէս կը խոնարհին ցնել վերջաւորով բայեր.  
Գտէք տասը հաստ: 90. Ո՞ր բայերը արմատական ժամանակ-  
ներու մէջ կը զարտուղին: 91. Ո՞ր բայեր կու մասնիկ կ'առ-  
նեն: 92. Չայնաւորով սկսող բայերուն կը մասնիկն ի՞նչպէս  
լըլլայ: Օրո՞նք են մասնիկ չառնով բայերը: 93. Եւ 94. Ո՞ր  
բայեր անկանոն են: Օրինա՞կ:

ԲԱՅԵՐՈՒՆ ՏԵՍԱԿԸ

95. Բայերը գլխաւորաբար չորս տեսակ են. 1ա-  
կան, Ներզործական, Կրաւորական, Զէզոն։
96. Ներզործական բայերը կը ցուցնեն թէ տէր  
բային կ'ողդէ ուրիշի մը վրայ։
- Օր. Արեւը կը լուսաւորէ երկիրը։
97. Կրաւորական բայը, Ներզործականին հակա-  
ռակն ըլլալով, կը ցուցնէ թէ ենթական ուրիշէն բան  
մը կը կրէ. կ'ազդուի։
- Օր. Աշխարհ կը լուսաւորուի արեւէն։
- Գիտելիք. Կրաւորական բայերը կը շնուին Ներզործա-  
կանէն, ծայրը ուիլ կամ ացուիլ ձեւին փոխելով։
98. Զէզոն են այն բայեր որոնց գործողութիւնն են-  
թակային վրայ կը մնայ և չահցնիր՝ չներգործերութիւն։
- Օր. Ծովը կը փրփրի: Զուրը կը վազի: Զին կը վրացէ:  
Գիտելիք. Զէզոք բայերը ցնել մասնիկով Ներզործական  
բայ կ'ըլլան։ Օր. Անձնալ՝ Անձնել, յիշնալ՝ յիշցնել։
99. Կան չէ զոք բայեր որք միայն եղակի գ. գէմ-  
քով կը գործածուին. ասոնք կը կոչուին Միադիմ։
- Օր. Կանձրեւէ, կը ձիւնէ, կ'որուսայ, կը լուսնայ, մընեց։
100. Երբ ներզործական բայը ցուցնէ թէ տէր  
բային գործողութիւնը ուրիշի մը կատարել կուտայ, կը  
կոչուի Անցողական։
- Օր. Ես պիտի կարդացնեմ այս զիրքը (ուրիշի մը):  
Գիտելիք. Անցողական բայը կը կազմուի Ներզործականին  
կցելով ցնել մասնիկը կամ տալ բայը։

ՀԲԱ. 7. Ներզործական բայերը կրաւորական քել եւ փոխա-  
դարձաբար։

Խզել, ծածկել, հնձուիլ, հրամայուիլ, որոշել, կարդալ,  
խաղալ, լուացուիլ, նեղուիլ փոխել, քաշուիլ, հոգալ, քաշ-  
ուիլ, սուլել, պարարուիլ, փակել, պրկել, զրկուիլ։

ԲԱՅԵՐԻ ԱՂՋԻԿ ՄԸ

Զապէլ փողոցէ մը կ'անցնէր, թեւն անցուցած  
ծրար մը՝ զոր գերձակուհին կը տանէր։

Փոքրիկ աղջիկ մը, որ քովէն կ'անցնէր վազելով,  
սահեցաւ և գետինն ինկաւ։

Խելոյն ծրարը վար կը դնէ Զապէլ, փոքրիկ աղ-  
ջիկն ձեռքէն կը բռնէ և վեր կ'առնէ, կը նայի որ  
խեղճին ճակատն ալ ուռեցք մը կայ, ձեռքով կը շոյէ  
կը շփէ որ գարմանէ։

Բայց փոքրիկը կուլար, Զապէլ անուշ խօսքեր ըստ  
անոր, համբուրեց և ճամբան շարունակեց։

Այսպէ՞ս, պէտք է միշտ իրաւու բարիք ընենք։

ՀԲԱ. Ա. — Օրինակեցիք այս հատուածը եւ բայեր զբս-  
նելով ուռեցեցիք անոնց տեսալլը (Ներզործական, Կրաւորական),  
չէզոնիք եւայլն։

ՀԲԱ. Բ. — Ներզործական բայերը կրաւորական քել։

1. Խոչոր ձուկերը կ'ուտեն մանր ձուկերը. 5. Կիւղէն-  
պէրկ հնարեց տալազրութիւնը 1436 ին. 3. Մենք կ'արհա-  
մարհենք ծոյլերը. 4. Շողոքորթներն զմեղ կը խարեն. 5.  
Դուն տեսասը մեր կովերը. 6. Մենք հնձեցինք ցորենը. 7.  
Այգեկոթքին կը քաղենք խաղողը. 8. Շուները թող հալա-  
ծեն զանոնք. 9. Վարժապետը պատժեց պլղոնիկ Սիմոնը. 10.  
Դուն ծեծէ ստ անզիտանը։

ՀԲԱ. Գ. — Բերանացի եւ գրաւոր պատախանեցի։

95. Քանիք տեսակ բայ կայ. 96. Որո՞նք են Ներզործա-  
կան բայերը: Օրինա՞կ: 97. Ի՞նչ կը ցուցնէ կրաւորական  
բայը: Օրինա՞կ: Ինչպէ՞ս կը ցիսուի. 98. Ո՞ր բայեր չէ զոք  
են: Օրինակ: Զէզոք բայերն ի՞նչպէս ներզործական կ'ըլլան,  
տառէք տառը օրինակ: 99. Որո՞նք են միադէմ բայերը: Օրի-  
նա՞կ: 100. Ո՞րն է Անցողական բայը: Օրինա՞կ: Ի՞նչպէս կը  
կազմուի։

ՀԱՐՑԱԿԱՆ ԶԵՒ ԲԱՅԻ

101. Բայը հարցական կ'ըլլայ, երբ վերջին ձայնաւորն երկար հնչուի: Գրութեան մէջ նոյն ձայնաւորին վրայ կը դրուի պարոյկ (°):

Ինչպէս. Կրնա՞մ. կը տարակուսի՞՞մ, պիտի աշխատի՞՞մ:

ՀԲՍ. Հ. Սա բայերը հարցական բռել:

Զիւն կու գայ: Ճերմկեղջները չփոեցիր: Անկէ ալ կը վախնաս: Դեղ պիտի խմես: Խօսքերը մտիկ կ'ընես: Միայն հացով կ'ապղի մարդս: Զեր շունը հաւատարիմ է: Ուտել կ'ուզէիք: Միշտ կը վարձատրես աշխատասէրները: Կարելի է որ դասը չգիտնայ: Մեռելներն յարութիւն պիտի առնեն: Կեանքը գերեզմանով չի վերջանար: Յիսուս խաչին վրայ մեռաւ: Մարդուս կեանքն անվերջ բաղձանքներու շղթայ մ'է:

ՀԲՍ. Հ. Սա խօսեերուն մէջ որ բառերը բայ են եւ ինչ ենակ բայ են:

Վարժապետը խրատեց իր աշակերտները: Արեւը ծագեաւ: Հագուստ կարել կու տամ: Գրիչդ ով կոտրեց: Անդին գնա: Ուսկից առիր այս ոսկին: Ճամբան գտայ: Յիսուս խաչուեցաւ Հրէաներէն: Մանկիկը ժպտեցաւ: Ի՞նչու խօսել կու տաք: Ցաւերս մոռցուցիր: Որո՞ւ գողցնել տուիր զիրքդ: Երկինքը կ'որոտայ: Ո՞րչափ շուտ մթնեց: Աս հացը մզերէ, չուտուիր: Դուռը կղզուեցաւ: Ղազարոս մեռաւ եւ Քիստոս զայն կենդանացուց չորս օր վերջ: Տղմք, շուտ հագուեցէք, գրեկոնիդ առէք, դպրոց վազեցէք: Ամպերը կը դռամ:

ՀԲՍ. Հ. Հետեւեալ բառերն իրեւ ենթակայ զործածեցէն մէյմէկ նախաղատուրեան մէջ:

Ես, դուն, ան, դպրոցը, մեր հայրը, հաւերը, իմ դասս, վարժուհին, զմրուխտը, կաղամարս:

ԼՈՒՍԱՒՈՐՈՒՄ

Լուսաւորման համար կը գործածենք ճրագ և մեղրամոմ, բուսական իւղ, քարիւղ եւ օդային կաղ:

Ճրագը կը շինուի կենդանիներու փորէն ելած ճարպով. իսկ մեղրամոմը՝ մեղրը հալեցնելով:

Բուսական իւղը կը գոյանայ բոյսերէ, (Ճիթենի, խաշխաշ եւն.): Քարիւղը բնական աղբիւրներէ կամ հորերէ կը բղիսի քանի մը երկիրներու մէջ, ինչպէս հիւսիսային Ամերիկա և Կովկասի Պաքու քաղաքը: Կաղը գետնածուիէն կ'արտադրի:

Վերջապէս կայ նաև ելեկտրական լոյսը որ մեր ճանչցած լոյսերու մէջ ամենէն գեղեցիկն է, բոլորովին նոր գիւտ է այն, և օրէ օր կը կատարելազործուի:

ՀԲՍ. Ա. — Օրինակեցէն եւ ոռուեցէն բայերուն տեսակը, յետոյ գտէն նոյն բայերուն անեւեւոյք:

ՀԲՍ. Բ. — Յարմար եւր բայիները դրել կետերուն տեղ, Տէ՛ր ԲԱՅԻ. — Լոյս, ցրվեծ, բամի, շողի, ակն, անձրէ, զետ, զետակ, վտակ կամ առուակ. աղբիւր:

... ամպերէն կ'իջնէ: — ... կու գայ արեւէն: — ... ժայռերէն վար կը գահավիմի: — ... գետինէն կը բղիսի: — ... կը փչէ հիւսիւն: — ... ծովէն կը գոյանայ: — ... կը վազէ առուակին մէջ: — ... կը հոսի գետակին մէջ: — ... կը հոսի գետին մէջ: — ... կը թափի ծովուն մէջ:

ՀԲՍ. Գ. — Վերլուծեցէն իետեւեալները:

Հագայ, գողցար, փրթաւ, դարձաք, հրամցուցի, խած, թքնով, պագաւ, առնել, ըսինք, զի՞ր, կը տանիմ, լացաւ, տուինք, կ'ընէի, կերար, եկանք, պիտի ուտէ, եղի՞ր:

ՀԲՍ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէն:

101. Բայը ե՞րբ հարցական կ'ըլլայ: Օրինա՞կ: Գրութեան մէջ ի՞նչ կը դրուի հարցական բային վրայ:

Ժ Խ Տ Ա Կ Ա Ն Զ Ե Ւ Բ Ա Յ Հ Ի

102. Բայը ժխտական կամ բացասական կ'ըլլայ չ  
և մի՛ մակրայներով որք կը դրուին բայէն առաջ.

103. Սահմանական ներկան և անկատարը բացա-  
սական կ'ըլլան եմ և եի բայերով և գլխաւոր բային  
աներեւոյթով, որուն և գիրը կը փոխուի րի (\*):

Օր. Չեմ սիրեր, չես սիրեր, չսիրեր, չեմ սիրեր,  
սիրեր, չեմ սիրեր: Չեի սիրեր, չիր սիրեր, եւլն:

Դիս. Ինչպէս կը տեսնուի, ներկայ եղ. Գ. դէմքն ա-  
ռանց օժանդակի կը գործածուի: Երբեմն ալ, բաղաձայնով  
սկսող բայերէն առաջ, չ զրին քով կը դրուի ի: Ինչպէս.  
չի սիրեր, չի քար, չի տար, չի կարդար, եւայլն:

104. Մի՛ ժխտականը միայն հրամայական եղակի  
և յոքն. Բ. դէմքերուն հետ կը գործածուի:

Օր. Մի՛ սիրեր, մի՛ սիրէի, մի՛ խօսիր, մի՛ խօսիի,  
մի՛ կարդար, մի՛ քաղաքի, մոռնալ, թողուի:

ՀԲԱՀ. 75. Սա բայերը խօսարհեցէն դէմ առ դէմ հաստա-  
կան եւ ժխտական. — Բաղել, դանդաղիլ, մոռնալ, թողու:

ՀԲԱՀ. 76. Հետեւեալ խօսերը ժխտական քրէ:

Ո՞վ կը տեսնէ զիս: — Յովմէփ կը լսէ քու ձայնդ: —  
Ծուտ կ'ուտես: — Սյոր զուարթ. կը տեսնեմ զձեզ: —  
Խաղացէք շարունակ: — Դասատոն զձեզ կանչեց: — Ծուտ  
ըրէ': — Սսեզով փայտ կը կտրե՞ն: — Փորձանքէ ազատե-  
ցանք: — Ո՞վ է կերեր: — Ես ըրի: — Ծովը կը վրփրի:  
— Մերթ կ'որոտաս, մերթ կ'ամպես, մերթ կը մթնես մռացը:  
մերթ կը տեղաս անձրեւ: — Բժիշկն հիմա կու գայ: — Տար  
զմեզ ի փորձոթիւն: — Կ'ուտեմ, կ'աշխատիս, կ'աղայ, կը  
խնդրենք. կը թողուք, կը դրուին, կ'երթայի:

(\*) Ունիմ և կամ բայերուն ժխտականը կ'ըլլայ. չունիմ, չունիս, չու-  
նի եւլն. չի կամ, չի կաս, չի կայ եւլն.

ՀԲԱՀ. Ա. — ԼԲ. Էջի հատուածը (ԼՈՒՍԱՒՈՐՈՒՄ) փոխե-  
ցել ժխտական հարցական ձեռի:

ՀԲԱՀ. Բ. — Սա աներեւոյթներուն Սահմանական ներկան,  
Անկատարը եւ Հրամայականը գրեցէ հաստական եւ ժխտ-  
ական դէմ առ դէմ:

Առնել, տանիի, վախճաղ, երդեռուլ:

ՀԲԱՀ. Գ. — Օրինակին համեմատ խօսեր շինեցէք:

ՏԵՐ ԲԱՅԻ. — Մուկը, գայլ, եղ, տզրուկ, կէտ, ձնձղուկ,  
շուն, կատուն, գազան, արծիւը:

ԲԱՅ. — Կըծել, պատառել, ճարակել, ծծել, կլլել,  
կտցել, խածնել, լսկել, լսփել, գիշատոել:

ՄԵՌԻ ԽՆԴԻԲ. — Արմատներ, ոչխար, խոտ, արիւն,  
մանր ձուկեր, ցորեն, գող, կաթ, որս, զիակ:

Օրինակ. Մուկը արմատներ կը կրծէ:

ՀԲԱՀ. Դ. — Վերլուծեցէք սա բայերը:

Պիտի խնդայի, կը պատժուէք, լսեցինք, մոռան, կար-  
դացուած, կը փրփրի, թող քիչնայ, մեծցուր, ամպեց, կը  
խաղցնեն, կը դրուի, կ'անցնիմ, կ'անցընես, կը մթնէ, մնա',  
ել՛ք, որ հանուի, զրկե՞նք, ուտել, կերցուց:

Օրինակ. Պիտի խնդայի՝ բայ Զէգոք. երրորդ լծորդու-  
թիւն, Թէտական եղանակ, ներկայ եւ ապառնի ժամանակ ե-  
զակի Ա. դէմք. աներեւոյթն է խնդալ:

ՀԲԱՀ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք:

102. Ինչպէս ժխտական կ'ըլլայ բայը: 103. Ինչպէ՞ս  
ժխտական կ'ըլլան Սահմանական ներկան ու Անկատարը:  
Օրինա՞կ: Ի՞նչ զիտելիք կայ Սահմ. ներկայ եղակի Գ. դէմ-  
քին վրայ: 104. Ե՞րբ կը գործածուի մի՛ ժխտականը: Օրի-  
նա՞կ: Ի՞նչ զիտելիք կայ ունիմ եւ կամ բայերուն ժխտա-  
կանին վրայ:

Բային եւ ենքակային համաձայնութիւնը

105. Բայր թիւով և գէմքով պէտք է համաձայնիւ  
ենթակային հետ:

Օր. Դուն կը կարդաս: Աստղերը կը փայլին:

Կը կարդաս Եղակի Բ. գէմք է որովհետեւ Դուն  
ենթական եղ. Բ. գէմք է: Կը փայլին յոքն. Գ. գէմք  
է, վասն զի աստղերը ենթական յոքն. Գ. գէմք է:

ՀՐԱՀ. 77. Տեր բային եւ բայր յոհնակի ըրեմ:

Սպասուհին կը վառէ ճրագը: — Դաստիարակը կը կրթէ  
մանուկը: — Տղան պիտի սերտէ դասը: — Շեփորը կը հրա-  
մանուրը: — Քոյրդ կ'աւլէ եւ կը մաքրէ սենեակն ու  
փրէ զինուրը: — Քոյրդ կ'աւլէ ծախեց իր գոյքը եւ մեկնե-  
սանդուխը: — Վաճառականը ծախեց իր գոյքը եւ մեկնե-  
սաւ: — Եզր կը վարէ արտը: — Քահանան պատարագ կ'ընէ,  
ցաւ: — Եզր կը վարէ արտը: — Քահանան պատարագ կ'ընէ,  
իսկ վարդապետը քարոզ կու տայ: — Պահապանը թող հանգ-  
չի շոնուրը խոյս տուաւ: — Անձեւ  
չի, չոնը կը հսկէ: — Զինուրը խոյս տուաւ: — Անձեւ  
կը տեղայ եւ փողոցը ջրով կը լեցուի: — Հիւսնը տախտակ  
կը կազմէ: — Վարդը այլ եւ այլ գոյնով կրնայ ըլլաւ:

ՀՐԱՀ. 78. Եղակի վերածնեցէ ենքակայ բայ եւ խնիր:

Գործառները կը սրէին իրենց գործիքները: — Սպա-  
սաւորները կը բանային պատուհանները: — Աքաղաղները  
պատուհանները կը բանային պատուհանները: — Օտարականները  
պատուհանները այցելեցին քաղաքները: — Ալիտի խօսին: — Օտարականները  
պատուհանները պարզեցին առագաստները: — Գողերը կո-  
նաւաստինները պարզեցին առագաստները: — Ուղարկած վրայ հասան եւ ձեր-  
դոպեցին տունները, բայց ոստիկաններ վրայ հասան եւ ձեր-  
դոպեցին տունները: — Ուղարկած վրայ հասաննորդէին ուղե-  
րակալեցին վիրենք: — Զաղացապանները ցորեն կը  
ուղարկած վրայ հասաննորդէին: — Այդեպահներ կը կթեն  
գնեն, կ'աղան եւ կը ծախեն: — Այդեպահներ կը կթեն  
գնեն, կ'աղան եւ կը ծախեն: — Մենք համեմեցինք աղցան-  
այգիններն եւ գինի կը չինեն: — Մենք համեմեցինք աղցան-  
ներն: — Պայտարները կը լուսնեն ձիերը:

ՀՐԱՀ. Ա. — Սահմաններուն համապատասխանող նմանա-  
ձայն բառերը գտեք:

1. Ա. Հատու գործիք մը որով հաց, միս եւն. կը կտրեն:
- Բ. Հեղուկ մը որուն մէջ թաթիւելով գրիչը՝ կը գրենք:
2. Ա. Այն տեղն ուր հաց կ'եփեն:
- Բ. Սպիտակ փիսրուն հող մը զոր ջրով կը մարեն պատ-  
ճեփելու համար:
3. Ա. Գործիք մը որով կը փշեն հնոյներուն կրակը:
- Բ. Զմրան՝ ցուրտ եւ սաստիկ քամի:
4. Ա. Տեսակ մը փեղոյր՝ զոր կը կրէին իշխաններ եւ  
վեհապետներ:
- Բ. Փայտէ գործիք մը որով լուացքի ատեն լաթերը  
կը ծեծեն աղոտ մաքրելու համար:
5. Ա. Մեռած կենդանինի մը մարմինը:
- Բ. Փայտէ գործիք մը ձողաձեւ որով ջրին մէջ կը  
քալեցնեն նաւակները:

ՀՐԱՀ. Բ. — Նեղագիր բայեն յոհնակի Ա. դիմք ըրեմ փա-  
կագիր մէջ ցուցուած ժամանակներով:

1. Մենք գոհ ըլլալ (Սահմանական ներկայ) երբ մեր  
դասը լաւ սովորի (Սահմանական ներկայ):
2. Եթէ դուն առաքինի ըլլալ (Սուրադ. Անկատար), եր-  
ջանիկ սեպուիլ (Թհական):
3. Թէպէտ չճանչնալ (Սահմ. անկատար), սակայն քանի  
մ'անգամ ժևնուիլ (Կատարեալ) հետը:
4. Երբ մեծնալ (Սուրադ. ներկայ) ծնողացս օգնելու ջա-  
նալ (Ապանեի):

5. Մենք ցալի (Սահմ. ներկայ) որ պատճառ ըլլալ (Կա-  
տարեալ) ձեր վասառելուն:

6. Մենք միշնալ (Կատ. ընդունիլ ձեր հրաւէրը, ինչու  
որ հիւանդ ըլլալ (Անկատար):

ՀՐԱՀ. Գ. — Սա նմանաձայններով խօսեր ըինեցէք:

1. Դանակ, բանաֆ. — 2. Փուռ, բուռ. — 3. Փու՛,  
բու՛ֆ. — 4. Թազ, բակ. — Դիակ, բիակ:

ՀՐԱՀ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք:

105. Ի՞նչուէս կը համաձայնի բայը Տէր բային հետ:

106. Երկու եզակի կ'արժեն մէկ յոփնակի. — Բայ  
մը որ ունի բանի մը եղ. Ենթակայ, յոքնակի կը դրուի:

107. Եթէ Ենթակաները երրորդ դէմքի անուն  
կամ գերանուն են, բայց կը դրուի յոքնակի Գ. դէմք:  
Ինչպէս. Հայր եւ որդի կ'աշխատին: Քու հայրդ եւ  
իմ եղբայրս պիտի գան:

108. Եթէ Ենթակաները զանազան դէմքերով են,  
բայց կը դրուի յոքն. և կ'առնէ նախապատիւ դէմքը:  
Ա. Դէմքը երկրորդէն նախապատիւ է, երկրորդն ալ  
երրորդէն: Ինչպէս. Դուք եւ ես կ'երբանի այզի: Դուք  
եւ իմ եղբայրս կրնաք կարդալ:

**ՀՐԱՀ. 79.** Փակազծեալ բայերը սահմ. Աերկայ դրէմ եւ հա-  
մանայնեցուցէմ հնրակային:

Պետրոս եւ Նշան (լսաղալ): — Այժմ ու ոչխարը (ու-  
տել) խոտ: — Սրդարութիւն եւ խաղաղութիւն (իշխել)  
երկրի վրայ: — Զին եւ էշը (տանիլ) մեր բեռները: — Ծի-  
ծառն ու սոխակը (երգել) ծառերուն մէջ: — Վարդն ու  
մանիչակը անուշ (բուրել): — Գիւղացին եւ քաղաքացին  
(դիմել) վաճառանոցը: — Հացն ու միսը (անուցանել) զմեզ:  
— Թնդանօթն ու հրացանն (սպաննել) մարդերը:

**ՀՐԱՀ. 80.** Բայերն ապառնի քրէմ եւ ենրակային համա-  
ձայնեցուցէմ:

Եղբայրս եւ ես (պաշտպանել) զձեզ: — Դուն եւ Պօղոս  
(հերկել) այս դաշտը: — Բնկերներս ու ես (լողալ) լիճին մէջ:  
— Այս աղջիկն ու դուն (փետել) հաւերը: — Ան ու ես  
(գալ) ձեր տունը: — Եղբայրդ եւ դուն հեռաւոր երկիր (ձամ-  
բորդել): Դուն եւ ես (շինել) տուն մը: — Հրանտ եւ ես  
այզի (երթալ): — Դուն, Մազկոս եւ փոքրիկ Սեպուհ (լսա-  
ղալ) պարտէզին մէջ:

### ՓՈՔԻՒԿ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ

Ան փոքրիկ երաժիշտները որ, գարունը, զուարթօրէն  
կը թռչտին պարտէզներու և պուրակներու մէջ, ի՞նչ  
կ'ըլլան արդեօք ձմեռ ատեն. Անոնք կ'երթան հեռու  
տեղեր, մեր երկրէն աւելի տաք երկիրներ, ուր կը վա-  
յելին գեղեցիկ եղանակը, մինչ ձմեռուան ցուրան ու  
տրտմութիւնը կը պաշարէ զմեզ: Յետայ, երբ նորեկ  
գարունը վարդեր յանէ մեր պարտէզներուն ու հովիտ-  
ներուն վրայ, անոնք նորէն կու գան մեր քով:

ՀՐԱՀ. Ա. — Եզակիի վերածեցիք այս հատուածը :

ՀՐԱՀ. Բ. — Գտիք նոյն հատուածին մեջի դերանունները  
եւ որուեցիք անոնց տեսակը դեմքը, թիւր, հոլովը:

ՀՐԱՀ. Գ. — Էջ և. ի Բ. Հրահանզը Եզ. Ա. դեմքի վերածե-  
ցիք, այսպէս. Ես գոհ կ'ըլլամ երք դասս յաւ առվրիմ:

ՀՐԱՀ. Դ. — Նոյնը Եզակիի Բ. դեմքի վերածեցիք:

ՀՐԱՀ. Ե. — » Յոհն. Բ. » »

ՀՐԱՀ. Զ. — » » Գ. » »

ՀՐԱՀ. Է. — » Եզակիի Գ. » »

ՀՐԱՀ. Ը. — Օրինակին համեմատ խօսիր օփնեցիք:

Հորթ, ուլ (կամ ամիկ), թոժիւն, կորիւն, գաւազ, եղ-  
նորթ, վառեակ, մտրուկ (կամ բոչոյ), քուռակ (կամ յաւա-  
նակ), լակոս (ակունդ կամ կորնակ), գառնուկ (որոշ կամ  
բուծ), խոճկոր, ձագ, երախայ (կամ մանուկ), կոզո:

Օրինակ. Հորթ կը կոչուի փոքր կովը:

ՀՐԱՀ. Թ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք :

106. Բանի մը եղակի տէր բայի ունեցող բայը ի՞նչ թիւ  
կ'առնէ: Օրինա՞կ: 107. Բայց Ե՞րբ յոքնակի Գ. դէմք կը  
դրուի: Օրինա՞կ: 108. Տարբեր դէմքով տէր բայի ունեցող  
բայը ի՞նչ դէմք կ'առնէ: Օրինա՞կ:

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

109. Նախադասութիւն կը կոչուի խօսք մը որուն  
մէջ կայ էական բայ, Տէր բայի և Ստորոգելի:

Ինչպէս. Հացն ու միսը ուտեղիվ են: Օդը զով է:

110. Շատ անդամ ստորոգելին էական բային հետ  
միացած կ'ըլլայ. Ինչպէս. Ծղան կը կարդայ իր դասը:

Կը կարդայ բայը կը պարունակէ ստորոգելի մը՝ կարդա-  
ցող եւ էական բայ մը՝ է:

Գիս. Այս տեսակ բայեր կը կոչուին ածական բայ:

111. Խօսքի մը մէջ այնքան նախադասութիւն կայ  
որքան դիմաւոր բայ:

Գիս. Բային աներեւոյթէն եւ ընդունելութիւններէն  
զատ. միւս բոլոր եղանակները դիմաւոր են:

ՀՐԱՀ. 81. Գտէք ինտենս հատուածին մէջ նախադասու-  
թեան զանազան մասերը (\*) (Ենթակայ, բայ, ստորոգելի, խնդիր):

Հրաշակի բոյսեր են ծաղիկներն որ գարունը կը ծաղիկն  
գոյնզգոյն եւ անուշ բուրումներ ունին: Պարտէզներու մէջ  
կը մշակուին վարդը, շահալրակը, շահոքրամը, մանիշակը,  
յակինթը եւ յասմիկը: Մարգերու մէջ կը բունին զատկի ծա-  
ղիկը, շոշանը, առուոյթը, եւայլն:

Մաղիկներէն ետք կու գան պտուղները. Տեսակ տեսակ  
պտուղներ կան. կուտաւոր կ'ըսուին այն պտուղներն որ մսոտ  
ու ջրոտ են, բայց մէջն ունին կուտ մը, ինչպէս են դեղձը,  
ծիրանը, սալորը, կեռասը: Թիմաւոր պտուղներն ալ ջրոտ ու  
մսոտ են, բայց ներքին կողմն ունին հատիկներ կամ թիմեր,  
ինչպէս են խնձորը, տանձը, զղեարը եւայլն: Հատաւոր կ'ըս-  
ուին այն պտուղներ որոնք կակուղ ու կլոր են եւ ունին շատ  
մանր հատիկներ, ինչպէս են խսղողը, նարինջն ու ելակը:  
Փեճեկաւոր են նուշը, ընկոյզը, կաղինը, շագանակը:

(\*) Իիւրութեան համար նախ թիւերով զատեցէք նախադասութիւն-  
ներն իրենց վերաբերեալ մասերով. յետոյ պատշաճ հարցումներով գտեք  
մէն մի բառի պաշտօնը.

ՄՈՐ ՄԸ ԽՐԱՏՆԵՐԸ

Աշխատէ՛, ուժով եղիր, համարձակ, դուաբթ և  
անկախ, երբ ես մեռնիմ. խորհէ՛ իմ վրաս՝ որ քեզի  
համար աշխատած ու տանջուած եմ. Բարի եղի՛ր:  
Զանա՛, առանց վարանելու, օդուտ ընել ուրիշին. մի՛  
ցաւիր կորսնցուցածիդ վրայ, վաստկէ՛ առանց վատու-  
թեան և ստորոգելութեան: Քու սիրելիներուդ երջանկու-  
թինը աւելցնելու աշխատէ՛:

ՀՐԱՀ. Ա. — Եեղազիր բառերը յօֆնակիի վերածեցիք:

ՀՐԱՀ. Բ. — Գտէք ածական բայերը (կանոն 110) եւ զա-  
տեցիք ստորոգելին եւ եական բայը:

ՀՐԱՀ. Գ. — Եեղազիր բառերուն տեղ, համապատասխան  
դեմով եւ բիւով դերանուններ դրէք:

1. Երկրագործը կը հնձէ ցորենը, յետոյ երկրագործը կը  
կապէ ցորենը: 2. Յովսէփի սրբագրեց Միհրանին գասը, եւ  
Միհրան չնորհակալ եմ ըսաւ Յովսէփին: 3. Կառապան Յա-  
կոր լծեց իր կառքը, կառապան թաղիկ ալ լծեց իր կառքը և  
4. Ամէնքդ գիտէք ձեր դասերը, ե՞ս ալ իմ դասերս գիտեմ:  
5. Սալորները — մենք քաղեցինք սալորները — հասունցած  
եւ անուշ էին: 6. Աս աղաքը կը սիրեն իրենց դրացիները,  
դրացիներն ալ կը սիրեն եւ կը մեծարեն աս տղաքը:

ՀՐԱՀ. Դ. — Յօֆնակիի վերածեցիք ներհակի գրելով:

1. Ես կը ձերմկնեմ: Դուն կը յառաջադիմէիր: Ան  
սկսաւ: Որ նա անիծէ:

2. Ես կը հետեւէի: Դուն կ'իննէիր: Որ ան խնդար  
ես լուլու եմ: Դուն խօսեցար:

Օրինակ. Ես կը ձերմկնեմ — մենի կը սեւցնենի:

ՀՐԱՀ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխաննեցիք:

109. Ի՞նչ է նախադասութիւն: Օրինա՞կ: 110. Ստորո-  
գելին ի՞նչ կ'ըլլայ շատ անդամ: Օրինա՞կ: 111. Խօսքի մը  
մէջ ո՞րչափ նախադասութիւն կայ: Օրինա՞կ: Ո՞ր եղանակ  
ները դիմաւոր են:

## ԳԼՈՒԽ Զ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԴԵՐԲԱՅ

112. Ընդունելութիւն կը կոչուին այն բառեր որք  
թէ' ածականի և թէ' բայի դեր (դեր-բայ) կը կատարեն:

Ա. Բայի պաշտօն կը կատարեն երբ գործ կը ցունեն եւ  
այն ատեն դիմաւոր բայի մը հետ կը գտնուին ընդհանրապէս:

Օր. Սիրող եմ, տեսած ես կամ տեսեր ես, լսելու է:

Կը սիրեմ գրելու, կ'ամչնամ խօսելու:

Բ. Ածականի դեր կը կատարեն երբ վիճակ կամ որպի-  
սութիւն կը ցուցնեն եւ պարզապէս իրը ածական դրուած  
են գոյականի մը քով:

Օր. Սիրող մարդ, տեսած գործ, լսելիք ձայն, գրելու  
քուղը, ցանկալի բարեկամ, ուսեալ կին, եւայլն:

113. Երեք տեսակ ընդունելութիւն կայ.

1. Ներկայ ընդունելութիւն որ կը վերջաւորի ող կամ իչ:
2. Անցեալ՝ որ կը վերջաւորի ած, եր կամ եալ:
3. Ապառնի՝ որ կը յանգի լու, լի, լիֆ:

ՀՐԱ.ՀԱ.ՆԳ. 83. Ուսեցելք ընդունելութիւններն:

Եկող տղան բարեկամն է: — Աստուած ներող եւ ար-  
գահատող է: — Այս կինը հագուստ կարող է: — Հասուն-  
ցած պտուղները կ'ուտուին: — Պարտէզին պտուղներն հա-  
տուցած ըլլալու են: — Ուսեալ կիները յարգելի են: —  
Երեկոյեան քանի՞ ժամ մնացած է: — Մնացած ցորենն աղ-  
քատներուն բաժնեց: — Հինցած կօշիկներդ նետի: — Լա-  
թերս շատ հինցած են: — Մեռած մարդը տեսայ: — Ե՞րբ  
մեռած է հաւդ: — Խմելու ջուր չի կա՞յ: — Ի՞նչ է ընկլիքդ:

ՀՐԱ.ՀԱ.ՆԳ. 83. Հոլովեցելք սա դերբայիները:

Հնձող փրկիչ, գրուած, անցեալ, ուտելիք, ցրուիչ,  
մլրտիչ, արարիչ, հրաժարեալ, ամբաստանեալ, երգիչ:

## Ա.Ղ.

Ածուխին և ուրիշ հանածուներու պէս, աղն ալ կը  
գտնուի երբեմն հողին տակ: Բայց ընդհանրապէս ծո-  
վին կը հանեն զայն, ծովին ջուրը դարձնելով ցածկէկ  
աւազաններու մէջ որք կը կոչուին աղաղիձ. արեւուն  
ջերմութիւնը կը շոգիացնէ այդ ջուրը որ կը ցնդի, և  
հողին վրայ կը մնայ ազը:

ՀՐԱ.Հ. Ա. — Ուրուեցելք դիմաւոր բայերը եւ ապա գտէք  
անոնց աներեւոյրներն ու դերբայները:

ՀՐԱ.Հ. Բ. — Գրաւոր եւ բերանացի պատասխանեցելք սա  
հարցումներուն:

1. Ի՞նչ ըսել է հանածու: 2. Ուսկի՞ց կը հանուի: 3.  
Աղը ո՞ր տեղերէ կը հանեն: 4. Ինչպէ՞ս կը հանեն: 5. Ի՞նչ  
է աղաղինը: 6. Չուրը ի՞նչ կ'ըլլայ արեւուն ջերմութեամբ:
7. Հողին վրայ ի՞նչ կը մնայ: 8. Ի՞նչ բանի կը գործածուի աղը:

ՀՐԱ.Հ. Գ. — Սա դերբայները խոնարհնեցելք հական բային  
հետ, միսական ձեւով:

1. Օրհնող: 2. Լացած: 3. Ամբաստանեալ: 4. Առեր  
(միայն Սահմ. ներկայ եւ անկ.): 5. Ցուցնելու: 6. Նստելիք:

Օրինակ. Օրհնող չեմ, օրհնող չես եւայլն: Լացած չեմ,  
լացած չես եւլն: Չեմ առեր, չես առեր եւլն: Ցուցնելու  
չեմ եւլն: Նստելիք չեմ, նստելիք չես եւլն:

ՀՐԱ.Հ. Դ. — Սա աներեւոյրներն ծագող բոլոր դերբայ-  
ները գրեցելք: Փրկել, գրգռել, նեղել, զսել, զործել, զեղչել:

Օրինակ. Փրկած, փրկեր, փրկելիք, փրկող, փրկիչ:

ՀՐԱ.Հ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցելք:

112. Ո՞ր բառեր դերբայ են: Ե՞րբ բայի պաշտօն կը  
կատարեն եւ ե՞րբ ածականի: Օրինակներ տուէք: 113. Քանի՞  
ընդունելութիւն կայ, ի՞նչպէս կը վերջաւորի ներկայ ընդու-  
նելութիւնը, անցեալով, ապառնի՞ն:

## ԳԼՈՒԽ Ե.

### ՄԱԿՐԱՅ

114. Մակրայն անփոփոխ բառ մ'է որ՝ կը ճշդէ քայի մը, ածականի մը կամուրիշ մակրայի մ'իմաստը։

Օրինակ. Քիչ խօսիլ, շատ աղուոր դեմք, աւելի կանուխ վարքնեաւ։

Քիչ մակրայը կը ճշդէ խօսիլ բային իմաստը, շատ մակրայը կը ճշդէ աղուոր ածականին իմաստը, եւ աւելի մակրայը կը ճշդէ կանուխ մակրային իմաստը։

115. Գլխաւոր մակրայներն են.

1. Փամանակական. — հիմա, երթ, կանուխ, ուշ։
2. Տեղական. — հոս, հոն, վեր, վար, մեջ, ներ։
3. Քանակական. — շատ, ինչ, աւելի, միայն, ա՛շ։
4. Հաստատական. — այն', հարկաւ, իրաւ, ձիշդ։
5. Ժխտական. — ոչ, չ, մի՛, երթիք, քնաւ։
6. Հարցական. — ի՞նչպէս, ե՞րբ, ի՞նչո՞ւ, ո՞ւր, ուսի՞ց։
7. Տարակուսական. — զուցէ, արդեօֆ, միրէ։
8. Նդանակական. — շուտ, կամաց, աղեկ, գեշ, շաւ։
9. Ցուցական. — ահա, ահաւասիկ, աւասիկ։

ՀԲԱ. 84. Որո՞նք են մակրայ եւ ո՞ր բայերուն կը վերաբերին ի՞նչպէս խմացար այս գաղտնիքը։ — Կամաւ անձնատուր եղան։ — Իսպառ մինակ մնացի։ — Դեռ կը տնտընա՞ս։ — Երկու տարիի միամին ապրեցանք։ — Մերթ զուարթէ մերթ տխուր։ — Երբեմն տկարութիւն կը գդամ։ — Երբ դուն եկար, արդէն լմնցած էր հանդէսը։ — Շատ կանուխէ։ — Նախ խորհէ՛ եւ ապա խօսէ։ — Էսածիդ վրայ ետքը պիտի զղաս անշուշտ։ — Ի՞նչու տխուր ես։ — Ժամը քարին է արդեօք։ — Հոս եկուր։

## Ա. Գ. Ա. Հ. Ը

Շաբունակ կը մտմտայ, ամէն բանէ կը յուզուի, կը կասկածի, կը տանջուի, իր շուքէն անգամ կը վախնայ։ Ո՛չ գիշերը քուն ունի, ո՛չ ցերեկը՝ հանգիստ։ Իր հարստութիւնը չի կրնար վայելել։ Իր տուածին վրայ կը զղայ, միշտ կը վախնայ ունեցածը կ'որսնցնելէ, անընդհատ կը չարչրկի ստակ գիշելու համար։ Մարդերէ հեռու կ'ապրի. միս մինակ, տրաում տխուր կը փակուի իր ապարանքին ներսերը. բարեկամներն իսկ չեն համարձակիր իրեն մօտենալ։

ՀԲԱ. Ա. — Որո՞նք են մակրայներն եւ ի՞նչ տեսակ են։

ՀԲԱ. Բ. — Թիւերով զատեցեք նախադասութիւններն եւ որուեցեք նախ բառերու պատօնը, յետյ անոնց տեսակն ու կրած փոփոխութիւնները։

ՀԲԱ. Գ. — Ցոննակի վերածեցեք այս հասուածը։

ՀԲԱ. Դ. — Շեղազիր մասնիկներով մակրայներ կազմեցեք։ Այսպէս. հայրաբար, մեծապէս, կուրօրէն, շեղակի։

ԱԲԱ. Հայր, իշխան, մտերիմ, բարեկամ, խոհեմ։

ԱՊԱ. Մեծ, ձմարիտ, գաղտնի, յայտնի, արագ։

ՕՐԵՆ. — Անգութ, կոյր, լուրջ, վեհ, թեթեւ, զուարթ։

ԱԿԻ. — Շեղ, շեշտ, երբեմն, ուղիղ, կողմն, յաձախ, թեթեւ, յանկարծ, ուժգին, վաղվաղ փոփոխ, որոշ։

ԳԻՆ. — Ոյժ, ողբ, տրտում, ցաւ, սիրտ, զուարթ, լալ։

ՀԲԱ. Ե. — Խօսեր շինեցեք հետեւեալ մակրայներն ու անոնց ներհանք գրածածին։

Քիչ, կանուխ, աղէկ, շուտ, տւելի, հեռու, հոս, երբէք, կամաւ, ձմարիտ։

ՕՐ. Քիչ խօսեցէք, բայց շատ աշխատեցէք։

ՀԲԱ. Զ. — Բերանացի եւ գրաւր պատասխանեցեք։

114. Ի՞նչ է Մակրայ, օրինա՞կ 115. Որո՞նք են ժամանակ ցուցնող մակրայները, տեղ ցուցնող, քանակութիւն, հաստատութիւն, ժխտում, հարցում, տարակոյս, եղանակ եւն. ցուցնող մակրայները։

## ԳԼՈՒԽ Բ.

ՆԱԽԴԻՐ ԿԱՄ ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒԽԻՆ

116. Նախդիր կամ նախադրութիւնն անվուժոխ  
բառ մէ որ գոյականին կամ դերանունին կցուելով՝  
կը ցուցնէ ուրիշ բառի մը հետ նոյնին առնչութիւնը։  
Օրինակ. Ծառին վրայ եղաւ։ Ինձի հետ եկուր։

117. Նախադրութիւն ունեցող բառը կը կոչուի  
նախադրութեան ինդիրը։

Ինչպէս վերի օրինակին մէջ ծառին եւ ինձի բառերը։

118. Նախադրութիւններէ ոմանք իրենց ինդիրէն  
առաջ կը դրուին, ոմանք ալ վերջը. Վերջը դրուողները  
կ'ըսուին նաեւ յետադիր։

119. Գլխաւոր նախադրութիւններն են.

Մէջ, տակ, վրայ, ներս, դուրս, բով, մօս, առաջ, առջեւ,  
ետք, ետեւ, համար, հետ, չափ, պէս, զատ եւլն։

Դիս. Նախդիրներէ մէկ քանին կրնան հողմուկը եւ յօդ  
առնել, ինչպէս. բովս, բովիս, բովիս, ներսովս, մօտեղ, վրան։

120. Վերոյիշեալներէն ոմանք կրնան ըլլալ թէ՛  
մակրայ և թէ՛ նախդիր։

1. Մակրայ են, երբ բայի մը քով են։

2. Նախդիր են, երբ գոյականի կամ դերանունի քով են։

ՀԲԱ. 85. Ուրո՞ն են նախադրութիւններն եւ անոնց ինդիրներ։  
Այս մարդն իրեւ գրապարտիչ պիտի պատժուի։ — Զայնդ  
մինչեւ ինձի հասաւ։ — Ուղեւորները լեռն ի վեր մագլե-  
ցան։ — Զմեռն ի բուն ձինեց։ — Պարիստին վրայէն ի-  
ջան։ — Զքեղտեսնելչ վերջանոր հանդիպեցայ։ — Որսորդնե-  
րուն հետ ճամբայ եանք։ — Մեզմէ հեռու պիտի ըլլաս։ — Լե-  
րան անդիի կողմը կը բնակին։ — Դատաւորին առջեւ ելս։  
— Յովսէփ գէպի իր եղբայրները վազեց։ — Իրեւն թշնա-  
միէ կը զգուշանամ։ — Ես ալ ձեզի չափ զիտեմ։ — Ընկե-  
րովս համար է։ — Ծիծեռնակը կ'երգէ ծառին վրայ։ —  
Եղբօրն հետ կը խօսէր։

ՀԲԱ. Ա. — Կետերուն տեղ նախդիրներ դրեմ։

Մառին ։ նստայ։ — Գիրքերդ դարակին ։ թիր։ —  
Այդ հովանոցն ինձի ։ է։ — Ծովուն ։ ձուկ կայ եւ օ-  
դին ։ թռչուններ։ — Յիսուս այրի մը ։ ձնաւ եւ խաչին  
։ մեռաւ։ — Երկու չարագործներ ալխաչուեցան Սնոր ։  
— Հայրս կ'աշխատի առաւտօտէ ։ իրիկուն մեր ապրուստը  
ճարելու ։ — Տասն պատուէրները գրուած էին քարէ  
տախտակներու ։ — Աստուած պատուիրեց որ իր անունը  
բերան չառնենք պարապ բաներու ։

ՀԲԱ. Բ. — Գտեմ սա բառերուն հոմանիւր։

Համեմատ, մօտ, առանց, վար, ետեւ, վրայ, դուրս,  
մէկտեղ, հեռու, զատ, առջեւ, մէջ։

ՀԲԱ. Գ. — Վերոյիշեալ նախդիրները մեյմեկ խօսի մէջ  
գործածեցեմ, այսպէս։

Քու պատուէրիդ համեմատ կարգադրեցինք ամեն ինչ։

ՀԲԱ. Դ. — Վերլուծեցեմ սա խօսերը։

Հիմա կու գայ։ Հոս կը բնակէր։ Շատ կ'ուտես։ Հար-  
կաւ բան մը պիտի ըլլայ։ Զեմ ընդունիր։ Ինչո՞ւ չկրցար։  
Արդեօք պիտի ընդունիր։ Աղէ՛կ ըսիր։ Ահա ձեր բաժինը։

Օր. Հիմա՝ ժամանական մակրայ՝ կու գայ բային։ Կու  
գայ բայ չէզոք, անկանոն։ Սահմ. եղ. ներկայ ժամ. եղ.  
Գ. դէմք։ Տէր բային է ան՝ զօրութեամբ։

ՀԲԱ. Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեմ։

116. Ի՞նչ է նախդիրը եւ ի՞նչ կը ցուցնէ։ Օրինա՞կ։

117. Ո՞ր բառեր կը կոչուին նախադրութեան խնդիր։ Օրի-  
նա՞կ։ 118. Նախադրութիւնները խնդիրէն առաջ կը դըր-  
ուին թէ ետք։ Ե՞րբ յետագիր կ'ըսուին։ 119. Որո՞նք են  
գլխաւոր նախդիրները։ Նախդիրը կամ յետագիրը կրնայ  
հողմուկը։ 120. Նախդիրներն Ե՞րբ կրնան մակրայ ըլլալ։  
Օրինա՞կ։

## ԳԼՈՒԽ Թ.

### ՇԱՆԿԱՊ

121. Շաղկապն անփոփոխ բառ մ'է որ իրարու կը կապէ միեւնոյն տեսակէ բառեր կամ համախառնութիւններ։ Օր. Զին եի եշը օգտակար կենդանիներ են։

Աշխատութիւնը դառն կը բուի, ԲԱՅՑ իր պարուղ բաղց է։

122. Գլխաւոր շաղկապներն են։

Եւ, ու, բայց, այլ, թէ, երէ, սական, ալ, այլեւ, թեր, թեպէս, թեեւ, իմչպէս, զի, վասնզի, բանզի, որովհետեւ, երբ, կամ, մինչ, մինչդեռ, իսկ, որ, մանաւանդ, ճաւեւ, ոչ թէ, ոչ միայն, բանթէ, անզամ, նոյն իսկ, արդ, ուստի, ուրեմն, հասպա, ապա, ապա թէ ոչ, բող թէ, բայց թէ, իրբ թէ, գրեթէ, այսինքն, զոնկ, գերզոր օրինակ այն է, եւայլ։

### ՃՐԱ.ՃՍ.ՆԳ. 86. ՍԱԿՐԱՎԾԵՑԵՔ շաղկապները

Պետրոս եւ Յովհաննէս կ'երթային։ — Խնդրէ իրաւունքդ, բայց ճանչցիր նաեւ պարտք! թդ։ — Ո'քափ կ'ուզէի որ հայրս տեսնէի։ — Նամակն հասա՞ւթէ չհասաւ, — Եղբայրդ կամ քոյրդ պէտք է հոս գայ։ — Աստուած Սողոմ գործոր քաղաքներն այրեց, վասն զի անոնց բնակիչներն անզգամ էին, բայց միայն Դովստ ազատեցաւ։ — Եթէ ուզես, կրնաս զիս փրկել։ — Եղբայրս տունն է, իսկ քոյրս՝ ոչ։ — Եթէ ուզես՝ քեզ ալ կու տամ։

### ՃՐԱ.Ճ. 87. Զանազաննեցեք մակրայներն ու մախդիներն

Սպասէ՛, մինչեւ որ գամ։ — Մինչեւ մահը հաւատարիմ մնաց։ — Հակառակ իմ կամքիս մեկնեցար եղորդ հետ։ — Ի՞նչու հակառակ կը խօսիք։ — Օրինաց համաձայն գործէ։ — Համամիտ եւ համաձայն պիտի վարուիք։ — Ծառին վը-րայ թառեցաւ։ — Զինուորները վրայ հասան եւ ձերբա-կալեցին յանցաւորն։ — Իմ ետեւէս կու գայ։ — Հազուել-ետեւ դուրս ելաւ։ — Ինձի հետ կու գա՞ս։

## ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ամէն մարդ կը խօսի կը գրէ բայց մինչեւ որ քերականութիւն սորված չըլլայ, խօսածին ու գրածին մէջ սխալներ կ'ընէ։ Քերականութիւն գիտցողը լաւ կը գրէ և ճիշդ կը խօսի, հոլովներն և խոնարհումները սխալ չի գործածեր, եղակի տէր բայլին հետ յոքնակի բայ չի դներ։ Այս տեսակ սխալները շփոթութիւն կը պատճառեն և խօսքը չի հասկցուիր. ուրեմն ինչո՞ւ հոգ չտանինք՝ այսքան կարեւոր ուսումն մը լաւ սովորելու։

ՃՐԱ.Ա. — Օրինակեցեք հատուածն եւ զտ' մակրաները, յետադիրները ու տաղկապները։

ՃՐԱ.Բ. — Որուեցեք նախադասութիւններն եւ բառերու պատօնն ու տեսակը նշեցեք։

ՃՐԱ.Գ. — Էջ իջ. Հրամանգ Բ. ի դերանունները մել-մեկ խօսի մէջ գործածեցեք։

Օրինակ. Ես ձեր եղբայրն եմ։

ՃՐԱ.Դ. — Վերլուծեցեք սա խօսերը։

Ընկերիդ քովին մի՛ բաժնուիր։ Ինձի մօտ պիտի ըլլայիր։ Լեռան վրայէն անցաւ։ Դոնէն դուրս չելանք։ Սրտիդ մէջ չարութիւն չունիս անշուշտ։ Ճամբորդներուն վրայ խուզար-կեցին, բայց բան մը չգտան։

Օրինակ. — Ընկերիդ՝ հասարակ անուն եզակի սեռական դ դիմորդով, յովին նախադրութեան խնդիրն է։ Քովին նախադրութիւն հոլովուած՝ եղակի բացառական, և գիմորու յօդով։ — Մի՛ ժխտական մակրայ բաժնուիր բային Մի՛ բաժնուիր՝ բայ կրաւորական հրամ։ Եղանակ. Եղակ ի Բ. դէմք. տէր բային է դուն՝ զօրութեամբ։

ՃՐԱ.Ե. — Բերանացի եւ գրաւոր պատախաննեցեք։

121. Ի՞նչ է շաղկապը։ Օրինա՞կ։ 122. Որո՞նք են զըլ-խաւոր շաղկապները։

## Գ Լ Ո Ւ Խ Ժ.

### Մ Ի Զ Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

123. Միջարկութիւն կամ ջայնարկութիւն կը կոչուի այն բառն որ կը բացատրէ մեր հոգւոյն կիրքը կամ յուզմունքը, ինչպէս զարմանի, ցաւ, բարկութիւն, ուրախութիւն, արհամարհանի, երկիւդ, զգուանի, եւլն։

124. Գլխաւոր միջարկութիւններն են.

1. Զարմանք յայտնող — ո՞հ, զարմանի։
2. Ուրախութիւն » — ո՞հ, ա՞հ։
3. Յաւ, գութ, զղջում » — վա՞հ, ախտոս, աւանի, մենիյ, բարեկ', մեղայ։
4. Անէծք յայտնող — վա՞յ, անէծ։
5. Բաղձանք » — երանիք թէ, ո՞ւր եր թէ, իցիւ թէ։
6. Խրախոյս » — օ՞ն, հապա', աղէկ', ապրիս, կեցցիք', ազինիւ, հա'։
7. Զգուանք » — ո՞հ, զարշեիք', պի՞ոծ, ե՞հ։
8. Բարկութիւն, թշնամանք յայտնող — ա՞յ, հա'։
9. Արհամարհանք » — վա՞շ, թէ՞հ։
10. Վրէժխնդրութիւն » — վա՞հ, օ՞ն։
11. Մերժում, սոսկում » — օ՞ն անդր, բաւ լիցի։
12. Կանչելու համար. — ո', ո'վ, ա'յ, հե՛
13. Գովելու համար. — ազինիւ, կեցցե՛ս, բա՞շ է։
14. Ողջունելու համար. — բարե՛ւ, ողջո՞յն։

ՀԲԱ. 88. Առուցելք միջարկութիւնները:

Ա՛հ, ի՞նչ գեղեցիկ է արեւը: — Ո՞հ սիրելիս. կը ցափիմ վրադ: — Մեղք ո՞ր չկրցայ տեսնել: — Վայ անօրէն, ինչպէս յանդզնեցար: — Ո՞հ մի խոյեր կարեվէր սիրսու: — Ո՞վ տէր, մի մերժեր խնդիրքս: Երանիք համբերողներուն, վասնզի անոնք պիտի ժառանդեն երկինքը: — Ապրիս, որդեակ իմ — Հայ չարաձճի: — Աւա՛զ փառացս անցաւորի:

### Գ Ի Տ Ն Ա Լ Ո Ւ Բ Ա Ն Ե Բ

Դիտեմ թէ խօսած բառերս այլ և ոյլ խումբերու կը բաժնուին. ամձ, կենդանի և առարկայ ցուցնող բառերը կը կոչուին ԳՈՅՅԱԿԱՆ (\*). Որպիսութիւն ցուցընող բառերը կը կոչուին ԱԾԱԿԱՆ (\*). Դործողութիւն կամ վիճակ, այսինքն ընել կամ ըլլալնշանակող բառերը ԲՈՅ (\*). կը կոչուին: Կրնամնախագասութիւն մը վերԴուծել, այսինքն բառերու և եւսակն ու պաշտօնը ուրոշել:

ՀԲԱ. Ա. — Ուղղաձիգ գիծերով որոշեցեք նախադասութիւններն եւ անոնց մասերը:

ՀԲԱ. Բ. — Կետերուն տեղ յարմար մակրաներ դիր:

1. Ազնիւ ծերունին ... կը բնակի շատ ատենէ ի վեր:
2. Յանցաւոր աշակերտները ... կայնեցան սրահին դուռութ: — 3. Մաքուր օդը ... կը նապաստէ մեր առողջութեան:
4. Ագահ մարդը ... իր շահին կը զոհէ իր հանգիստը:
5. Ժիր երկրագործը ... կարօտ չըլլար շապիկի: — 6. Մոյլ տղաները ... կը զբաղին անպէտ բաներով: — 7. Արդարասէր դատաւորը ... կը գործադրէ օրէնքը: — 8. Ճշմարիտ բարեկամը ... կը հասնի օգնութեան:

ՀԲԱ. Գ. Օրինակին համեմար խօսեցեք:

Բրուտ, բժիշկ, դարրին, դայեակ, դերձակ, լսուտ, խաղախորդ, հիւսն, հովիւ, ձկնորս, ոսկերիչ, ոստայնանկ, որսորդ, պայտար, պարտիզան, ջաղացան, սաֆրիչ, սեղանաւոր, ստնտու, վարժապետ, փայտահար, քահանայ:

Օրինակ. Բրուտը կը շինէ հոդէ ամանձեր:

ՀԲԱ. Գ. — Բերանացի եւ գրաւոր պատախանեցիք:

123. Ո՞ր բառեր ձայնարկութիւն կը կոչուին: Օրինակ:
124. Որո՞նք են գլխաւոր միջարկութիւնները: Ի՞նչ բաներ կ'արտայայտեն:

(\*) Օրինակներ տուիք:

## ԲԱՑԱՅԱՅՏԻԳ

125. Բացայայտիչ կը կոչուին այն բառերը որոնք  
ուրիշ բառի մը իմաստը բացայայտ ընելու համար դըր-  
ռած են.

Օրինակ. Աշխարհի Փրկիչը՝ Յիսուս ծնաւ այրի մը մէջ:  
Մովսէս Մարգարէն բերաւ իսրայէլացիներուն՝ տասնաբանեայ  
պատուիրանքը:

Աս խօսքերուն մէջ բացայայտիչ են Յիսուս եւ Մովսէս  
բառերը. իսկ աշխարհի փրկիչը եւ մարգարէ բառերը բա-  
ցայայտեալ են:

126. Բացայայտիչը բացայայտեալէն. առաջ կամ  
ետքը կրնայ դրուիլ:

Օրինակ. Յորդանան՝ գետ կամ գետ Յորդանան: Եղայր  
Յակոբ կամ Յակոբ Եղայր:

ՀԲԱ. Ա. — Բացայայտիչին տակ մերմեկ զիծ եւ բացա-  
յայտալին տակ երկու զիծ բաւեցիք:

Յովհաննէս Մկրտիչ Յորդանան գետին մէջ մկրտեց աշ-  
խարհի Փրկիչ Յիսուսը: — Մայր Եկեղեցւոյ ժամօրհնողն է  
Մամբրէ վարդապետ: — Հռովմ քաղաքը եօթը բլուրի վրայ  
շինուած է: — Շաթ-էլ Արագ գետը կը թափի Պարսից ծոցը:  
— Սնգղիոյ մայրաքաղաքը, Լոնտոն, շինուած է թէմիզ գետին  
վրայ, իսկ Ֆրանսայի մայրաքաղաքը՝ Բարիկ՝ Սէն գետին  
վրայ: — Յակոբ Նահապետ շատ լացաւ իր սիրական որդուոյն՝  
Յովհէփի՝ մահը լսելով: — Ֆաթիհ Սուլթան Մէհմէտ, Օս-  
մանեան Թագաւորը, կ. Պօլիս առաւ: — Մեր դպրոցին  
տնտեսն է Ղուկաս Եղայր:

ՀԲԱ. Բ. — Գրեցիք սա բայերուն Սահմանական Աեր-  
լիան, անկատարը, ապանեին եւ ստորադաշտականը:

Զենուլ, հեղուլ, յեղուլ, զեղուլ, զոստնուլ, երդնուլ, ըն-  
թեռնուլ, զգենուլ, զրօնուլ, առնուլ, զարթնուլ:

ՀԲԱ. Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

125. Ի՞նչ է բացայայտիչը եւ բացայայտեալը: Օրինա՞կ:

126. Ո՞րը առաջ կը դրուի:

## ԿՈՉԱԿԱՆ

127. Կոյական կը սուր այն բառը որ կը ցուցնէ  
անձը կամիրը զոր կը կոչենք, անոր ուղղելով մեր խօսքը:  
Օրինակ. Մովսէս, կօշիկդ հանէ: Հայրինի, հրաման կու  
տա՞ս որ երթամ պոտիմ:

128. Կոչականը ստորակէտով կը բաժնուի խօսքին  
միւս մասերէն, և վրան կը դրուի շեշտ կոչուած նշանը(:):

Օրինակ. Սիրելի՛դ իմ բարեկամ, սիրելի՛ բարեկամն:  
Հոս եկուր, տղա՛ս:

ՀԲԱ. Ա. — Կոչականներն ստորագծեցիք:

Տէ՛ր Աստուած, ներէ՛ մեղքերուս: — Կ'աղաչեմ, եղբա՛յր,  
ինծի օգնէ քիչ մը: — Միհրա՛ն, ինչո՞ւ քովս չես գար: —  
Մայրի՛կ, նայէ ի՛նչ աղուոր ծաղիկ մ՛ունիմ: — Աստուա՛ծ իմ,  
Աստուա՛ծ իմ. ինչո՞ւ զիսթողուցիր: — Ո՛վ մարդ, միշտ պիտի  
տքնիս, եւ պիտի յոգնիս: — Վաղեցէ՛ք, ա՛րցունքներ, առատ  
հոսեցէք աչքերէս: — Վարժա՛պետ, հրաման կ'ուտա՞ս որ  
իսազանք: — Ո՛հ, ի՛նչ անուշ կը փշես, հնվիլ:

ՀԲԱ. Գ. — Կէտերուն տեղ շաղկապներ դրէք:

Սնձրեւն ... ձիմը երկինքն կ'իջնեն: — Զորը հե-  
ղուկ է ... սառոյցը պինդ մարմին: — Ինծի ալ տուէք ...  
կը հաճիք: — Զեմ կրնար քնանալ ... շատ յոգնած եմ: —  
Շատ ցաւեցայ իմանալով ... հիւանդ էք: — Պէտք է ցա-  
նես ... հնձես: — Այդ արգիլեալ պտուղին մի՛ ուտեր ...  
կը մեռնիս: — Մարդ չի հաւատար քեզի ... անգամ մը  
սուտ խօսած ես: — Աս վարդապետը լաւ կը խօսի ... շատ  
կը խօսի: — Հին ատեններ կը կարծէին ... երկիրը տա-  
փարակ է: — Օրինակն աւելի ազդու է ... խօսքը:

ՀԲԱ. Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

127. Ի՞նչ է Կոչականը: Օրինա՞կ, 128. Ի՞նչ գիտելիք  
կայ կոչականին վրայ:

ԿԷՏԱԴՐՈՒԹԻՒՆ

Կէտադրութեան նշանները կը գործածուին գրութեան իմաստը աւելի լաւ բացառելու համար . անոնցմէ կը հասկցուի թէ կարդալու ատեն ո՞ր տեղ, ո՞ր բառերէ վերջ կանգ առնելու կամ ո՞ր տեղ շեշտելու է եւայլն։  
Կէտադրութեան նշաններն են :

1. Սուրակէս, որ կը դրուի միենոյն տեսակէ եղող բառերը եւ խօսքին միշանկեալ մասերը զատելու համար . Օրինակ. Զուարթութիւնը, հլութիւնը եւ պարզութիւնը տղայ հասակին առարինութիւններն են .

2. Միշակէս (.) կը դրուի խօսքի մը զիսաւոր նախադասութիւնները իրարմէ զատելու համար:

Օրինակ. Վազելն օգուտ չունի . պէտք է ժամանակին ճամբայ ելնել:

3. Բուք (‘) որ կը դրուի բառի մը վերջը՝ որպէս զի հասկցուի թէ յաշորդ բառին չի վերաբերի . նաեւ վեղջուած բառի մը տեղ:

Օրինակ. Ովկ որ բարիք կ'ընէ՝ ապերախտութիւն կը զանէ:

Կաղնին ծառ է, իսկ կաղինը՝ պտուղ։

4. Վերջակէս (‘) որ կը դրուի ամբողջ եւ լրացած խօսքի մը վերջը . Օրինակ. Բնաւ սուտ չեմ խօսիր։

5. Շեշ (‘) որ կը դրուի երամայական եւ կոչական բառերու վրայ . Օրինակ. Միհրան, եկո՛ւր իմ բովս . Մի՛ հեռանար .

6. Պարոյ (‘) որ կը դրուի հարցական բառերու վրայ .

Օրինակ. Քանի՞ ժամ աշխատեցար . Ո՞վ եկամ, եւն .

7. Երկար (‘) որ կը դրուի կիրք յայնող բառերու վրայ .

Օրինակ. Մե՛ղի, չլրցայ զինքը տեսնել:

8. Կախման կէս (...) որ կը դրուի կիսկատար խօսքի մը վերջը .

Օրինակ. Չեմ սիրեք զիեզ, բանի որ . . . :

9. Գիծ (—) որ կը դրուի զէմ առ զէմ զրուցուած խօսքերուն մէջ .

Օրինակ. «Ո՞վ ես գուն . — Քու սիրական որդիդ եմ» .

10. Չակերտ’ («») որ ուրիշէ մը յառաջ բերուած խօսքին սկիզբն ու վերջը կը դրուի . Օրինակ . «Նաև աշխատելու ես», ըստ վարժապետը .

11. Փակագիծ’ (‘) որ կը դրուի խօսքի մը մէջ իրեւ մեկնութիւն զըրտած աւելորդ բառերը զատելու համար .

Օրինակ. Երբ տեսան Սեւուկը (այս էր իրենց սիրական կովին անունը) անոր բով եկան եւ կը համբուրէին զայն .

12. Ապարաց’ (‘) որ կրմասուած ծայնաւոր գրին տեղ կը դրուի .

Օրինակ. Մէկ մ’ալ չեմ ըներ. Ա՛ս ալ կ’անցնի .

13. Ենրամնայ (-) որ տողադարձի նշանն է եւ կը դրուի տողին վերջը կէս մնացած բառին ծայրը թիչ մը վարով .

Օրինակ . Խա- խաչե- խաչելու- խաչելութիւն .

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

Հրահ. Ա. — Օրինակին պէս խօսեր շինեցիք :

1. Ասեղ, գնտասեղ — Գիրք . լրագիր — Եղ, կով — Զի , զամբիկ — Ոչխար, գառնուկ — Խալին, սան — Դեղձանիկ , թութակ — Հիւանդ, վիրաւորեալ — Զինուոր, սպայ — Լիրա եւ մէծիտիէ :

2. Գրադարան, զօրանոց, քսակ ասղաման, գոմ. փարախ (մանտրա) ախոռ, վանդակ, խոհանոց, հիւանդանոց :

Օրինակ . Ասեղն ու գնտասեղը ասղամանին մէջ են :

Հրահ. Բ. — Սա խօսերն յինակի վերածեցիք :

1. Ես կը հերկեմ արտս : — Ես կը փորեմ պարտէզս :

— Ես կը քաղեմ խաղողս : — Ես կը շահիմ ապրուստս :

2. Դուն կը քաղես խոտդ : — Դուն կը հնձես ցորենդ :

— Դուն կը լցնես պարկերդ : — Դուն կը տնկես ծառդ :

3. Նա կը կտրէ իր ծառը : — Նա կը զատէ իր ոչխարը :

Հրահ. Գ. — Որուեցիք շեղագիրներուն տեսակն ու պատօնը :

1. Խոսիլն արծաթ է, լուկան՝ ոսկի :

2. Գրածդ չի կարդացուիր :

3. Մեռնողներն յարութիւն պիտի առնեն :

4. Անցեալը շուտ կը մոռցուի :

5. Կարդալիիը առաջուց թող սերտէ :

6. Ըսելիին հարկաւ գուշակեցիր :

7. Հրահիրեալները ժամանակին եկան :

8. Առնելիիիը չպիտի սեպուի :

Հրահ. Դ. — Գիծերուն տել գրէ պատօն նախար :

Դասագիրքիս — գեղեցիկ պատկերներ կան . Վազը հօրու — այգի պիտի երթանք : Սանդուխտ կոյս նահատակ- ուեցաւ թաղէսս առաքեալին — : Օդը ցուրտ ըլլալուն հա-

մար, մայրս արգիլեց որ դուրս ելեմ: Զուրը կը լեցնեն դոյլին —, իսկ գինին տակառի —: Ծառին — նստինք: Պարտէզին — ցանկ կը քաշեն: Մեր տան — աղբիւր մը կայ: Թոշունն իր բոյնը կը շնէ ծառերուն կամ տանիքներուն —: Առաւօտէ — իրիկուն խաղալ կ'ուզես:

Հրահ. Ե. — Խօսիերը ամբողջացուցել կետրուն տեղ դնելով սա բաները:

1. Սէր, սէր, սէր: 2. Երկէ, երկէ: 3. Գումս, գումս: Կունս: 4. Մէկ, մէկ: 5. Հարք, յարդ:

1. Մայրը իր տղոց վրայ շատ... ունի: — Ագարակն էինք ուր մեզ հրամցուցին կաթ... եւ կարագ: Մարդիկ եւ կենդանիներ երկու մեծ խումբ կը ձեւացնեն. Արական... եւ իդական...

2. ... ամսոյն 13-ն էր, այսօր 14-ն է: — Քերականութեան մէջ դէմքը... է: Խօսողը, մտիկ ընողը եւ բացակայանձը որուն վրայ կը խօսուի:

3. Աշխարհս կը է, ինչպէս... մը: — Բանակի մը զօրքերը կը կազմեն... մը: — Ծերերուն եւ շատ տքնող անձեռուն գլուխը... կ'ըլլայ:

4. Աստուած... է: — Երբ արեւը ծագի... կամ մըուշը կը փարատի:

5. Ամէն գործ դիւրին չէ, ինչպէս ամեն ձամբայ... չէ: — Եղն ու ճին կ'ուտեն դարի... եւ խար:

Հրահ. Զ. — Ո՞ւր կը բնակի. բոյունը, օձը, զիւղացին, հովիւր, արջը, մարդը, ձին, ոչխարը, զինուորը, հարուսը, աղաւնին, աղիւծը, ձուկը, սարդը, մուկը, կրիան, մեղուն, շերամը, բահանան, ձամբորդը, կրօնաւորը:

Գրեցէք այսպէս. Օձը կը բնակի հողին մէջ:

Հրահ. Ե. — Սա մասնիկներով վերջացող հինգական ածական գտէ:

Ական, աւոր, ային, եան, ելի, ալի, ոս, ուս, եղեն, եսյ, ող, ող, ած, իչ, աւէս, զին, զոյն, եայ, երկն, որդ, իլ, ակ, ուկ, ուն, կոս, ուրդ, աս, բար, պիս, օրէն, ակի:

Հրահ. Լ. — Յոհնակի վերածեցել եւ սորազեցել *skr-pauj* բայիները:

Զին կ'արշաւէ: Նապաստակը կը վազէ: Էշը կը ցառքտէ: Եզը կը քալէ: Գառնուկը կը վազվզէ: Այծը կ'ոստոստէ: Կատուն կ'ոստնու: Գորտը կը ցառքէ: Մողէզը կը սահի: Օձը կը սողայ: Կրիան կը դանդաղի: Թոշունը կը թոշի: Զուկը կը լողայ: Որդը կը զեռայ: Դրոշը կը ծածանի: Սկիւռը կը մագլցէ: Երկիրը կը թաւալի: Արծիւրէ եւ կը սաւառնի: Առիւծը կը խոյսանայ: Կոյրը կը դանդացէ եւ կը խարխափի: Մանուկը կը կայտոէ: Նետը կը պանայ: Ասուաը կը սուրայ: Արեւը կը ծագի: Եղջերուն կը վազվզէ: Անիւրը կը հոլովի: Զուրը կը հոսի, կը վազէ կամ կը թափի: Ժամացոյցին սլաքը կը յառաջէ եւ կը դառնայ: Ճօճանակը կը ճօճի: Նաւը կը սուրայ: Կառախումբը կը թաւալի: Անձրեւը կը տեղայ:

Հրահ. Թ. — Հետեւեալ բաները միացնելով բարդ բաներ կազմեցէ, այսպէս. զիր-գրող — գրափիր:

Պտուղ-բերող, քուն-բերող, Աստուած-սիրող, արծաթ-սիրող նիւթ-պաշտող, ուսմունք-սիրող, մարմին-մարզող, Աստուած-ծնող, լուսով-փայլող, արագ-հոսող, բեռն-կրող լեռնակող, հուր-բղխող, այգի-գործող, երկիր-գործող, աստղող-զարդարուած, վրէժ-խնդրող, կուռք-պաշտող, Աստուած-ծնուած, նոր-ծնած, երկաթող-կառւած, ոսկիող-ձուլուած, արծաթող-օծուած:

Հրահ. Ժ. — Սա խօսիերուն մէջ զնշեցել վերադիրները (ածական եւ մակրայ):

1. Այն ազնիւ ծերունին հոս կը բնակի շատ ատենէ իվեր: 2. Յանցաւոր աշակերտները կարգաւ կայնեցան սրահին գուռը: 3. Մաքուր օղը շատ կը նպաստէ մեր առողջութեան: 4. Ագահ մարդը միշտ իր շահին կը զոհէ իր հանգիստը: 5. Ժիր երկրագործը բնաւ կարօտ չըլլար շապկի:

6. Ծոյլ տղաք շարունակ կը զբաղին անպէտ բաներով; 7. Արդարասէր դատաւորը շատ ծանր պաշտօն մ'ունի; 8. Ճըշ-մարիտ բարեկամն հազուագիւտ գանձ մ'է ստուգիւ:

Հրահ. ԺԱ. — Խօսերն ամբողջացուցի՛ ևելագիր բառերով:

1. Չախ, ցախ: 2. Համր, յամր: 3. Պարէ, բարէ, բարի: 4. Որր, որդ:

1. Փոքրիկ Բիւզանդ կը խաղար պարտէզին մէջ ուր դէղ մը ... կար, եւ ... ձեռքը արիւնեցաւ:

2. Աւելի լաւ է ... բլանք քան ստախօս: Ծերունի մը կ'անցնէր ... քայլերով:

3. ... մը ալիւր գնեցին: — ... քացախը իր ամանին կր վկասէ — Ամէն ժողովուրդ ունի մասնաւոր նկարագիր, սովորովներ եւ ... :

4. Փոքրիկ ... մը կրնայ կրծել ոչնչացնել ահազին ծառ մը: — ... կու տայ մեղ խաղող որմէ կը շինենք գինի:

Հրահ. ԺԲ. — Առաջին բառը սեռական բրէֆ յետոյ բայ մը կցեցի. յետոյ խնդիր մը, վերադիրներ եւն. եւն:

Արեւ ջերմութիւն: Թթենի տերեւ: Սէր անկեղծութիւն: Սերտատիա կլիմա: Գարուն ծաղիկ: Ծնունդ շարական: Աշուն հովեր:

Հրահ. ԺԳ. — Սա բայերին ծագող ուրիշ բայեր գտէ:

Օրինակ. Պատուել (Ներգործ.) պատուիլ (Զեզոն) պատուիլ (Կրաւ.):

Պատուտել կոտրել կոտրաել, կտրել կտրտել այրել, աւ-րել ստկել պարտկել հալել մաշել խաշել ընկճել, վառել, արածել, վաթել, թափել, չփոթել, համարել, դրդուել, քրդուել:

Հրահ. ԺԴ. — Գտէ սա բառերուն հոմանիշը:

Այժմ, ի զուր, տակաւին, իսկոյն, իսպառ, մերթ, մերձ, ստէպ, հզօրապէս, միասին, գաղտնի, կամաց, սաստիկ, արագ, արիաբար, ստոյգ, երբէք:

Հրահ. ԺԵ. — Սահմաններուն համապատասխան բառերը գտէ եւ ապա անոնցմոլ խօսեր կազմեցիք:

1. Էական Դերանուան Բ. Դէմքի յոքնակի ուղղականը:

Մարդերու եւ կենդանիներու բերանին մէջ գոյացած ջուրը կամ լորձունքը:

2. Ծովային կենդանեաց ամենէն մեծն:

Ամենափոքրիկ նշանը զոր գրիչը թղթին վրայ կրնայ թողուլ:

3. Տարւոյն երրորդ ամիսը:

Երկու բանակի մէջ եղած կոփւ:

4. Տան մը դստիկոնը:

Տուրքը զոր հպատակները կը վճարեն:

5. Կենդանիներուն փոքրը:

Տախտակի, քարի կամ ուրիշ առարկայի մը վրայ բաց մնացած տեղ:

Հրահ. ԺԶ. — Հետեւեալ բառերը յոհնակի շինեցիք այսպէս. Թուլլիքերու պրակներ

Պրակ մը թուղթ, տրցակ մը բանակի, կապոց մը մա-նած, խուրձ մը հասկ, ձեռք մը հագուստ, ծրար մը կտաւ, փունջ մը ծաղիկ, հատոր մը գիրք, գլուխ մը սոխ, լոհ մը փունջ մը ծաղիկ, հատոր մը գիրք, շարք մը ստութիւն, ընթացք մը դաս, սապոն, հոյլ մը աստղ, շարք մը ստութիւն, ընթացք մը դաս, կարգ մը աշակերտ, գունդ մը զօրք, բեռ մը փայտ, պարկ կարգ մը աշակերտ, գունդ մը զօրք, կոյտ մը հող, չեղջ մը յարդ, դէղ մը տծուխ, չիղջ մը չուր, կոյտ մը հող, չեղջ մը յարդ, դէղ մը տծուխ, չիղջ մը չուր, կոյտ մը հող, չեղջ մը յարդ, դէղ մը շախ, ափ մը չամիչ, պտղունց մը աղ, բուռ մը խոտ, տորմիւ մը նաւ:

Հրահ. ԺԷ. — Հետեւեալ բառերը դրէֆ կետերուն ևել բայ պատշաճին:

ՍԵՐԻ ԽՆԴԻՐ. — Փողոցները, հունձքերը, մարգագետի-նը, ամպերը, երկիրը, լեռները, դաշտերը, կերակուրները, հողը:

1. Գետը կ'ոռոգէ . . . . : 2. Առուակը կ'արգասաւորէ . . . . :
3. Հովք կը ցրուէ . . . . 4. Անձրեւը կը զովացնէ . . . . :
5. Սրբւը կը տաքցնէ . . . . 6. Կարկուտը կ'աւրշտիէ . . . . :
7. Զիւնը կը պատէ . . . . 8. Կազը կը լուսաւորէ . . . . :
9. Կրակը կ'եփէ . . . .

**Հրահ. ԺԲ.** — Հետեւեալ բառերով բարդ բառեր կազմեցիք, այսպէս. հազիւ-գտնուող — հազուազիւս:

Առաջ-դրուած, վաղ (կանուխ) մեռած, բարձրէն-դիտող, միշտ-դալար, նախ-ընծայուած, միշտ-րդիսող, շատ-խօսող, սակաւ-ուտող, ամուր-կուած, պինդ-կազմուած, յառաջ-դասուած, կարի-վիրաւորուած, սաստիկ-կոծուած, բարձր-դըրուած, կանխաւ-որոշուած, վաղ-ծանօթ, դիւրաւ-հաւանող, սոսոյդ-պատմուած, ուժգին-պրկուած, յանկարծ-համնող, շատ-շրջող, մեղմով-տատանող, յամր-քալող, խստիւ-պահանջող:

**Հրահ. ԺԹ.** Օրինակին համեմատ վեց հոլովով գործածեցիք սա բառերը:

Պարիսպ, եկեղեցի, արեւ, վերմակ, քաղաքավարութիւն:

**Որինակ.** Ծառը չորցաւ: Ծառին քար մի՛ նետեր: Ծառը կտրեցինք: Ծառին խնձոր քաղեցինք: Ծառով գարդարեցինք մեր պարտէզը:

**Հրահ. Ի.** — Գտեք սա բառերուն հականիւր:

Ոչ, առջեւ, դուրս, առանձին, արագ, հեռու, քիչ, ուշ, դրսէն, վար, վարէն, առջեւէն, վազը, երեկոյին, վերջապէս, ետք, բնաւ, ծանր, սոսաջ, սաստիկ, տիւրագին, ուժգին, ցրտագին, յայտնի, սուտ, դիւրաւ, կամովին:

**Հրահ. ԻԱ.** — Ի՞նչ հոլով են շելազիր բառերը:

Աս բանւորները զիւդ տարէք: — Նամակը թղթատարով

յղեցի Պոլիս: — Երկու վայրկեանէն դպրոց հասայ: — Շուտ մը դասարան մտէք: — Վարժապետը դպրոցն է: — Ութ օրէն Փարիզ պիտի ըլլանք: — Տարին վեց անգամ կ'այցելեմ ագարակներս: — Մօրեղբայրս Եղիպտոս հաստատուած է: — Մետաքսեղէն կերպասները լինն կը շինուին: — Գլուխս ցաւ մը մտաւ: — Մէջին գօտի չիկայ — Դրապանի ո՞րչափ ստակոնիս: — Թուղթը ծոցդ գիր: — Քեզ տեղ պիտի զրկեմ: — Ամէն բան տեղն է:

**Ծան. ԻԱ.** հրահանգին մէջ պէտք է զանազանել աննախդիր տական հոլովներն ու աննախդիր ներգոյականները:

**Հրահ. ԻԲ.** — Օրինակին համեմատ խօսիեր սինեցիք:

Տէ՛ր ԲԱՅԻ. Եղ, ծի, խոզ, կատու, կէտ, փիղ, գայլ, խեցգետին կամ խեչափառ, կրիայ, խղունջ, պիծակ, բազէ, արծիւ, առիւծ, ոչխար, թութակ, ողնի:

ԽՆԴԻԻ. Եղիսւր, փուշ, սմբակ, կտուց, ժանիք, կճղակ, թաթ, ճիրան, տտուն, մագիլ, պատիճ, ճանկ, հերձատամներ, խայթոց, խեցի, չօշափուկ, պատեան:

**Օրինակ.** Եզր եղիւր ունի:

**Հրահ. ԻԳ.** — Հետեւեալ նոյնաձեւ բառերը մէկ մէկ խօսիք մէջ գործածեցիք:

Աղ (շաղկապ) ա'ղ (մակբայ) իր (գոյական) իր (ստաց. ած.) թէ (շաղկապ) թէ' (մակբայ) որ (յարաբ. գեր.) որ (շաղկապ):

**Հրահ. ԻԴ.** — Օրինակին պէս, չորս ձեւով գործածեցիք սա բառերը:

Դաշտ, սեղանատուն, բանս, երկինիք, անտառ:

**Օրինակ.** 1. Դպրոցը (ուղղական) նոր շինուեցաւ. 2. Եղբայրդ այցելեց դպրոցը (հայցական): 3. Ուսմունքը դրանցը (ներգոյական) կը սովորինք: 4. Կանուխ դպրոց (տարիան) գացի:

**Հրահ. ԻԵ.** — Սա բայերուն արմատները գտեք:

Գտնել, եռալ, ելնել, չինել, քաղել, տեսնել, փտիլ:

անցնիլ, սահմանել, ցանել, խաղալ, գրել, տնկել, բուսնիլ,  
խաչել, շարել ծագիլ արտօրալ, վազել հնձել օծել, օրորել,  
փորել խոցել դատարկել, փութալ, զրօնուլ, արթնալ,  
մածնուլ մակրդել խազել ճառել:

**Օրինակ.** Գտնել - գիտ, եռալ - եռք:

**Հրահ. Իջ.** — Դեմ առ դեմ խոնարհեցէֆ:

Փթթիլ — փրթիլ ճռչել — հանգչիլ, մլսել — մլսալ,  
ընկերանալ — ընկերակցիլ:

**Հրահ. Իէ.** — Սա բառերը մակրայ են, անոնց բով դրէֆ  
բայեր:

**Շատ. Քիչ,** կրկին, նորէն, դուրս, ներս, հոս, հոն, հիմա,  
վերջը, վաղը, այսօր, միշտ, երբեմն, գիշեր, ցերեկ, հերու:

**Հրահ. Իլ.** — Գրեցէֆ աս բայերուն արմատական ժամանակները (կատարեալ, հրամայական եւ անցեալ դերբայ):

Բերել, ըսել, ընել, դնել, ուտել, զարնել, լինիլ, ըլլու,  
նստիլ, տանիլ, գալ, տալ, լսլ, գնալ, երթալ, լյնալ, առնել,  
թքնել, խառնել, խածնել, պազնել, դառնալ, ոռնալ:

**Հրահ. Իթ.** — Յովնակիի վերածեցէֆ էջ 2 ի հատուածը (ՄԵՐ  
ՊԱՐՏՔԵՐԸ):

**Հրահ. Լ.** — Նոյնը առաջին դեմքով գրեցէֆ այսպէս. ԻՄ  
ՊԱՐՏՔԵՐԸ. — Ես պէտք է սիրեմ, եւն.

**Հրահ. ԼԱ.** — Էջ 11. ի Հատուածը (ԴԱՍԱՐԱՆԻ ՄԷՋ)՝  
յովնակիի վերածեցէֆ:

**Հրահ. ԼԲ.** — Էջ ԺԴ. ի հատուածը (ՔՈՔՐԻԿ ՎԵՐԳԻ-  
ՆԵՆ) գրեցէֆ ուրիշ կերպով. Ենրկայացուցէֆ անհոգ եւ անու-  
շադիր աղջիկ մը, այսպէս. Վերգինէ մեծկակ աղջիկ մ'կ,  
դանդաղ եւ բրամիս:

**Հրահ. ԼԳ.** — Էջ ԺԹ. ի հատուածը (ՀՈՎԻԻՒԾ) յովնակիի

վերածեցէֆ, այսպէս, իրենց ոչխարներուն բովիկը. . . են:

**Հրահ. ԼԴ.** — Էջ ԼԴ. ի հատուածը (ՈՐԹՆ ՈՒ ԵՂԵԳԸ) յո-  
նակիի վերածեցէֆ, այսպէս, Երկու որբատունի կը տրանցային. են:

**Հրահ. ԼԵ.** — Գծեցէֆ տար սիւնակ եւ անոնց մէջ զա-  
զա գրեցէֆ էջ ԼԶ. ի հատուածին (ԹՌՈՒՑՅԻԿ) բառերը, որուելով  
բառերուն տեսակը (գոյական, ածական, եւն:)

**Հրահ. ԼԶ.** — Էջ ԽԱ. ի հատուածը (ՓՈՔՐԻԿ ԹՌՉՈՒՑ-  
ՆԵՐ) եղակիի փոխեցէֆ:

**Հրահ. ԼԷ.** — Էջ ԽԴ. ի հատուածը (ԱԳԱՀԸ) յովնակի բ-  
րեցէֆ:

**Հրահ. ԼԸ.** — Էջ 49 կէտադրութեան վրայ տրուած օրի-  
նակներուն պէս ուրիշ օրինակներ գտէֆ:

**Հրահ. ԼԹ.** — Սա դերբայները խոնարհեցէֆ եական բա-  
յին հետ:

Քալող, քալած, քալեր, քալելու: Հալող, հալած, հալեր,  
հալելու: Լուացող, լուացած, լուացեր, լուալու: Թողող, թո-  
ղած, թողեր, թողելու:

**Գիս. Անցեալ դերբային** եր վերջացող ձեւը՝ միայն Սահմ.  
ներկայ եւ անկատար կրնայ խոնարհուիլ: Ասոնք կը կազմեն  
բաղադրեալ ժամանակ:

**Հրահ. Խ.** — Վերոյիշեալ հրահամզի բայերը խոնարհեցէֆ  
նաեւ միսական ձեւով:

**Հրահ. ԽԱ.** — Սա երեք կարգ բառերով խօսեր կազմե-  
ցէֆ օրինակին պէս:

Ա. Ստնտու, ոստայնանկ, խաղախորդ, պայտար, որ-  
որդ, ձկնորս, ջաղացպան, պարտիզպան, հիւսն, լզուտ:

Բ. Մաքրել, աղալ, գործել, բոնել, մշակել, դիեցնել,  
որսալ, լուսնել, տաշել, գղել:

գ. Ցորենը, ձիերը, ծաղիկները, փայտ, թռչունը,  
մորթը, ձուկը, կտաւը, բամբակ, մանուկը:  
Օրինակ. Սևեռուն կը դիեցնէ մանուկը:

Հրահ. ԽԲ. — Գտեմ սա բառերուն նմանաձայնները, ա-  
նոնց սահմանը տուեմ. յետոյ անոնցմով մեյթել խօսք կազմեցեմ:

Քայլ, սառ, բարք, ճար, վանկ, դեւ, դի, դոյլ, դա-  
դար, բուռ, դուք, լուռ, սեր, ձիւն, գիրկ, կնիք, հօտ,  
հարկ, կառք, ճար, ցախ, պապակ, թանաք, բակ, յամր,  
ուստ, թաս, քեռի, յամառ, հառաչ, ճանկ, հոյն, դուր,  
ախտ, ծագ, որթ, երէկ, մարտ, յարդ, դունտ, հերու, դանկ,  
փերթ, մէգ:


Հրահ. ԽԴ. — Գտեմ անցեալ դերբայները:

Տեսնել, մտնել, իջնել, դտնել, հասնիլ, հագնիլ, մեռ-  
նիլ, անցնիլ, բունիլ, գողնալ, գիտնալ, կենալ, ունենալ,  
հասկնալ, հասկցնել, բարկանալ, բարկացնել, փախչիլ, թռ-  
չիլ, դպչիլ, փլչիլ, կպչիլ, կառչիլ, մեղանչել, գոչել, հաչել,  
մոռնալ, դառնալ, համբառնալ, երդնուլ, առնուլ, հասցնել,  
փախցնել, լացնել, պագցնել, խածնել, թքնել, պադնել, առ-  
նել, ըսել, բերել, ընել, դնել, տանիլ, լալ, տալ, ուտել,  
երթալ, դալ, ըլլալ:

Ծան. Ի՞նչ կը դիմէք արմատին ծայրը և ունեցող բայերուն վրայ:

Հրահ. ԽԴ. — Նոյն հրահանգին մէջին զատեցեմ. կրառ-  
րական ունեցող բայերը եւ գրեցեմ ներգործական ու կրառու-  
կան դիմ առ. դէմ:

Հրահ. ԽԵ. — Նոյն հրահանգին բայերուն տեսակը որո-  
շեցեմ:



2571

2013

«Ազգային գրադարան»



NL0291475

ՀԱՅՈՒԹԻԿԱՆ ԵՐԱԾ ՊԱՐԹԵԱՆԻ

Ա. ՎԱՐԺՈՒԹԵՒՆ ՄԵԼԿԱՆՅ	— Երբարդ ապագրութիւն	5 ½
Բ.      "	— Երբարդ	5
<b>Վ</b> Այս երկու դրբեր տակամիսոն գաւառաց յատուկ են և ովհատկան վարժարանց մէջ ալ բնդունուած են:		
Գ. ՎԱՐԺՈՒԹԵՒՆ ՄԱՆԿԱՆ	— Երերարդ ապագրութիւն	6
ՏԱՐԱԿԱՆ ՔԵ ԱԿԱՆՈՒԹԵՒՆ	— Երբարդ	2
ՓՆՁԱԿ ՊԱՏԿԵՐԱՎԱՐ	— Երերարդ	4 ¼
ՇՏԵՂԱՐԱՎ ԵՒ ԵՐԱՐ	— Խաչարդ	
ՓՈՒՆ ՀԱՆԱԿԵՐՈՅ	— Երերարդ	6
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԵՐ	— Հայութ կ ու այլ մի	
զին և բարձրագույն վարժարանց		
ԳՈՐԾԱՆԱՆ ԸՆԵՐԱԲ ՏԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ ԵՎ ՎԱՅԵԼԱՐ		3
ԲԱՄԱՆԻ ԾԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ (ԴԱՍԱՑՈՒԽ ՀԱՄԱՐ)		5
ԼՐԱԾԿԵԶ ԴԱՍԱՆԱԲ ԱՇԽԱՐՀԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ		3
ԱՆԴԻՆ ՀԱՄԱՑԱՆՈՒԹԵԱՆ ԵՎ ՏԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ Չ ԱՐՃԱԿԱՐ ՀԱՄԱՀԱՐԱԳ		3

ԳՈՐԾԱՆԱՆ ԸՆԵՐԱԲ ՏԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ

ԱՆԴԻՆ ՀԱՄԱՑԱՆՈՒԹԵԱՆ ԵՎ ՏԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ

Պարմէն թէ Գաւառակերէն զարցական պաշտօնաց  
ապագները կրնան յուն սիմել հառ ս. մ. թիներդ թէ  
որ քահարաբաթինը կը զրիէ պահանջուած տատիճանն  
է կարպագեթեան համաձայն կեց մասման Խա-  
հուրդն վեսցեալ պաշտօնեանիք:

Փոքը յշց տուած է թէ Շահեթեալ փոքա-  
լութինը կը գրոյ և համամատ է պատակ որ բարձր-  
թէ ուսուցական համբն է թէ Խաւառացնց:

Գոք ակտուաթինը կը սահմանէ նուե որից Հա-  
յութինը կը լուց հրատաշակութիւնը:

ԾԱԽՈՅ ԱՆ ԱՐԺԱՆԻ ԽԱՄԱ ԿՐԻՆ ԱՆ

Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա

Պակասիկ Խամ, Պահակ գրու, և Պողի: